



ԵՐԶԱՆԿԱՅԻՇԱՏԱԿ
ԵՂԻՇԷ ՊԱՏՐԻԱՐԻ ՏԵՐՏԵՐԵԱՆ

ՄԻՒԿ
1990
71

Մ Ի Ո Ն

1990

ՅՈՒՆՈՒԱՐ - ՓԵՏՐՈՒԱՐ - ՄԱՐՏ

1-2-3



Հ Ա Ն Գ Ո Ւ Ց Ե Ա Ն

ԱՄԵՆ. Տ. ԵՂԻՇԷ Ս. ՊԱՏՐԻԱՐԲ

5689

ՄԱՏԻ ԱՊԱՐԱՆ
ՄԱՐԿՈՒԹ ԲԱՅԻՆ



Հ Ա Ն Գ Ի Ս Տ

ԱՄԵՆ. Տ. ԵՂԻԾԷ Ս. ԱՐՔԵՊՍ. ՏԵՐՏԵՐԵԱՆԻ

ԵՐԱՆԱՇՆՈՐԷ ՊԱՅՏԻԱՐՔԻՆ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ Ս. ԱԹՈՒՈՅՍ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ

(1910 — 1990)

Ս. Յակոբեանց վշտակիր Մխարանութիւնը խոր սուգով կը յայտնէ անակնկալ մահը իր սիրեցեալ հօր և մեծանուն Պետին, Ա.մեհ. Տ. Եղիշէ Ս. Արքեպս. Տերտերեանի, որ հանգեաւ ի Տէր Փետրուար 1, Հինգշաբթի գիշերուան ժամը 8.40ին:

Իրմով կ'անհետանայ Ս. Աթոռս երախտաշատ գործքով զարգարած Քահակալը, մէկը՝ Հայց. Առաք. Ս. Եկեղեցւոյ իշխաններէն և աշալուրջ Հովուապետներէն և Հայ Ժողովուրդի նուիրեալ և շնորհառատ զաւակներէն:

Անոր երեսնամեայ Պատրիարքութեան շրջանը լեցուն եղաւ թէ՛ իրագործումներով և թէ՛ քաղաքական աշխարհի պարտադրած ազէաներով և տխուր ու յուսաբեկիչ երևոյթներով, ներքին և արտաքին ճակատներու վրայ:

Իր մահով կ'ողբանք կորուստը գորովագութ հօր մը, որ տասնամեակներ շարունակ, սիրով և հոգածութեամբ, հոգա-

տար հանգիսացաւ Արբոյց Յակօբեանց Միաբանութեան անդամներուն կարիքներուն:

Աողբանք նոր ժամանակներու մեր սրբազան բեմին պերճարարաւ քարոզիչը, մեր արդի գրականութեան ներհուն մշակը, մեր եկեղեցական ու ազգային գեմբերը բերթողութեան ու բանաստեղծական արձակի ճամբով վերաբանդակող գրագէտը ու մեր անցեալի արժէքները յետնորդ սերունդներուն փոխանցող նուիրեալ ուսուցիչը:

Աողբանք մօտ կէս դարէ ի վեր Ս. Աթոռոյս պաշտօնաթերթի անխտնջ ու հեղինակաւոր խմբագիրը, մեր Եկեղեցւոյ աւանդութեանց գերազանցօրէն հաւատարիմ հոգևորականը և մեր ուղղափառ գաւանդութեան արի ու անվկանդ պաշտպանն ու շատագոյր:

Աողբանք մեզմէ յաւերժապէս բաժնուող և իւրայատուկ արժանիքներով օժտուած անձնաւորութիւնը և Սուրբ Երկրին մէջ յարգուած ներկայացուցիչը Հայաստանեայց Եկեղեցւոյ և Պետր Արբոյց Յակօբեանց Միաբանութեան:

Աղօթե՛ք և մաղթե՛ք որ Տէրը լոյսերու մէջ հանգչեցնէ իր Եկեղեցւոյ բազմաշխատ սպասաւորը, անձնորհ հովիւը և բազմաշորհ գրիչը, և Հայաստանեայց Սուրբ Եկեղեցիին պարգևէ հաւատարիմ ու անձնազոհ հովուապետներ, ի փառս Իր սուրբ անուան, և Հայ ազգի զաւակաց հոգևոր, մշակութային, կրթական և ազգային ժառանգութեանց բարգաւաճման նախանձախնդրութեամբ:

Օրհնեալ ըլլայ իր յիշատակը:

ՓՈՒՍԸՆ ԽՄԲԵԳՐԱԿԱՆԻ

Ս Ի Ր Տ Ի Ն Խ Ա Ի Ա Ր Ը

(Եփես. Գ. 17 - Ե. 14)

Երբ սիրող կը դատարկուի Աստուծոյ կեանքէն, այսինքն յաւիտենական նութեան և երանութեան խորհուրդը սնուցանող զգացումէն, զայն շուտով կը լեցնեն ունայնամասութիւնը, աղիտութիւնը, անյուսութիւնը և իմացական կուրուցութիւնը, որոնք բարբերու հեթանոսացման ամենէն ախտը ախտանշաններն են: Հողեկան անկուսի այս վիճակին անվրէպ հետեանքը կը լինին սիշա անպարկեշտութիւնը և սգահութիւնը. վասնզի բարոյականի խանգարումը ծնունդն է ընդհանրապէս կրօնական մոլորանքի:

Ճշմարիտ քրիստոնեան պէտք չէ բնաւ իր անձին թոյլատրէ ինքնասպանութեան ամենէն աղիտաւոր սյդ կելպը, որ մահն իսկ է հողիին: Ատոր համար, անիկա պէտք է Քրիստոսէ ըզխող վերանորոգիչ զօրութեան յոյսով (= «Ճշմարտութիւն Յիսուսի») պայծառացնէ իր էութիւնը. պէտք է հողիին ազդեցութեամբը զործող սիաքի քննութիւններով վերստուգուի ենթարկէ իր խիղճը, սրբէ՝ չնչէ իր անձին վրայէն նախկին մեղապարտ կենցաղի ամբողջ հետքերը և բոլորովին իւրացնէ Աստուծոյ պատկերին համեմատ նորաստեղծուած տիպարին սրբութիւնն ու պարտութիւնը:

Բայց ասոնք իր ա՛յն պարտականութիւններն են, որոնք կը ծառայեն իր անձին շինութեան համար միայն: Անիկա ունի դեռ ուրիշներ, որոնք այլոց հետ իր մշակելիք յարաբերութեանց պայմանները կը կազմեն, և են՝ ճշմարտախօսութիւնը, հեզութիւնը, հաւատարմութիւնը և լեզուի մաքրութիւնը:

Այն գաղափարը թէ ամէնքս միութեան մը մասերն ենք, իբրև Քրիստոսի մարմնոյն, այսինքն Եկեղեցւոյ անդամները, զորս միկնոյն հողին կը վարէ, պէտք է զգուշացնէ մեզ զիրար խաբելու՝ միմեանց վնասելու թերութենէն: — Բարկութիւնը ամենէն մարդկային տկարութիւններէն մին է, զոր զրեթէ անկարելի պիտի ըլլար արգիլել. բայց անհնար չէ զէթ կարճել զայն և չթողուլ որ ծանր հետևանքներու յանգի: Պէտք է թոյլ տալ որպէսզի ժամանակը, որ մեծագոյն վարպետն է, կարենայ իր բուժիչ ներգործութեամբը շուտով խաղաղեցնել փոթորկած զգացումները: — Գողութիւնը, որ սասանալու բնազդին զեղծեալ ձևն է, ամենազուհիկ մոլութիւն մըն է. իր բարոյականը անոր դէմ պատասպարելու համար, քրիստոնեան պարտի իր մէջ մշակել՝ տալու բնազդը

մանաւանդ. այս կերպով միայն կարելի կ'ըլլայ խափանել նոր փորձութիւնները և անկումները, և հասկնալ թէ երջանկութիւնը առնելէն աւելի տալէն կու գայ: — Ինչպէս ֆիզիքականին մէջ կեղտոտ լեզուն աւրուած ստամոքս կը նշանակէ, նոյնպէս բարոյականին մէջ անմաքուր խօսքերը յայտարար են հոգեկան ապականութեան: Որպէսզի շրթունքները չպլծուին տղեղ խօսքերով և հայնոյութեամբ, պէտք է որ սիրտը մաքուր մնայ շարութեան դառնաթոյն մաղձէն, որուն մէջ կը խմորուի բարկութեան և սրտմտութեան ժահրը:

Կեանքի մէջ ամէն բան, խորհուրդ և խօսք, պէտք է ընկերին բարւոյն, օգտին, շինութեանը միայն ծառայէ: Սուրբ Հոգին, մեր աստուածային որդեգրութեան կնիքը, իր բնութեան ընդակից տարրեր գտնելով մեր մէջ, կը բերկրի և շի լքեր զմեզ, երբ քաղցր բարքի, բարեգործ վարքի, ներողամիտ վերաբերմունքի և աստուածային զոհաբերութեան և սիրոյ անուշահոտութեամբ խնկուած է մեր կեանքը:

Հակառակ ուղղութեան վրայ լարուած որ և է կենցաղ պատկերն ու պտուղն է սիրտի խաւարին, որուն ամենէն ամօթալի ծնունդներն են անբարոյութիւնը և ընչաքաղցութիւնը, այսինքն անձին անմիտ վատնումը և զոյից անիմաստ խնայումը, որոնցմով մարդ մէկ կողմէն ինքն իր մէջ կը ջնջէ բարութեան ոյժը և միւս կողմէն իր շուրջը կը չէզոքացնէ ուրիշներուն բարեբարելու բոլոր միջոցները:

Այսպիսի կեանք մը սակայն վայելուչ է կոպալաշտ հոգիներուն միայն, որոնց կրօնքը կը հիմնուի մամոնայի ծառայութեան և սանձարձակ բարքի անձնատուութեան վրայ: Քրիստոնեան պէտք է յիշէ թէ ինքը որդի է լուսոյ, այսինքն աստուածային այն զօրութեան, որ մարդուն ներքին տրամադրութիւնները դէպի բարութիւն, անոր զօրժեքը դէպի արդարութիւն և համոզումները դէպի ճշմարտութիւն կ'ուղղէ միշտ:

Խաւարը, սիրտին խաւարը, որ մեղքին մռայլն է, ստերջ և ամուլ կեանքի բունն է. ու Աւետարանը ուրիշ բան չէ եթէ ոչ ուժգին և քաղցր այն հոռւէրը, որ կը ձգտի մարդուն բարոյական էութիւնը արթնցնել և վեր կանգնեցնել մեռելութեան այդ վիճակէն և կենսագործել զայն Քրիստոսի հաւատքին լուսատու զօրութեամբը:

ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐԲ ԳՈՒՇԱԿԵԱՆ



ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ^(*)

ՀՈԳԵԼՈՅՍ Տ. ԵՂԻՇԷ ՊԱՏՐԻԱՐԻ ՏԷՐՏԵՐԵԱՆԻ

Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան ծնած է 21 Յունիս 1910ին, Վասպուրական աշխարհի Ռշտունեաց գաւառի Կայնիմիրան գիւղը, երեք ժամ միայն հեռու Նարեկայ վանքէն, նախկին անունով Եղիազար, որդի գիւղապետ Դաւիթի եւ Աղանիի, եւ մկրտուած է տեղւոյն Ս. Սարգիս եկեղեցւոյն մէջ:

1915ին իր ծնողացը հետ կը գաղթէ Պարսկաստան: Հայ կամաւորներու եւ Ռուսաց ձեռքով Վասպուրականի գրաւումէն ետք նորէն կը դառնայ Վան եւ ապա, Ռուսական բանակի նահանջի ատեն վերստին մեկնելով, կը հասնի մինչեւ Պաքուպա Միջագետքի: Նախ հոն, յետոյ Նահր էլ Օմարի գաղթականներին մէջ կ'ընդունուի որբանոցի վարժարանը. ուր մինչեւ 1922 կը հետեւի դպրոցական ուսմանց դասընթացքի:

1922ին, երբ Հայ Բարեգործական Ընդհ. Միութեան բարեբարութեամբ բազմահարկը Հայ որբեր Միջագետքէն կը բերուին Երուսաղէմ, անոնց հետ էր նաեւ ինքը, որ երկու տարի եւս Սուրբ Քաղաքի Բարեգործականի Արարատեան Որբանոցին աշակերտելէ վերջ, 1924ին կ'ընդունուի Ս. Աթոռոյս ժառանգաւորաց Վարժարանը: Նախ Մեսրոպ Արքազանի եւ ապա Կիրեղ Վարդապետի տեսչութեան օրով, ութ տարիներու ընթացքին, կարգ ըստ կարգէ կ'աշակերտի Հոգելոյս Դուրեան Արքազան Պատրիարքի, Բարգէն Կիւլէսէրեան եւ Մկրտիչ Աղանունի Արքազաններու, Հայր Պրիմէնի, Մխալեանի եւ վերջին տարին՝ Թորգոմ Պատրիարքի: Վարժարանի ընթացքը կ'աւարտէ յաջողութեամբ: Իբրեւ աւարտական քննութեան նիւթ իրեն կը տրուին Լամբրոնացիի Հոգեգալստեան Ներքողը եւ Գրիգոր Տղայի Թուղթը՝ առ Տուտէորդի գրուած:

Սարկաւազութեան ձեռնադրութիւնը կ'ընդունի Դուրեան Պատրիարքէն՝ 1928ին, իսկ վարդապետականը՝ Թորգոմ Պատրիարքէն — որ կը վերակոչէ զինք իր մեծանուն նախորդին անունով — 1932ին: 1933-1936 Գաւազանակիրի եւ անձնական քարտուղարի պաշտօններ կը վարէ Թորգոմ Պատրիարքին քովը եւ իրեն կ'ընկերանայ Եւրոպայի իր շրջապատոյտի ընթացքին: 1937ին կը ստանձնէ Տեսչութիւնը ժառանգ. Վարժարանի եւ Ընթացարանի, եւ կը վարէ սոյն պաշտօնը մինչեւ 1945:

Դպրոցի Տեսչութեան շրջանին ի յայտ պիտի գային իր հարտար վարուելակերպի ու վարչագիտութեան ձիրքերը: Ութ տարիներ կառավարեց Վարժարանը իր բարի սրտին ազդեցութեամբը եւ իր հոգիի քաղցրութեամբը: Եղիշէ Վարդապետը այդ օրերուն՝ յաջս ուսանողութեան եւ ժողովուրդին, հմայիչ էր եւ առինքնող, եւ ամենէն ազդեցիկը Միաբանութեան երիտասարդ վարդապետներուն:

Իր Տեսչութեան շրջանին, Վարժարանը պատրաստեց աւելի քան քսան հոգեւորականներ, սարկաւազ ու վարդապետ, որոնց մեծ մասը պիտի հեռանար յետոյ, 1943ի Վանքի տագնապին հետեւանքով: Վանքի իշխանութեան եւ կարգ ու սարքին դէմ յարուցուած այդ պայքարի գլխաւոր դերակատարներէն մին կը հանդիսանար ինքը, արգելք ըլլալով կարգ մը բախտախնդիրներու, որոնք ոտնակոխ ընել կ'ուզէին կանոն ու կարգը նուիրական այս Հաստատութենէն ներս:

Իր դպրոցի Տեսչութեան առաջին տարիներուն, շնորհիւ Թորգոմ Պատրիարքի, Յ. Օշականի, Շահան Պէրպէրեանի եւ ուրիշներու, ժառանգաւորաց Վարժարանն ու

(*) Կենսագրական այս նօթերը, գրուած ուղղակի երանանոց Պատրիարքի ձեռքով, յոյս սեւած են Սիոնի 1960 Յունիսի քիւիմ մէջ: Կր վերհասարակեմ զանոց քեթեւ հպումներով եւ փոքր յաւելումներով:



Երջամկայիշատակ Եղիշէ Պատրիարք Տէրտէրեան:

Ընծայարանը կրթական ճշմարիտ վառարանի մը պիտի վերածուէր, ազգային ու կրօնական յառաջահայեաց զգացողութեամբ եւ քաղցր շունչով ու ոգիով: Այս նոր ոգիի գոյաւորման մէջ մեծ էր բաժինը օրուան Տեսչին:

Գրական երեկոյթներ, դասախօսութիւններ եւ մտաւորական փորձեր, անխափան պարբերականութեամբ տեղի կ'ունենային, Միաբանութեան ներկայութեամբ եւ ուսուցչութեան եւ աշակերտութեան մասնակցութեամբ: Մտաւորական վայելքի ճշմարիտ պահեր էին անոնք, ուսանողներուն տալով իմացական եւ հոգեկան մտամարզութեան քաղցր պատեհութիւններ:

1944 Դեկտեմբերին, Կիւրեղ Մ. Վրդ.ի Պատրիարք ընտրուելէն յետոյ, կ'ընտրուի Լուսարարապետ Ս. Աթոռոյ, իսկ Պատրիարքի անժամանակ վախճանէն ետք, 1949ին, Տեղապահ Երուսաղէմի Պատրիարքութեան: 1951ին, Ս. Էջմիածնի Մայր Տաճարին մէջ կ'ընդունի Եպիսկոպոսական ձեռնադրութիւն Երջանկայիշատակ Տ. Տ. Գէորգ Զ. Կաթողիկոսէն, իբրեւ օժակից ունենալով Նորին Ս. Օծութիւն Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա.ը, Սուրէն (այժմ վախճանեալ) եւ Նորայր (Պողարեան) վարդապետները եւ Սահակ Մ. Վրդ. Տէր Յովհաննէսեանը (Մայր Աթոռոյ Միաբան, այժմ հանգուցեալ): Այս զոյգ պաշտօնները կը վարէր մինչեւ 1956ի աշնան, երբ իր բացակայութեանը, Տիրան Արքեպս. Ներսոյեանի եւ իրեններու կողմէ բռնազրաման կ'ենթարկուի Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը, ապօրէն ժողովներով եւ որոշումներով կը պաշտօնազրկուի օրուան Տեղապահը եւ կը վտարուի Միաբանութենէն: Իսկ Վազգէն Վեհափառը կը պատժէ զինքը փիլոնազրկութեամբ եւ Արքութեան տիտղոսի բարձումով: 26 Մարտ 1960ին կրկին կը վերադառնայ Վանք եւ Միաբանութեան փափաքով կը տիրանայ իր նախկին պաշտօններուն եւ կ'ընտրուի Պատրիարք Առաք. Ս. Աթոռոյ: Իսկ 9 Յունիսին Վեհափառը իրեն կը վերադարձնէ փիլոնը եւ Արքութեան պատիւը:

Իր Տեղապահութեան եօթը տարիներուն, երբ Պաղեստինի աղէտին իբրեւ հետեւանք Միաբանութիւնն ու ժողովուրդը զրկուած էին իրենց եկամտոսի աղյուսներէն եւ անգործ ու անհաց կը սպասէին լաւագոյն օրերու խոստումին, Եղիշէ Արքեպսանը նուիրակներու առաքմամբ, սրտառուի կոչերով եւ դիմումներով պիտի բաղխէր բոլոր սիրտերը օտար երկիր ապրող բախտաւոր մեր արեւնակիցներուն եւ ազգային մարմիններուն, անոնց բոլորին օժանդակութիւնը խնդրելու այս դարաւոր Հաստատութեան եւ անոր պարիսպներուն ապաւինած անօգնական մեր ժողովուրդին համար:

1932 - 1956, քսանչորս տարիներու շրջանին, Եղիշէ Արքեպս. Տէրտէրեանը, վերոյիշեալ գլխաւոր պաշտօններէն եւ տարած գործերէն զատ, եղած է տարիներով անդամ Պատ. Տնօրէն Ժողովոյ եւ, քանի մը տարիներով, Ատենապետ Միաբ. Ընդհ. Ժողովոյ: Ժառանգ. Վարժարանի եւ Ընծայարանի Տեսչութեան շրջանին եւ անկէ յետոյ դասատու եղած է նոյն վարժարանի բարձրագոյն կարգերուն եւ Ընծայարանի, աւանդելով Հայոց Պատմութիւն, Ընդհ. Եկեղեցւոյ Պատմութիւն, Բարոյական Աստուածաբանութիւն, Վարդապետական Աստուածաբանութիւն, Հոգեբանութիւն եւ Իմաստասիրութիւն:

Թորգոմ Պատրիարքի մահէն վերջ, 17 տարիներ շարունակ վարած է Ս. Աթոռոյ պաշտօնաթերթ «Սիոն» ամսագրի խմբագրապետութիւնը, ճոխացնելով անոր քերթողական, կրօնական, պատմական եւ իմացական բաժինները բազմաթիւ յօդուածներով:

Հեղինակն է բանաստեղծական չորս հատորներու՝ «Մագդաղինէն Մեղրամովէ», «Խորտակման Դիշերներ», «Անցորդը» եւ «Ակեղդամա», ինչպէս նաեւ երեք արծակ հատորներու՝ «Աերան Վրայէն», «Նարեկը Հայ Գրականութեան մէջ» եւ «Հայաստանեայց Եկեղեցին Երէկ եւ Այսօր» երկասիրութեանց:

Ասոնցմէ զատ ունի քանի մը հատորներ լեցնող քերթողական եւ արծակ գրութիւններ, մեծ մասը գրուած վերջին մօտ չորս տարիներու ընթացքին, Ամմանի իր պանդխտութեանը շրջանին: 8 Յունիս 1960ին, Միաբ. Ընդհ. Ժողովի կողմէն կ'ընտրուի Պատրիարք Երուսաղէմի Առաք. Ս. Աթոռին եւ զահ կը բարձրանայ 21 Օգոստոսին:

ԴՈՒՆ ՀԱՅՐ ՄՏՔԻ, ՀՈԳԻԻ...(*)

Թորգոմ Պարթարի յիշատակին

Աւլչըկաս դուն, մեծ մեռել, ու ես մինակ եմ հիմա,
Այս բազմամբոխ հանդէսին՝ զոր ապրիլ մեկ կ'անուանեն,
Ըսկիզբն որուն մեկ քրինկ ճակասներէ հակոսնեայ,
Ես՝ ժայթփին մէջը գարնան, դուն՝ էջփիղ մէջն առունի:

Ինչ եոս կ'անցնին սարիներ, ըսես երէկ էր որ մեկ
Տարին՝ դագաղը հողերուն, ուր կը հանգչէր փառքը քու,
Առագաստած յաւերժին խաղաղագեղ ջուրերուն.
Մարդոց այն օր ինչ իրաւ սիրքը բացուեր էր լալու:


Կարծես դարեր են անցեր այդ օրերէն սրմասօղ,
Սակայն ներսն իմ յուզն է ողջ մայրամուսին քու շեղ.
Ինչպէ՛ս կը զգամ զիս պանգուխս՝ սիրելիին ըսպասող:

Իմ որբութեան բախսագուրկ, զի դուն եղար հայրն իրաւ,
Հայրը անոնց ամէնուն, համբան որոնց չունեցաւ
Կանաչ ընծիւղն արիւնին. դուն հայր մեփի, հոգիի:

ԵՂԻՎ ԱՐԳ



(*) Հոգեխոյ Պարթարին սոյն հերթածը, յոյս սեսած Սիոնի 1942ի Յուն-ուար-Փետրուարի թիւին մէջ, մոռացումով մը դուրս մնացած էր Տ. Թորգոմ Պարթարի մահուան յիշատակին առիւ յոյս սեսած պաշտօնաբերքի բացառիկ րիւէն:



Առաքելական եւ Պատրիարքական Աթոռները սուգի մէջ.

ՊԵՐՃԱԽՕՍ ՔԱՐՈՉԻՉԸ

Երջանկայիշատակ Դուրեան և Գուշակեան Պատրիարքներու վախճանումէն վերջ, անոնց մտքի և հոգիի ներշնչումներով պատրաստուած Եղիշէ Պատրիարք Տէրաէրեան, յիսուն տարիներ շայն. Եկեղեցւոյ համար մնաց պերճախօս քարոզիչը: Ինք առաջինը եղաւ որ դուրս բերաւ քարոզը Պատուէի դասական կերպէն և ըմբռնողութենէն, և իբրև դեսպան Քրիստոսի Աւետարանին, գիտցաւ ժողովուրդը հանել Եգիպտոսէն և նման Մովսէսի առաջնորդել զայն Աւետարան Եկեղից:

Իր քարոզներուն հիմքը կը կազմէ Աստուծոյ խօսքը, Աւետարանը, որուն առաջին քարոզիչը եղաւ ինքը՝ մեր Տէրը: Ընդհանուր իմաստով, Աւետարանի խօսքը խորհուրդ մըն է և ձէս մը, որ կը ծառայէ անհրաժեշտաբար փոխելու հոգիները և ընկելու մարդիկ անդամներ Քրիստոսի Այս ձևով, Աստուծոյ խօսքը երկնային հաց մըն է նման շաղարիչութեան և յիշատակ մը Տիրոջ շարչարանքներուն և փառքին: Երջանկայիշատակ Եղիշէ Պատրիարք Տէրաէրեան միշտ պարտք նկատած է իր քարոզներուն մէջ իր ժողովուրդին ձայնը ըլլալ, հոգիներէն բարձրացող և հոգիներուն գացող ձայնը:

Ինք միշտ հաւատացած էր որ քարոզիչը պատգամաւոր մըն է. ունենալով իր առջև միշտ պայտքով և վկայութիւն բառերը, և իբր այդ իր քարոզները փրկուած են յայրատ ու վայրենի հայեցողութիւններէն և ինքնատիպ ըլլալու կիրքէն: Ինք բնաւ չէ մոռցած վկայութիւն բառը և միշտ փրկուած է սուտ բանաձևերու կրկնութենէն. Քարոզիչը չէ խօսողը, այլ շոգին մեր շօր, որ պիտի խօսի մեր մէջ և մեր որդիութիւնը պիտի հաղորդէ շօր ձայնին յայտնութիւնը և թարգմանութիւնը իր միւս զաւակներուն:


Իր քարոզներուն մէջ ի յայտ կու գայ թէ քարոզը հաղորդումն է ճշմարտութեան մարդէն մարդոց, որ կը պարունակէ երկու էական տարրեր՝ ճշմարտութիւն և անձնաւորութիւն: Ամենաճշմարիտ և հեղինակաւոր իրայայտնութիւնը

Աստուծոյ կամքին հաղորդուած ուրիշ ձևով՝ փոխանակ անձնաւորութեան միջոցաւ մարդէն մարդերու, քարոզ չէ, եթէ նոյնիսկ անիկա գրուած ըլլայ երկնքի մէջ: Միւս կողմէ, եթէ մարդիկ խօսին իրարու հետ ոչ յանուն ճշմարտութեան, այլ լոկ իրենց անձնական հայեցողութեանց շուրջ, կամ ծափահարելի ընկելու համար իրենց ճարտարութիւնը, կարող չեն ըլլար, վասնզի առաջինին կը պակտի անձնականութիւն և երկրորդին՝ ճշմարտութիւն:

Պերճախօս մեծ քարոզիչ Երջանկայիշատակ Եղիշէ Պատրիարք Տէրաէրեանի իրական պատրաստութիւնը կատարած ունեցած է իր փոխանցելու կարողութենէն, երկու կողմին բանալով իր կեանքը, Աստուծոյ ճշմարտութեան և մարդկային պէտքերուն, ըմբռնելով մարդուն պէտքերն ու ցաւերը իրենց ազդակող ուժգնութեան մէջ և տեսնելու այդ կեանքին երեսները: Այն ատեն կը համոզուինք թէ բացի մեր Տիրոջմէն և իր փրկագործութենէն, ոչինչ կրնայ գոհացնել ի սպաս այդ կարիքները: Ինչ որ իրաւ մեծ քարոզիչ մը ըրաւ:

Ճշմարտութիւնը անհատականութեան միջոցաւ ճշմարիտ քարոզիչ կարողութիւն է: Եւ այդ ճշմարտութիւնը աւելի քան յիսուն տարիներ քսեցաւ իր անձէն և ոչ թէ իր շրթներէն կամ հասկացողութենէն ու գրչէն: Ընդդէմ է որ իր քարոզները հանդերձուած են զեղեցիկ ու բանաստեղծական հանդերձանքով, հեռու մնալով զինքը կանխող Երջանկայիշատակ Դուրեան և Գուշակեան Պատրիարքներու ընտրած ու փնտռած բառերէն և բացատրութիւններէն: Իր խօսքը հասած է իր նկարագրէն, իր զգացումներէն և իր ամբողջ մտաւոր ու բարոյական էութենէն (հոգ չէ որ շատ քիչեր այդ բոլորը իր մէջ ճանչցած ըլլան):

Ինք իբր քարոզիչ՝ հաւատքի մարզն էր, վասնզի կրակէն միայն կրակ կը ստացուի: Ան զերծ եղած է հոգեկան և մտաւոր անձնասիրութենէն: Չի բաւեր ունենալ միայն ճշմարտութիւնը, զայն պէտք է փոխանցել իր նմաններուն: Այսօր և երէկ կային ու կան մարդեր,



որոնք ճշմարտութիւնը կ'առնեն վերացականօրէն, կը հետեւին անոր և կը խորացնեն զայն, բայց բնաւ չեն մտածեր զայն փոխանցել իրենց նմաններուն, և այս անձերը չեն կրնար քարոզիչներ ըլլալ:

Ըսուած և ընդունուած է որ ծնունդով քարոզիչներ կան. թէ ի՞նչ է իրենց ունեցած տարբերութիւնը ուրիշներէն՝ դժուար է որակել. խաճուղ, պերճախօսութիւն, մագնիսականութիւն, քարոզելու շնորհ. բոլորը թերևս. վերջապէս այն ուրախութիւնը՝ զոր կը զգայ մարդ ճշմարտութիւնը մարդոց տանելու իր կերպին մէջ, Այն ոյժը վերջապէս, որուն շնորհիւ մարդ կը կորսնցնէ ինքզինքը և կը դառնայ այն համակրութիւնը, այն անհուն յօժարութիւնը դէպի ճշմարտութիւն և մարդ հաւատարմապէս բացուած:

Անկասկած կարելի է ըսել թէ Երջանկայիշատակ Եղիշէ Պատրիարք Տէրաբեան ծնունդով քարոզիչ մըն էր:

Եղիշէ Պատրիարք իբր քարոզիչ եղաւ ժամանակին մարդը: Գիտցաւ շատ լաւ թէ մարդուն կատարելութիւնը կը կայանայ իր ժամանակի և բոլոր ժամանակներու մարդ ըլլալուն մէջ: Մարդը որ կը պատկանի միայն իր ժամանակին բայց ոչ աշխարհին՝ կը մնայ ծանծաղ: Ինք միշտ բացաւ ինքզինք ճշմարտութեանց և մարդոց: Առաջինը անփոփոխելի է և երկրորդը միշտ փոփոխական: Ըճմարտութիւն և ժամանակ կը կազմեն ճշմարիտ քարոզիչը: Միշտ իր քարոզներուն նիւթը եղած է յաւիտենական ճշմարտութիւնը՝ Աւետարանը, իսկ ժամանակը եկած է իբր լուսարանութիւն ծառայելու անոր: Ինք իբր քարոզիչ ամուր եղած է ճշմարտութեան նկատմամբ աղամանդի նման և քաղցր մօր մը սիրով մարդոց նկատմամբ:

Իր քարոզներուն մէջ հարուստ է ան ներշնչումներով: Ինչպէս առաքեալը կ'ըսէ. «Եթէ հոգով վարիք, չէք ընդօրինօք»: Հոգին է նուիրական խօսքին օրէնքը, մարդոց կանոնները բան մը չեն կրնար ընել այդ մասին: Բառերով կարելի չէ ըսել թէ ի՞նչ է ներշնչումը: Յրանսացի մեծ մտածող Փասքալի բացատրութեամբ, չամէնօրեայ եսին նուա-

ճուսն է անիկա՝ զայն շարժման մէջ դնող գերիվերոյ Եսէ մը: Պշատոն զայն կը կոչէ զառանցանք, բոլորովին մասնաւոր առումով մը: Իր գործը մտածելէ առաջ, մարդ պէտք է նախ երազէ զայն: Ուստի երազի և արթնութեան, գիտակցութեան և անգիտակցութեան, բնազդի և բանականութեան համագրում մըն է ան: Ինչպէս Պօսէլեա կ'ըսէ, «Ներշնչումը որն իրուն աշխատիլն է»: Եղիշէ Պատրիարքի գերագոյն հաճոյքն էր ամէնօրեայ գրական իր աշխատանքը և ընթերցումները: Ան շարժող համայնագիտարան մըն էր իր ընթերցումներով: Իր մահուան օրն իսկ կը փորձէր սեղանէն գիրք մը առնել ու կարդալ, սակայն ի յայտ կը բերէր թէ աչքերը լաւ չէին տեսներ:

Իր քարոզները ունին լաւագոյն յօրինումի մը յատկութիւնը: Գաղափարները, իր ներշնչումին շունչովը ծլած, արդէն իսկ կը մտնեն այլազան բաղկացութեանց մէջ: Ան շատ գեղեցիկ կերպով կազմակերպած է իր քարոզները, նիւթին մութ ըմբռնումէն անցնելով անոր յստակ իմացումին:

Գաղափար մը ունենալը բան մը չէ, եթէ չենք կրնար անցնել զայն յաջորդական վիճակներէն, որոնք պիտի յանգին զնկու զայն ունկնդրի մտքին և հոգիին մէջ: Եղիշէ Պատրիարք այս իմացումով մեծ կարևորութիւն առած է յօրինումի աշխարհին, դիւրութեամբ կարգի դնելով իր գաղափարները: Յօրինումը լուրջ շեշտահայեցողութիւն կը պահանջէ, քանի որ արուեստագէտին վրայ գաղափարին ազդեցութիւնը կը յաջորդէ, այսինքն արտապետումը:

Իր քարոզները միշտ եղած են խորապէս սպաւորիչ, քանի որ սոսկ կրօնական չէին: Կրօնական օժութեամբ և հաւատքի ցոլքով լեցուն իր խօսքը լեցուն էր նաև ազգային զգացումով: Իր քարոզներուն մէջ կրօնքի գաղափարին հետ արժարժուած զգացումը ազգային զգացումն էր, որովհետև իրեն համար բացարձակ և անսեղիտալի էր այն համոզումը թէ Հայց. Եկեղեցին անբաժան ու անանջատ միութիւն մըն է հայ ժողովուրդին հետ և Հայ Եկեղեցիին ու հայ ժողովուր-

դին պատմութիւնը իրարու շաղկապուած միութիւն մը կը կազմեն: Եղան թէ՛ եկեղեցական և թէ՛ աշխարհիկ անձեր որոնք զինք քննադատած են իրր ազգայնական քարոզիչ, առանց հասկնալու թէ իր քարոզներուն հիմքը զուտ Աւետարանն ու անոր պատգամն էր:

Հին օրերուն երբ երիտասարդ Եղիշէ վարդապետն էր, Երուսաղէմի մեր ժողովուրդը միշտ սպասուածը ունէր զինքը լսել մանաւանդ Սոււարման գիշերներուն և Ապրիլ 24ին, երբ իր մեղքանոյշ ձայնը տարբեր խորհուրդ մը կը ստանար:

1953 Սեպտեմբերին, մի քանի շաբաթներով Կ. Պոլիս հրաւիրուեցաւ Երջանկայիշատակ Գարեգին Պատրիարքէն: Մի քանի շաբաթները ետք շաբաթներու վերածուեցան ժողովուրդի բուռն պնդումով և փափաքով: Յաջորդական ետք կիրակիներ պատարագեց և քարոզեց Կ. Պոլսոյ ծաւալուն եկեղեցիներուն մէջ: Ներկայ հաւատացեալները ամբոխի վերածուած, մինչև եկեղեցիներու բակը, բարձրախօսներու դիմաց սքանչացումով զինք կը լսէին:

Անցնող տարի հաւաքած էի ՃՍիոնյ ամառգրի մէջ հրատարակած իր քարոզները և արդէն մամլոյ յանձնած, Յաւ էինձ համար որ առիթը չունեցաւ այդ անակնկալը ընդունելու:

Չափազանցած չեմ ըլլար եթէ ըսեմ անվերապան կերպով թէ իր մեկնումով Հայց. Եկեղեցւոյ բեմը շատ քան պիտի կորսնցնէ. հակառակ կարգ մը պերճաբաններու և քարոզ պոռուցողներու: Ծիշդ է որ կեանքը ոչ միայն բարդացած ու աշխարհականացած է, այլև աշխարհիկ ազգակները կը մըցին այսօրուան կեանքին հետ և քարոզիչին ձայնը կը խեղդուի ուրիշ ձայներու մէջ: Ըսուած է թէ շոտխակ մը կրնայ լուած ու քնացած պուրակ մը կենդանացնել ու դիւթել իր ձայնով: Ընտրեալներու պէտքը անհրաժեշտ է, որ նախ իրենք զգան պէտքը և ապա զգացնեն զայն: մոմը լոյս տալու համար նախ ինքզինքը կը սպառէ:

Երանաշարհ Եղիշէ Պատրիարքի հօգին իր հանգիստին մէջ պիտի հրճուի երբ այդպիսի ընտրեալներ յառաջ գան: ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊՍ. ԳԱՋԱԼՆՃԱՆ

Ո Ղ Ջ Ե Ր Թ Ի Ը Ն Թ Ր Ի Ք Ը (Սուղապատում)

Շնորհիւ Երուսաղէմի Սուրբ Աթոռի Պատրիարք Եղիշէ Արքեպս. Տէրաէրեանի բարեացակամ գուրգուրանքին, վերջին քանի մը տարիներուն տեսակ մը աւանդութիւն եղած էր եկեղեցական գլխաւոր տօներուն, յատկապէս Ս. Մննդեան և Ս. Չապկի տօնակատարումներուն, արտասահմանէն եկեղեցականներ հրաւիրել Ս. Յակոբեանց վանք, գլխաւորաբար Միաբան անդամներ: Աննախընթաց երևոյթ մը Ս. Աթոռի տարեգրութեան մէջ:

Կարծես հայրական նախազգացումէ մղուած, Նորին Ամենապատուութիւնը տեսութեան փափաքով կը համարէր իր հոգեմէն եղբայրները, ստանձնելով ոչ միայն անոնց ճամբորդութեան և Երուսաղէմ կեցութեան ամբողջ ծախսերը և դիւրակեցութիւնը, այլ նաև անոնց նուիրագնման կանխիկը, իր ինքնեկ բնութեամբը, իսկական հոգատարութեամբը: Արդէն ան իր ամբողջ կեանքին մէջ անիրաւ մամոնան զօրծածող մը եղած էր և ոչ թէ հաւաքող մը: Երբեք զօշաքաղ և արծաթասէր մը, բացայայտօրէն հեռու անոր յերկրածոյ վերագրումներէն: Ասիկա յիսուն տարուան փորձառութեամբ ստուգուած իրողութիւն է և ոչ թէ նկատում, դիտումով տարուած նշում, իր իսկ վկայութեամբ գրուական. շնորհապարտ կը չափեմ անոր՝ որ կը փորձէ խօսիլ իմ դրամական զեղծումներու կամ իւրացումներու հաշուոյն: Ես տուած եմ միայն և ոչինչ առած: Այս մեծ իրողութեան կրնան վկայել հազարաւորներ, Երուսաղէմէն ներս թէ զուրոյշ (ՃԱՐԵՆԻ Ղէմ գրած իր գրքոյկէն, էջ 64): Տայը Տէրաէրեան Պատրիարքի կեանքին գերագոյն իրողութիւնն եղած է:

Տէրաէրեան Պատրիարք ոչ միայն բացառիկ օժտումով բեղուն գրիչ և բեմբասաց եղած է, հայատոջոր և Հայ Եկեղեցւոյ գերազանց խորհուրդով դարաւեր հոգեւորական մը, այլ նաև մարդկային առաքինութիւններով և բարեմասնութիւններով թաթաղուն ՄԱՐԴԸ, զգացու-

մով թէ մտածումով նրբազգած ազնուական հոգի, ձիրքերով օծուն, անսակարկ հեղինակութիւն, ողջմիտ, արդարադատ, անյիշաչար, լայնախոհ և ներողամիտ նոյնիսկ զինք անիրաւօրէն քննադատող-նեւրուն հանգէպ, միանգամայն անզիջող՝ չարսխինդ յամառութեամբ հետապնդող յիմարամիտներուն նկատմամբ: Իր իսկ բառերով, շոքեղութեան առջև կը բացուին ճանկերս և ոչ ոքի պիտի խնայեմ. Երուսաղէմի աւանդութեան կաղ գէն է, որ սակառ մը կանակին առած՝ չարիք կը քաշիտ, յերիւրանք կը սերմանէ:

Ս. Յակոբեանց տարեգրութեանց մէջ աննախընթաց է, հաւանաբար այլ վանքերու ալ, ծախսալից միախմբումը հոգեւոր եղբայրներու յաջորդական չորսհինգ տարիներու, շնորհիւ առատաձեռն Տէրաէրեան Պատրիարքի:

Հրաւիրուած հոգեւորականները իր հովանիին մէջ ունենալէն ետք, կը սիրէր ոչ միայն անոնց սեղանակցութիւնը, ազնւրական հիւրամեծարութեամբ, այլև անոնց առանձինն և միասնաբար երեկոյնան տեսակցութիւնը: Վանեցի հայրիկն էր այս բոլորը ընելու ինքնեկ փափաքով. կարծես իսկական հայ հոգեւորականի կապրօտն ունէր իր ասպարէզակիցներուն սրտակցութիւնը:

Այս շնորհին արժանացողներէն եղած եմ երեք տարիներէ ի վեր, հակառակ իր մտերմութեան թերացումիս, և այն՝ առանց դուզնաքեայ տկնարկումի: Իսկ վտարուած մը փոխան զիղջի՝ հրապարակաւ բամբասած է հանրային ծաղրին դէմ:

Վերջին հրակէրը ստացայ 1990ին, Ս. Մնոնդի առիթով և շարունակ վոյնլեցի նորին Ամենապատուութեան անվերապահ և շէնչող մտերմիկութիւնը. առիթ հմտութիւնը հոգեկանին և իմացականին, հայեցիին թէ եկեղեցականին:

Տէրաէրեան Պատրիարք իր այս բաշխման վսեմ յատկութիւններով ինքնածին ակնածանք, նոյնիսկ ինքնեկ պատկառանք առթած էր ինծի:

Ըստ սովորութեան, Յունուար 31ի Չորեքշաբթի երկկոյնան իր մօտն էի Ս. Աթոռի Լուսարարապետ Գարեգին Արքեպոս. Գաղանձեանի և Սեդրաք Պալանի

հետ, երբ պատուիրեց. Վաղը իրիկուն ալ եկէք մասնաւոր ճաշի: Ինձ համար զգրլխիչ էր հրակէրն այն, Երկու օրէն մեկնելու պատրաստութեանս մէջ էի:

Փետրուար 1. Հինգշաբթի երկկոյնան ժամը 6ին, Պատրիարքին քօյն էինք նօրէն երեքս. մասնաւոր ճաշը շուտ պէտքէն էր: Առանց որեէ նեղութիւն յայտնելու, ինք ալ ճաշակեց սու պէտքէկ մը և կորիկով մածնապուրը և սովորականին պէս սենեակ դարձաւ և իր սովորական աթոռին նստու և անարամագիր սկսու հակըճտալ (կախած գլխով մրափել): Բացայայտ էր երեւոյթը: Սեդրաք անոր արամագրութիւնը փոխելու հոգով երգեց. «Տրդէ եաման, արեւ ելաւ...»: Պահիկ մը Պատրիարքն ալ մասնակցեցաւ երգին, քայց գլուխը կախած՝ գօցեց աչքերը: Մենք գիտնալով որ բժիշկը յանձնարարած էր պարկիլ և միայն չորս ժամ աթոռի վրայ նստիլ, խնդրեցինք որ պառկի: Հաւանեցաւ, շուտ, գացէք ըսելով: Ինձմէ առաջ սենեակէն դուրս ելած էին Պ. Սեդրաքը և Գարեգին Սրբազան, իսկ ես ալն համբուրեցի մնաք բարովով: Ժամը շուրջ 7.30ն էր: Սենեակս դարձայ և ջանացի քնանալ, յաջորդ գիշերուան ժամը 3.30ին մեկնելու համար: Հաղիւ թէ աչքերս փակած էի, երբ ժամը 8ին Մեսրոպ Վրդ. Ասողեան արթնցուց զիս ըսելով. «Ելիր, պետք գնաց: Քնաթաթախ հարցուցի. «Ի՞նչ կ'ըսես, ո՞ր պետք: Երբ գուժեց «Պատրիարք Սրբազանը՝ բարձէն վեր առած գլուխս վար ինկաւ... անհաւատալի էր... փութացի Պատրիարքարան: Ստոյգ էր, Եղիշէ Արքեպոս. Տէրաէրեան ի Տէր հանգած էր: Մարմինն իսկ անարած էին: Չմարտուած ողջերթի ընթրիքս թոյն դարձաւ:

Մահեր կան սահմակեցուցիչ ազդեցութեամբ և մտալիկիչ հետեւանքով, անփոխարինելի կորուստով մերձաւոր և հեռուորի հաւատարկանութեան կակիծով, ոչ միայն ամօքիչ՝ այլև խորտակիչ ճնշումով, վասնզի անոնք հաւատարկանութեան մը կենսունակ կառոյցին փլուզումն են,



Արամիայի զատիկապետ Կաթողիկոսը և զոր հարկապետները
Երևանի Կաթողիկոսական կենտրոնի մոտ

Ս. ՏԵՂԵԱՑ ԻՐԱԿԱՆՑ

ՆԱԽԱՆՁԱԽԵՂԻՐ ՊԱՀԱՊԱՆԸ

Երանաշնորհ Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի առաքինութիւններէն մին եղաւ Ս. Տեղեաց հայկական իրաւանց անխախտ պահանջութիւններէն մէջ իր նախանձախնդիր կեցուածքը: Առաքինութիւն մը, որ տեսակ մը հոգեկան ժառանգութեամբ կը մնայ անխորտակելի Ս. Յակոբեանց Միաբանութեան բոլոր անդամակիցներուն սրտին ու հոգիին խորը, եթէ անոնք աճած ու սնած ու հարազատ քաղաքացիները հանդիսացած են Հայկական Երուսաղէմի փոքրիկ Թագաւորութեան: Այս հասկացողութեամբ ալ պատմութիւնը շարունակուած է Ս. Յակոբեանց Միաբանութեան:

Իբրև Ս. Տեղեաց հայկական իրաւանց և Status Quo ի վերահսկիչ, պաշտօնի բերումով ամէն անգամ որ իրեն կը ներկայացնէինք Ս. Տեղեաց մէջ ծագած դժուարութիւն մը կամ խնդիր մը, իր կեցուածքը մեկին էր ու յստակ — պաշտպանել մեր դարաւոր նուիրական իրաւունքները եթէ պէտք է նոյնիսկ արեան գնով: Իր բերնին մէջ մենք յաճախ կը լսէինք Դուրեան Ս. Պատրիարքի յատկանշական խօսքը. — «Իմ Պատրիարքութիւնը հաստատուած է Ս. Տեղեաց բուրձախն վրայ»: Իրեն համար հետեւաբար անտեղիտալի սկզբունք էր այդ բուրձախն կրակին ու ծուխին ընդարձարժ կենդանութիւնը: Ա-

տով իսկ հասկնալի են իր պատրիարքութեան օրերուն Ս. Տեղեաց մէջ ի պաշտպանութիւն մեր իրաւանց քանիցս կատարուած բաղխումները մեզի իրաւակից համայնքներուն հետ, որոնք չէին վարաներ երբեմն ի մնաս մեր իրաւանց յաւանութիւններ սնուցանել: Այսպիսի պարագաներուն ինք հաստատապէս քաջալերող ու մղիչ ոգին էր այդ բաղխումներուն:

Այս տեսակէտէն յատկանշական երեւոյթներ են նաև այն շինուածական վերանորոգութիւնները, որոնք տեղի ունեցան իր պատրիարքութեան օրով Աստուածամօր Տաճարին մէջ, ուր հիմնական և շատ կարևոր նորոգութիւնը կատարուեցաւ Տիրամօր գերեզմանի փոքրիկ մատուռին և մանաւանդ Ս. Յարութեան Տաճարին, որ տեկն մօտ 30 տարիներ և որ տակաւին կը շարունակուի ճիգ և յարատեւութիւն պահանջող իրագործումներ և մանաւանդ իրագործումներ, որոնք դուրս կը բանային նիւթական-անտեսական շատ ծանր պարտաւորութիւններու, յատկապէս այն օրերուն, երբ վանքը կը դիմագրաւէր անտեսական անձուկ պայմաններ:

Մենք իբրև Ս. Տեղեաց և յատկապէս Ս. Յարութեան Տաճարի վերանորոգութեանց հսկիչ, այս կապակցութեամբ գնահատանքի և արժեւորումի խօսքեր միայն ունինք հանդէպ Երանաշնորհ Պատրիարքին, որ ամենայնիւ եզաւ քաջալերող հովանաւոր մը, առանց դոյզն կարեւորութիւն աւուր նոյնիսկ փոքրուած մեծապատիւներուն, որոնք յաճախ փորձեցին չկամօրէն խոչընդոտներ ստեղծել

խորտակումն ու չքացումը, որ կը համակէ սարսուղին անգոհանքով:

Այս օրերու հայ իրականութեան մահերէն էր Երուսաղէմի Ս. Աթոռին գահակալ Եղիշէ Արքեպս. Տէրաթեբեան Սըրբազան Պատրիարքի անակնկալ մահը, բացառիկ երեւոյթ մը իր յորդաբուխ գրիչով, ճարտասան քարոզով և անմըրցելի հեղինակութեամբ, որ անջնջելի պիտի մնայ ոչ միայն Երուսաղէմի Ս. Աթոռի տարեգրութեան մէջ, այլ նաև Հայ Եկեղեցւոյ գրական տարեգրութեան մէջ:

Սորապէս աւաղելի է նշել, որ առիւծն իյնալուն՝ շնագայլեր փոխան Հայ Եկեղեցւոյ մտահոգիչ լիճակով առչորուելու և երկու գլխաւոր Աթոռներու սուգով լուռ խոկալու, զառանցանքով իրենց անցեալի սքողուած դառնութեան սրտի մաղձալի փոխուած ու ներաշխարհին գըշկորը ցուցադրելու յիմարութեամբ հարայացած կռկոսցեն:

ՀՄԱՅԵԱԿ ԵՊՍ. ԻՆՊՈՅԵԱՆ

Ս. Տեղեաց վերանորոգութեանց հայկական իրաւանց անխախտ պահպանման շատ կենսական այս գործի ճամբուն վրայ: Մեր արբատեղիները մեր Պատրիարքարանի գոյութեան հիմնախարխիսն են, մեր Պատրիարքարանի միջազգային վարկին ու հանգամանքին վկայականներն են, մեր դարաւոր ու անգնահատելի ժառանգութիւնն են մեր երանելի պապերէն: Եղիշէ Պատրիարք այնքան պատրաստակամօրէն դիմացաւ նորոգութեանց գործին հայկական ծախքերուն և վանքի անտեսական ամենանեղ օրերուն իսկ Ս. Յարութեան նորոգութեանց ծախքերը եղան իր մտահոգութիւններուն առաջինը:

Տեղին է այստեղ յիշատակել Ս. Յարութեան Տաճարի հայկական պեղումներուն հսկայական և շատ ծախսալից գործը երբ նոյն մեծապատիւ տիտղոսաւորները շատ թեթեամքօրէն կը փորձէին խոչընդոտել և արժէքազրկել այդ կենսական ձեռնարկը, յայտարարելով. «Եղածը ի՞նչ է, մարտնակը կը բանան», Եղիշէ Պատրիարք գիտցաւ շնորհել իսկական արժեւորումը այդ մեծածախ գործին, առանց երկմտելու: Այդ պեղումները ընդարձակեցին և արժեւորեցին մեր արբատեղեաց սեփականութիւնները թէ՛ իբր տարածք և թէ՛ իբրն պատմական արժէքաւոր ներդրում: Անոնք հարստացուցին Ս. Տեղեաց վաղ պատմութիւնը և արժեւորեցին մեր Պատրիարքարանի վարկը յաշտ օտարներուն:

Անվարան որ հանգուցեալ Պատրիարքի գեղեցիկ մէկ ուրիշ նախաձեռնութիւնը եղաւ Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ վերանորոգութեան գործը, որ սկսուեցաւ անցեալ փետրուարին և անձկութեամբ կը սպասէր անոր աւարտին ու բացման նաւակատիքին, ինչ որ կը մտածէր մեծ հանգիստաւորութեամբ կատարել: Այսօր այդ եկեղեցւոյ վերանորոգութիւնը բաւական յառաջացած է, և յայտնի կերպով եկեղեցին իր ներկայ վերանորոգութեամբ պիտի ըլլայ Երուսաղէմի ամենէն գեղեցիկ և պատմականօրէն ամենէն յատկանշական եկեղեցիներէն մին: Դժբախտաբար սակայն մահը խափանեց իր այս նախաձեռնութեան վերջնական իրագործումը և վերանորոգութեան և վերսկսուի սրբազան պաշտամունքները այդ սրբավայրէն ներս: Նոյնիսկ վերանորոգութեան որոշ ծրագրերն են խորհրդակցութեան նիւթ ըրու և զակայն մահը խափանեց նաև իր այս սրտագին փափաքին իրագործումը:

Ընդառաջելով մեր խնդրանքին, հանգուցեալ Պատրիարքը արդէն իսկ սրտածէր Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ վերանորոգութեան յետոյ ձեռնարկել Սուրբ Փրկչի վանքին հնօրեայ եկեղեցւոյն և վանական կառոյցին վերանորոգութեան և վերսկսուի սրբազան պաշտամունքները այդ սրբավայրէն ներս: Նոյնիսկ վերանորոգութեան որոշ ծրագրերն են խորհրդակցութեան նիւթ ըրու և զակայն մահը խափանեց նաև իր այս սրտագին փափաքին իրագործումը:

Թէև Ս. Տեղեաց վերանորոգութեանց գործէն դուրս է, և սակայն կ'արժէ որ այս առթիւ յիշատակուի նաև մեր Պատրիարքարանի ընդհանուր նորոգութեան ձեռնարկը, որ կատարուեցաւ Երանանոյն Ս. Պատրիարքի նախաձեռնութեամբ: Այս առթիւ ոչ միայն կատարուեցան ներքին մասերու ներկի և ծեփի և արտաքին նախարանի (դիւաններու սրահ) կառուցողական վերանորոգութիւններ, այլև նոր և շատ վայելուչ կահոյքով և արժէքաւոր, մեծածաւալ գորգերով ու հսկայ ջահերով օժտուեցաւ Պատրիարքարանը ու ճեղքաւ քարի արժէքաւոր և հնագիտական արժէք ունեցող առարկաներով զարդարուեցաւ Պատրիարքարանի ընդունելութեանց փոքր սրահը:

Մեր բոլորին սրտագին աղօթքը թող ըլլայ որ Աստուած Հանգուցեալ Երանանոյն Պատրիարքի հոգին ընդունի որպէս քաղաքացին իր երկնաւոր, յաւիտենական թագաւորութեան, և մեր Աթոռին համար յարուցանէ արժանաւոր նոր Գահակալ մը որ շարունակէ Երուսաղէմի Աթոռին շինութեան և բարեկարգութեան նուիրական և սուրբ գործը:

ԿԻՒՐԵՂ ԵՊՍ. ԳԱՐԻԿԵԱՆ

ՀԱՆԳՈՒՅԵԱԼ ԵՂԻՇԷ ՊԱՏՐԻԱՐԲԸ

(Կարկառուն գիծերը իր կեանքին^(*))

«Չի ես այսուհետեւ նուիրեալ եմ, եւ ժամանակ դարձի իմոյ հասեալ կայ: Չբարոս պատե-
րազմն պատերազմեցայ, զընթացն կատարեցի,
զհաւաստն պահեցի: Այսուհետեւ կայ մնայ
ի՞նձ արդարութեան պատկն, զոր հասուցել
ի՞նձ Տէր յառուր յայնմիկ արդարեւ դատաւոր,
ու յիայն ի՞նձ, այլեւ ամենեցուն որ սիրեցից
զյայննորիւն նորա: (Բ. ՏՄԸ., Դ. 6-8):

Պօղոս առաքեալ իր կեանքի աւար-
տին սոյն խօսքերը կ'արտասանէր գրեւորով
իր աշակերտին՝ Տիմոթէոսի: Ան շրջած էր
քաղաքակիրթ ամբողջ աշխարհը և ունե-
ցած բեղուն գործունէութիւն մը, լի
վերիվայրուններով: Առաջնորդուած էր
կայսրութեան մայրաքաղաքը՝ Հռոմ, այն-
տեղ դատուելու: Բանակն իր սիրելի ա-
շակերտին կը գրէր և կ'ըսէր. «Պատե-
րազմեցայ բարի պատերազմը, աւարտեցի
ընթացքս, պահեցի հաւատքը»:

Այսօր մենք երուսաղէմի Ս. Աթոռի
հանգուցեալ Պատրիարք՝ Տ. Եղիշէ Տէր-
տէրեանի վախճանման քառասունքին ա-
ռիթով Ս. Պատարագ կը մատուցանենք,
հանդիսաւոր սա պահուն կրնանք հան-
գուցեալի բերնին մէջ դնել առաքեալի
բառերը և կրկնել. «Պատերազմեցայ բարի
պատերազմը, աւարտեցի ընթացքս, պա-
հեցի հաւատքը»: Հարց պիտի ասնք մենք
մեզի:

Ի՞նչ պատերազմ մղեց հանգուցեալը:
Ամէն անհատ հասնելու համար նպա-
տակի մը կամ իտէալի մը պատերազմ մը
ունի մղելիք: Յաղթանակները կ'ապա-
հովուին ճակատամարտերով, Այս փորձա-
նութիւնը բաժինը եղած է այս դարու
սկիզբները ծնող և ապրող հայ սերունդին:
Անոնք մարմնական և հոգևոր ճակատա-
մարտերու բովէն անցած են, Աստուծոյ
արդար արեւին տակ ապրելու տեղ մը ա-
պահովելու համար: Այդ խումբէն մին
եղած է պատանի Եղիազար Տէրտէրեանը:

Ան Եղեռնի սերունդին կը պատկանի, շատ
փոքր տարիքէն որբացած, անապատէ ա-
նապատ քալած, ապրած՝ Միջագետքի
կիզիչ անապատին մէջ և ապա փոխա-
դրուած Երուսաղէմի Արարատեան Որբա-
նոցը: Այնտեղէն որպէս ուշիմ աշակերտ
փոխադրուած է Ժառանգաւորաց Վար-
ժարան: Տարիներով սերտած և տքնած,
մղելով բարի պատերազմը. արժանացած է
ձեռամբ Եղիշէ Դուրեան Պատրիարքի,
Սարկաւազութեան աստիճանին: Երեք մեծ
Արժաշական դէմքերու շունչին տակ դաս-
տիարակուած է ան: Եղիշէ Դուրեանի,
Բաբգէն Կիւլէսէրեանի և Թորգոմ Դու-
լապեանի: Ասոնցմէ վերջինը մանաւանդ
խորապէս ապաւորած է զինք և իր ձե-
ռամբ ձեռնադրուած և օծուած է կուսա-
կրօն քահանայ 1932 թուին, ստանալով
անունը երկրորդ Շնորհալիին, այսինքն
Եղիշէ Դուրեանի:

Քահանայութեամբ իր բարի պատե-
րազմը չէր աւարտեր այլ ընդհակառակը
նոր ճակատամարտեր կը սպասէին իրեն:
Չեռնադրութենէն տարի մը ետք կը դառ-
նար Գաւազանակիր Թորգոմ Պատրիարքի,
ձեռով մը անձնական քարտուղարը անոր,
ապա կը կարգուէր ուսուցիչ Ժառանգա-
ւորաց և Թորգոմաշաց Վարժարաններու:
Հետզհետէ կը դառնար Տեսուչ Ժառանգա-
ւորաց Վարժարանի և Ընծայարանի, յօդ-
ուածներ կը ստորագրէր «Սիոն» ամսա-
թերթին մէջ և կը նկատուէր վաւերական
բանաստեղծներէն մին հայ գրականու-
թեան անդաստանէն ներս: Երջանկայի-
շատակ Թորգոմ Պատրիարքի վախճանու-
մէն ետք, 1939 Փետրուարին, կը ստանձ-
նէր «Սիոն» խմբագրապետութիւնը և
կ'ըլլար Ատենապետ Միաբանական Ընդ-
հանուր Ժողովի: Պարտականութիւններ՝
որոնք դիւրամարս չէին, սակայն ան
իրեն ունեցած յատուկ ձիրքերով կը յա-
ջողէր իր ուսերուն վրայ դրուած ծանր
բեռը քաջաբար կրել և յաջողութեամբ
կը պատկուէին իր ստանձնած պարտաւո-
թիւնները:

(*) Խօսուած Ս. Յակոբեանց Մայր Տաճարի բե-
մէն Կիրակի, 11 Մարտի ապուստոսն, Տ. Եղիշէ Պա-
րիարքի մահուան քառասունցին առիւ:

1943-44 թ վանական պայքարներէ և Երջանկայիշատակ Մեսրոպ Պատրիարք Նշանանի վախճանումէն ետք կ'ընտրուէր Ս. Աթոռոյ Լուսարարացեալ Այգ օրերուն Հայր Եղիշէն յաջողած էր անուն մը շինել իր անձին շուրջ: Գրող, ճարտասանական շնորհներով օժտուած խօսող և համակրելի ուսուցիչն էր սերունդի մը, ձեռով մը կուռքը դարձած էր Պաղեստինի հայ գաղութին: Իր շնորհներով ան դարձած էր վաւերական գրագէտ մը, ծանօթ սփիւռքի և հայրենիքի մէջ, կարճ ժամանակաշրջանի մը խաղաղութենէն ետք Պաղեստին աշխարհի երկնակամարը կը մթափնէր և վանքի համար նոր դժուարութիւններ կը ստեղծուէին: Զօրեղ անձնաւորութիւններու կարիքն ունէր վանքը: Կիւրեղ Պատրիարքի կողքին, Եղիշէ վարդապետն ալ ունէր իր կատարելիք գերը: Զինադադարի կնքումէն տարի մը ետք, ցուրտ հողին կը յանձնուէր Կիւրեղ Պատրիարք 1949 ին և Եղիշէ վարդապետը կ'ընտրուէր Պատրիարքական Տեղապահ: Իր եկամտաներէն զրկուած Միաբանութեան և իր առօրեայ պրոնուտէն զրկուած և վանք պատասանած հայ գաղթականութեան կենսական կարիքները պահանջելու մտքով Տեղապահ Հայրօտերը կը շրջէր Լիբանան, Եգիպտոս, Իրաք, Եթովպիա, Հնդկաստան և այլ վայրեր: 1951 ին, միաբանակից երկու եղբայրներու հետ կ'այցելէր Մայր Աթոռ Ս. Էջմիածին և ձեռամբ Գէորգ Զ. կաթողիկոսի Եպիսկոպոս կը ձեռնադրուէր, օժակից ունենալով Մայր Աթոռի այժմու գահակալ նորին Ս. Օձուքիւն Տ. Տ. Վաղգէն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսը: Տեղապահութեան վերջին տարիներուն նոր տաղանակներու ենթակուցեալ Ս. Աթոռը, տազնապ մը՝ որ տեւեց չորս տարի, 1960 ին ան ընտրուեցաւ Պատրիարք և պետական հրովարտակ ստանալէ ետք նոյն տարուայ Օգոստոսին գահակալեց որպէս Պատրիարք Ս. Աթոռոյ:

Պատրիարքութեան առաջին տարիները բեղուն գործունէութեան շրջան մը եղան Եղիշէ Պատրիարքի համար: Ամմանի մէջ կառուցուեցան դպրոց և եկեղեցի, ինչ որ փայտաշատ երազն էր Յորդանանի

հայ գաղութին: 1963 ին, Պատրիարքի նախաձեռնութեամբ, Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանաւորութեամբ և Հայ Սփիւռքի թեմակալ առաջնորդներու գործուն մասնակցութեամբ ու Կիւլպէնկեան Հաստատութեան և Բարեգործական ազգապարծան Միութեան օժանդակութեամբ սկսան Ս. Յարութեան Տաճարի վերանորոգութեան աշխատանքները, որոնք աւարտեցան 1975 ին և նոյն տարին, նորոգուած մեր բաժնին նաւակատիքը կատարուեցաւ ձեռամբ Վեհափառ Հայրապետին, զուգահեռաբար Ալեք Մանուկեան ամուրի կառուցած Փառանգաւորաց Վարժարանի նոր շէնքին:

Դրական այս գործերու կարգին դժբախտաբար տխուր դէպքեր ալ պատահեցան: Դէպքեր՝ որոնք պահ մը շինարարական աշխատանքները կասեցուցին և ստեղծուեցաւ ամուլ շրջան մը: Սակայն Եղիշէ Պատրիարք մնաց միշտ պատենշի վրայ: Բարի պատերազմը պատերազմելու կամքը ունէր, բայց Ֆիզիքական պատճառներով կը պակէր իր մէջ աշխատանքի կորովը: Այնուհանդերձ վերջին շրջաններուն խրախուսեց շինարարական աշխատանքները և զբաղեց կերպով մասնակցեցաւ Բեթղեմէի, Ս. Յարութեան, Ս. Աստուածածնի և Ս. Հրեշտակապետաց տաճարներուն և եկեղեցիներուն նորոգութիւններուն, որոնցմէ ոմանք իրենց աւարտին չեն հասած մինչև այսօր:

Ճարտի պատերազմը պատերազմեցայ, ընթացքը կատարեցիք:

Իր կոչումին գիտակից ամէն անձ իր կեանքի երկար ճանապարհին վրայ ընթացք մը ունի կատարելիք: Մարդիկը կը ջանայ իր նպատակակէտին հասնիլ, ծնողք մը կը փորձէ իր զաւակները լաւ դաստիարակել, Աստուծոյ և իր ժողովուրդին ծառայող կրօնական մը կը նկրտի իր բոլոր կարելիութիւնները ի սպաս զննել վասն փառացն Աստուծոյ և յօգուտ մարդկութեան:

Ընթացք մը յաջողութեամբ կատարելու համար անհրաժեշտ են նուիրում, գիտակցութիւն, խիզախութիւն և այլ առաքինութիւններ: Հանգուցեալը, օժտուած այդ առաքինութիւններով, իր վաթսու



Ծաղկաբ օր դազարը Դառի դռնէն ամուսկոյով Մաշկ
Տաճարն իր հանգիստին բերումս

տարիներու կրօնական կեանքի ընթացքին առանց ընկրկելու, առանց ետե նայելու յաջողեցաւ և քաղց դէպի նպատակակէտ: Եթէ ան տկար անձնաւորութիւն մը ըլլար, կամազուրկ նկարագրի տէր, իր գծուարութիւններու պահերուն կը լքէր ամէն ինչ և կ'ենթարկուէր իրեն վերապահուած տխուր ճակատագրին:

«Հաւատքը պահեցի»:

Ամէն մարդ հաւատք մը ունի: Իսկ հայ կրօնաւորը նախ ունի հաւատքը քրիստոնէական ուսուցումներուն: Կը հաւատայ և կը գործադրէ Տիեզերական երեք ժողովներու որոշումներն ու վարդապետութիւնները: Կը կառչի Եկեղեցւոյ Խորհուրդներուն և ձէսերուն: Ասոնցմէ զատ կը հաւատայ նաև Հայ Եկեղեցւոյ դերին, աւանդութիւններուն, օրէնքներուն, ազգային նկարագրին և պատմութեան: Այս երկրորդ մասին Զեքմ հաւատացող մըն էր Եղիշէ Պատրիարք: Եթէ չուեննար այդ հաւատքը չէր կրնար ներշնչուիլ և գրել «Լուսաւորիչը», «Օտարականը», «Հեթանոսաց Առաքեալը», «Նարեկը Հայ Գրականութեան մէջ», «Հայաստանեայց Եկեղեցին Երէկ և Այսօր», «Լեբան վրայէն», «Լուսամատեան» և այլ գործեր: Իր գրած քարոզները, վարդապետական շրջանին, մէյմէկ գոհարներ են, որոնց ընթերցումը հիացում կը պատճառէ միայն:

Այս բոլոր գրութիւնները կը հաստատեն որ ան գիտէր ներշնչուիլ ոչ միայն Լուսաւորիչէն, Ներսէսներէն, Սահակներէն, Մեսրոպներէն, Նարեկացիներէն, այլ նաև Ս. Գրական մեծ դէմքերէն, Մովսէսներէն, Դաւիթներէն, Սողոմոններէն, և այս բոլորին առանցքը հանդիսացող Աստուածորդի Յիսուսէն:

«Բարի պատերազմը պատերազմեցայ, ընթացքս կատարեցի, հաւատքը պահեցի» ըսելէ ետք, Առաքեալը իր խօսքը շարունակելով կ'ըսէ.

«Այսուհետե կայ ու կը մնայ ինձ արդարութեան պսակը, զոր Տէրը պիտի տայ անոնց որոնք սիրեցին իր յայտնութիւնը»:

Տէր, Քու ծառայիդ՝ Եղիշէ Արքեպս. Տէրաէրեանի հոգւոյն ի հանգիստ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարենք այժմ. ընդունէ անոր հոգին Քու երկնային օթեաններուդ մէջ, արժանացուր զինք Քու երանաւէտ տեսութեանդ, վարձատրէ զինք արդարութեան պսակովդ, իսկ միտիքարէ մեզ և զօրացուր որպէսզի կարենանք շարունակել նուիրական այն գործը որ Դուրեաններ և Գուշակեաններ և անոնցմէ առաջ շատեր և անոնցմէ վերջ ուրիշներ կատարեցին, պայծառ պահելու համար այս Ս. Աթոռը, դարաւոր այս հաստատութիւնը, ի փառս Աստուծոյ և ի վայելումն ազգիս Հայոց. Ամէն:

ԳԱԻԻԹ ԵՊՍ. ՍԱՀԱԿԵԱՆ

ԿՈՐՈՒՍՆ ԱՆՓՈՒԱՐԻՆԵԼԻ

Վախճանումովը Երուսաղէմի Պատրիարք Եղիշէ Արքեպս. Տէրաէրեանի, Հայ ժողովուրդը կորսնցուց զինք բարացուցող ամենէն հարազատ մէկ ծնունդը:

Հայց. Եկեղեցին կորսնցուց ամենէն հեղինակաւոր եկեղեցականը:

Երուսաղէմի Ս. Աթոռը՝ իր արժանաւոր Գահակալը:

Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը՝ իր լայնախոհ, ողջմիտ և անյիշաչար պետը:


Հայ գրականութիւնը կորսնցուց իր բեղուն գրիչը:

Իսկ ես՝ Հայ եկեղեցական դասուն ամենէն բարեացակամ և ժտերմիկ հոգեւորականը, որ ինքնածին ակնածանք և պատկառանք կ'առթէր ինձի:

Եղիշէ Տէրաէրեան Պատրիարքի անունը անջնջելի պիտի մնայ Հայ ժողովուրդի, Հայ Եկեղեցւոյ, Հայ Երուսաղէմի Ս. Աթոռին և հայ գրականութեան տարեգրութեանց մէջ: Ան նրբացած Խրիմեան Հայրիկն էր, որուն յիշատակը օրհնութեամբ պիտի յիշուի միշտ:

ՀՄԱՅԵԱԿ ԵՊՍ. ԻՆԴՈՅԵԱՆ

Փետր. 1 1990, Երուսաղէմ



Մ Ս Ր Դ Դ Ո Ն . . .

Յորեն պէ՛տք է ունենա՜նք հազար զրի՛,
 Ար հասուննա՜ս, գրեզմանին ըլլա՜ս կեր . . .
 Պէ՛տք է մըղեն ո՛րքան դաժան, բուռն կոխ՛,
 Ար հողը հուսկ հանգստացնէ սիրտը ծեր . . . :

Ասկի, արժաք, պէ՛տք է խըլեն դուն ո՛րքան
 Քու նրմանէ՛կ, զայն նզմելով անդադար՝
 Ռայէսզի օր մը կարենա՜ս ձեռնունայն
 Երբօվ պառկիլ է՛ն աղֆախի հաւաար . . . :

Եւ վերջապէս, Մարդ դո՛ւ, ո՛րքան պէ՛տք է դեռ
 Ըզեղ այրէ՛ տնչանք ու սեր ու նախանձ,
 Մի՛նչեւ որ հուրերդ անցընեն բխր օրդեր . . . :

Մերք ալ ո՛րքան, կիրևով մը մեծ ու անանց,
 Պէ՛տք է ֆաղես դուն գիտութիւն աշխարհէս,
 Աւ միայն զա՛յն հետքդ տանի՛ս ու քաղես . . . :

1943

Վ. Ա. ՀԱՆ ԹԷՔԷՏԱՆ

« Ո Ր Դ Ի Բ Ն Ո Ր Ո Տ Մ Ա Ն » (*)

« Կարե՛ք ըմպել զբաժակն զոր ըմպելոց եմ :
(ՄԻԿ., Ժ. 38)

Եկեղեցին այսօր կը հանդիսաւորէ նորէն առաքելական խումբէն Ջերեզեան զօրջ եղբայրներու՝ Յակոբոսի և Յովհաննէօի ասօր, մին առաքելական խումբի առաջին մարտիրոսը իսկ միւսը՝ Աւետարանի մեծ պատգամախօսը :

Ուշագրաւ է խնդրանքը զոր երկու եղբայրները ըրին Յիսուսի, իրենց մօրը միջոցաւ, խնդրելով որ իր ապագայ թաղութեան մէջ առաջին տեղերը տրուին իրենց, Աննաք մարմնական մասնաձուլ յարած էին Յիսուսին և Աննաք երկու կողմերէն կը քաշէին նրա վերջին անգամ Երուսաղէմ կու գային :

Մարդիկ ընդհանրապէս մեծ ցանկութեան կը սնուցանեն իրենց ներքո, սակայն այդ փափաքները մարդուն ըլլալով՝ մարդկային չեն : Ո՞վ պիտի չուզէր ունենալ առաջնորդուն մը իր և իրենց ներքոն համար : Ո՞ր գաղանք պիտի չուզէր ունենայ իր սրբը անտառին մէջ : Ինչ սր մարդուն կը ներսի մարդկային չէ : Այս տեսութեամբ, երկու եղբայրներուն ուշ գածը մարդուն էր, բայց ոչ մարդկային :

Որովհետեւ մարդը կեանք բռնած իրականութեան դէմ երկու կեցուածքներ կը ճշդէ առհասարակ, մին իր անձին անդին ուզելու և փրկելու արարքը, որ իրեն անփակասացնել կը փորձէ այն բոլոր բարիքները զորս ոչխարն՝ կրնայ ստի, իսկ միւսը փրկապետանն է ինքզինքին, ասնելու համար անձը առաքելութեան յաղթանակին, մարմնաբանութեան : Առաջին կէտին մէջ կը յաղթանակէ մեր աննոց ետը, երկրորդին մէջ՝ մեր տուող ետը : Այս զգացումով էր որ Յիսուս անշեղալ խնդրամտօրոյ զօրջին և ապա՝ յարնց :

(*) Այս յօդուածը, անխորագիր և անստորագիր, գտնուած է Լուսառօղի Պատրիարքի գրասենեակէն և է հաւանորէն իր գրէն ելած վերջին գրութիւնը : Կենթադրենք թէ մեծ հանդուգեցած ծրագրած էր հրատարակել զայն Վերսալի այս թիւին մէջ :

« Այժմ բամուած է օրերու գինին և լիցուած մահուան բաժակին մէջ, ձեռքերս պիտի չզողան զայն շրթնեքուտ ասնելու համար : Ով որ կը փրկէ՝ պէտք է վճարէ փրկագինը իր անձով, կարծ եզան իմ օրերս ձեզի հետ, բայց մենք կրցինք իր բարութեանցնէ մեր սիրտերու խոստումը, միասին երթալու ճշմարտութեան : Մի վախճաբ մահէն, որ միայն պատգամաւորը չէ երկնքին, այլ նաև յայտնազը ճշմարտութեան : Երբ զգանք ճշմարտութիւնը, մահն անգամ զեկեղեցի պիտի երթի մեզի : Աշխարհ մահ բերողներ միայն կը վախանան մահէն : »

Յետոյ գարձու զօրջ եղբայրներուն և բաւ. « Կարե՛ք ըմպել զբաժակն զոր ես ըմպելոց եմ : » « Այո », ըսին անոնք : Այս հուստաբքը փոստն էր երկու եղբայրներու սրժանիքին : Սակայն պիտի ակնցնէք : « Ով որ ձեր մէջէն մեծ ըլլալ կ'ուզէ՝ ծառայել պարտի բոլորին : Իմ թաղութեան մէջ իշխողը և զերին հուստաբ են իրարու : Հողի թագուտութիւնը պէտք չունի փրկողներու և զերիններու : »

Իստեք կան մարդկային կեանքի մէջ որոնց փրկած չեղաւ ջնջուած ակնի խոր է և ընդարձակ քան մեծ արշաւանքներուն և չեղափոխութիւններուն իրագործումը : Այդ բտեղէն մին է ծառայել բոլոր : Նոր չէր բոլոր Յիսուսի շրջանին, բայց կը գործածուէր նուստատուցելի իմաստով : Ծառայ ըլլալ և ծառայել՝ զերիններու, ստարին աստիճանի մարդերու յատուկ արարք էր : Յիսուս, իրեն մեծ յեղաշրջիչ արժէքներու, վերածնաց այդ բոլոր զեկեցկութեան և փառքի, և ըբու զայն սպի բանային իր վարդապետութեան : Անիկա ստիկա սպիկնա պատմուածան էր առաքելութեան և մեծութեան, զոր ամէն մարդ կ'ուզէր հազնիլ :

Այս պատգամով կը յեղաշրջուէր ամբողջ ինքն թողաբակութիւնը տէրերու և ծառաներու, և կը հնչէր քրիստոսնեայ զպրոցին և ուսուցումին պատգամը : Առաքելները յետոյ պիտի հասկնային թէ ծառաներ պիտի ըլլային, զերմ պահելու եղբայր մարդերը չարիքէ և նախապաշարուէ : Գերի պիտի ըլլային ազատագրելու փրկութեան գաղափարը : Լուծերու :

ներքև պիտի ծռէին, մշակելու հոգևոր անդաստանները մարդոց: Յետոյ պիտի մեռնէին յօթարակամ ապրեցնելու գաղափարը իրենց և ուրիշներու մէջ:

Միայն փոքրագիները, մակարոյժները, միտքով աղքատները կը սիրեն որ ուրիշները ծառայեն իրենց: Մարդեր՝ սորոնք զուրկ են բան մը ընելու կարողութենէն, ինչպէս նաև բան մը տալու կարողութենէն ունայն: Իրական մեծը չի կրնար չտալ, նման ջուրի երակին, որ չի կրնար հողին ներքև ծածկուած մնալ, և նման արևին, որ չի կրնար չբաշխել իր լոյսն ու կրակը բոլորին, և նման ծառին, որ իր պտուղները տալէն յետոյ, յաջորդ գարնան նորէն կը ծաղկի ապագայի յոյսով: Կեանքը կու տայ, սէրը կը բաշխէ, մահը միայն կ'առնէ: Ահա թէ ինչպէս ծառայութեան և նուիրումի այդ ոգիով բուռ մը մարդեր պիտի նուաճէին աշխարհը և պիտի կերտէին Քրիստոնէական եկեղեցին և քաղաքակրթութիւնը:

Յիսուսի յարութենէն վերջ միայն աշակերտները պիտի հասկնային սիրոյ և զոհողութեան այդ ճշմարտութիւնը և պիտի ըմպէին յօթարակամ զոհողութեան բաժակէն: Ատկէ առաջ ճիշդ է թէ իրեն հետ եղած էին Գալիլիոյ լիճի կապոյտ ջուրերու եզրին, հացերու հրաշքին, Ղազարու յարութեան, հիանալով իրենց վարդապետի գերմարդկային ուժին վրայ: Սակայն Յիսուսի առերևոյթ պարտութեան տեսարանը պիտի բաւեր որ անոնք քաշուէին հրապարակէն, հովէն քշուած մղեղներու նման: Ի՞նչ էր ուրեմն այն զօրութիւնը, որ մինչև այն ատեն վախճառ և անկատար այդ մարդիկը գօտեպնդեց և մագնիսացուց: Այն անսովոր և ձգողական ուժը, որ հազարներ իրեն կ'առաջնորդէր, բայց միայն այն հաւաստիքը թէ իրենց վարդապետը կենդանի էր, մահուան վրայ տարած իր յաղթանակէն յետոյ: Թէ Ան իրենց հետ պիտի ըլլար յաւիտեան: Թէ Յակոբ Նահապետի սանդուխը երազ մը չէր այլևս, թէ երկիրը նախագաւիթն էր երկնքին, երկնաւոր շօրը անհուն այգին, որուն մշակները կարգուած էին իրենք:

Յովհաննու Աւետարանին մէջ սքանչելի կերպով կը վերբերուին Յիսուսի

հոգեկան արտայայտութիւնները, աագնայները, սէրը իր բարեկամներու նկատմամբ: Առականերէ, սխրագործութիւններէ աւելի՝ հոն արձանագրուած կը տեսնենք մեր Տիրոջ հոգեկան աշխարհը, երջանիկ մտերմութեան մը մէջ իր աշակերտներուն բացուած:

Յովհաննէս աւետարանչին միտքը փաստախօսական ըլլալէ աւելի հայեցողական է, իրողութիւններու հոգեկան կողմին վրայ բացուող: Պետրոսինը՝ օրինակի համար, բուռն և յանկարծական շողարձակումներով հարուստ, իսկ Պօղոս առաքեալինը՝ ննոցին մէջ կուսուած երկաթէ մտածումներով, ուր լայն իմացականութեան մը տուրքը և խոր փորձառութիւնները զիրար կը լրացնեն:

Յովհաննէս առաքեալի քրիստոնէութիւնը կու գայ մեր Տիրոջ հետ իր ունեցած քաղցր յարաբերութենէն, բարեկամութենէն: Օրերով, ամիսներով ան լուռ պաշտամունքով դիտած է Տէրը և նոյնացուցած ինքզինքը Անոր հետ: Յովհաննէս առաքեալի համար Յիսուս Աստուած մը չէ միայն, այլ սիրելի մը և բարեկամ մը: Այն անհուն և ճառագայթարձակ սէրը, զոր Քրիստոնէական եկեղեցին միշտ վեր հանած է, մեզի կու գայ գլխաւորաբար Յովհաննէսի Աւետարանով:

Ճշմարտութեան հասնելու գլխաւոր երկու կերպ կայ — մտածելով անոր մասին և զգալով զայն: Ամենէն խոր ճշմարտութիւնները սակայն զգալով է որ ի յայտ կու գան: Որքան ճշմարիտ է այն խօսքը թէ մեծ ճշմարտութիւնները սիրտէն կը թխին և թէ սիրտը ունի պատճառներ զոր միտքը կ'անգիտանայ:

Մէկը ճիշդ կերպով կարենալ հասկընալու համար, պէտք է սիրել զայն: Նոյնիսկ նիւթ մը յաջողութեամբ կարենալ ուսումնասիրելու համար պէտք է սիրել զայն: Առանց սիրոյ զգայարանքին դժբախտ է ուսուցիչը, հոգևոր հովիւը և հանրային մարդը: Լաւ է անշուշտ շիրջէլ մը ըլլալ և նկարագրել արևը, բայց ուրիշ բան է Պրոմէթէոս մը ըլլալ, արևին կրակը մարդոց քերելու համար:

Յովհաննէս աւետարանիչը կը զգայ ճշմարտութիւնը սիրելով իր Տէրը: Սիրելի

կը նշանակէ յաւիտենականութիւնը գրաւել և լեցնել զայն: Աստուած միայն կրնայ վերջացնել ինչ որ սէրը կը սկսի: Այս անճառելի սիրոյն է որ կ'ակնարկէ Հեթանոսաց Առաքեալը երբ կ'ըսէ. «Եթէ մարդկային բոլոր լեզուները խօսիմ և հրեշտակներու բարբառն ալ հասկնամ և լեռներ շրջելու չափ հաւատք ունենամ, ոչ ինչ եմ եթէ սէր չունենամ»: Յիսուս մարմնացումն էր այդ սիրոյն, Ան աստուածային այդ սիրով սիրեց մարդիկ և ինքզինքը զոհեց անոնց փրկութեան:

Սէրը մղիչ ուժն է բոլոր առաքինութիւններուն, բոլոր վսեմ կեցուածքներուն: Այդ շնորհն է որ կը քաղցրացնէ մեր բոլոր ցաւերը և կարող կ'ընէ մեզ տանելու մեր խաչը: Աստուծոյ նմանութեան զաղտնիքը սէրն է: Օրէնքը մեզ բրտութեան կրնայ տանիլ, իմաստութիւնը ոչնչի, որովհետեւ իրերը միշտ նոյն են, արուեստը՝ յուսահատութեան, սրովհետեւ բացարձակը ոչ մէկ ձևի մէջ կ'ամփոփուի: Սիրել կը նշանակէ ըլլալ մօտ Աստուծոյ: Ընդմարիտ սէրը անօգուտ կը դարձնէ անցեալը և կը ստեղծէ անսպառ ապագայ մը:

Չեր դիմացի պատկերին տեսարանը ցոյց կու տայ թէ անոնք ինչպէ՞ս խմբային արիւնի և զոհողութեան բաժակը, բաժին իրենց ճակատագրին: Պատկերը զօր կը տեսնէք ձեր դիմաց, ծնունդ չէ նկարիչի մը երեւակայութեան, այլ պատմութիւնը հօգիներու, որոնք գիտցան ըմպել մահուան բաժակը: Որոնք օրինակով, բաժակի այդ խորհուրդը երկու հազար տարիներէ ի վեր կը կրկնուի այս հաստատութեան կեանքին մէջ: Չոհողութեան զաղափարը հիմն է քրիստոնէութեան: Կեանքը արեան ճամբով կը քալէ իր կատարելութեան, ով որ վճռական վայրկեանին պատրաստ չէ իր կեանքը տալու, քրիստոնեայ չէ: Աւելին՝ այս Հաստատութեան հարազատ գաւակը չէ:

Մ Տ Ա Ի Ո Ր Ա Կ Ա Ն Ը

Խոր իմացականութեամբ օժտուած դէմք մը ոչ ես է այսօր: Հանգուցեալ Եղիշէ Պատրիարք Տէրտէրեան կը հաւատար թէ աւելի երկար պիտի ապրէր: Կ'ուզեմ վերբերել յուշեր իր գործելակերպէն ու մտածելակերպէն, որոնք կազմեցին իր իւրայատուկ արժանիքը:

Դուրեան և Դուշակեան Պատրիարքներէն վերջ, ան իր մտաւոր տաղանդով կու գար գրաւելու պատուաբեր սեղ մը մեր վանական տարեգրութեան և մասնաւորապէս մեր հոգևոր գրականութեան մարզէն ներս, իր թէ՛ արձակ և թէ՛ բանաստեղծական գործերով:

Ինչպէս մեր Միարանութեան անդամներէն շատեր, ես ալ քաղցր պատեհութիւնը ունեցած եմ աշակերտելու իրեն, թէ՛ Ժառանգ. վարժարանի և թէ՛ Ընծայարանի աշակերտութեան օրերուն:

Սրբազանին մտաւորական ու քանաստեղծական համբաւը մեզի ծանօթ էր արդէն մեր աշակերտութենէն առաջ: Ու երբ հասաւ ատենը ուր զինք ալ պիտի ունենայինք իրրեւ ուսուցիչ, մեծ էր մեր խանդավառութիւնն ու անհամբերութիւնը զինք տեսնելու Պատրիարքարանէն ներս, իր ուսուցողական հմայքին ու նոյն ատեն պարզութեանը, բացարտութեանը մէջ:

Հոգելոյս Սրբազանը Հայ Գրականութեան և Ընդհ. Եկեղեցւոյ Պատմութեան մեր ուսուցիչն էր: Շաբաթը երկու անգամ իր մօտ կ'ելլէինք:

Չեմ խորհիր թէ բոլոր զինք աշակերտողներու ոգիին ու կարծիքին դէմ արտայայտուած կ'ըլլամ երբ ըսեմ թէ հանգուցեալը բացառիկ հմայք մը կը ստանար մեր աչքին երբ կ'ընէր վերլուծումը իր մեզի աւանդելիք նիւթին: Չէր զգար սահանքը ժամերուն: Այնքան կ'ըզնայինք որ երկարէր տեւողութիւնը դասապահին:

Մեր ժամանակակից պատմութեան մէջ շատ հազուագիւտ են Եղիշէ Պատրիարքի նման հոգևորականներ, որոնք ամբարած ըլլան եկեղեցագիտական այսքան հմտութիւն և օժտուած ըլլան գրական սուր զգայարանքով:

Առաւելաբար եղիվարդ կեղծանունով մեր գրական չորագրակին ձգնով րոպե մարդիւն այս մտաւարականը լուսաղէս հմուտ էր միջոցառոյնի գրականութեան: Եր գրիչը կընդգրկէր գրական բողոքով սեպեր, քերթնապատէն մինչև գրական արձանկը, կրօնականէն մինչև Ս. Գրականն ու դաւանանքային հաստատարանները, ու մինչև իսկ . . . Թատրակները:

Իր վաւերական տողանդին զեղեցիկ փաստերը պիտի մնան իր գրական գործերը, որոնցմէ յիշենք Վարդապետին Մեղրամ մէջն՝ գրուած իր վաղ երիտան տարդութեան, Վերաբանման Գիշերները եւ Փերան վրայէն՝ երանիները: Ս. Գրականն թեմայով յորինուած քարոզիչ սուրբիւն մը, և այլն: Իսկ իր վերջին և կնիքողական գործը՝ Վաւերական իշխան պահէ իր ուրախ տեղը մեր ազգայնական գործութեան մէջ: Հոգևոր բարձր ներշնչում ինքնապարբերող սքանչելի այս երկը դարձնիք ունի առաջին վարկեանէն իսկ րնթերցողը իրեն կոպտու:

Քաջաստանեայց՝ եկեղեցին երէկ և Այսօր, գործնախ պարբերաբար պիտի երևէր Վիտին մէջ և հետագային պիտի վերածուէր գրքային: Գրասար կու տայ եկեղեցւոյ պատմական և մատենագրական խոր հմտութեանը Այդ փաստը պիտի ամբարանար ու գործարար անկի աւել չորաստանական իր Վարդապետութեան ներքոյ: մին գրուած րնդդէմ կարտիստ Ազատանեանի և միւր րնդդէմ Հայր Սահակ Կողբանի, ուր ջատագովութեանը կ'ընէ մեր եկեղեցւոյ ուղղափառ դաւանութեանը:

Տակաւին, որպէս պարտաւոր քարոզիչ և քերթնապետ, չիտանալի էր ու ազնեցի: Գրականի որ մեր շրջանին նուազեցուցած էր իր եկեղեցի իջներն ու հետեւեալ քարոզիչութեանը:

Սակայն իմ փոփոքիկն ու պնդումով էր որ՝ (հոս վկայութեան կը կանչեմ իմ դատը կերտերը) Արքայանք հաւանած էր մեր գրականութեանն ու պատմութեան պահեպն մասեր յատկացնել քարոզիչ սուրբիւն (դատուողական մէջ այդ չէր անցած իրեն նիւթ):

Հոս կ'ուզեմ յիշել զէպոս մը, որ ինծի համար շատ դժուար պիտի ըլլայ մտանալ

Օր մը քստ սովորութեան, դասի ելանք իր մտա ի Պարտաբարան: Արքայանք հարցուց Քիւնչ է այսօրուան ձեր դասը: Պատասխանեցի՝ Քաջ Կրտանութեան է, սակայն պարտականութեան շատ իք մեզի: Պատմը կեցաւ և սկսու մտածել մեր քանիքի մասին: Մինչ այդ և և րախ Վարդան Հայր, եթէ արդէիք մը չկայ, պիտի խնդրէ ի իմ և դասը կերտերու ալ անունով քր այսօրուան մեր դասի երկու ժողովին: Եւ յատկացնէ իք քարոզիչ սուրբիւն: Արքայանք, փոխելով իր սուրբ մտքով թեմայով, մէկէն սուրբ սուրբ յայտարարութեանը, Վիշի ինչպէս անգամ ժամերով խօսեցաւք, ձեզի ինչպէս անգամ անգամ զրել և ինչպարտա պահեք գրած է իքն:

Ամբողջական լուր իմ մը համակց սենեակը: Բիշ ետք Արքայանք խօսքով փոխակցու միջոցով և խօսեցաւ: Արքայանք ամբողջ ժամ մը անկայն հանդարտութեամբ և րնկերային պարզութեամբ:

Արդէս մեր նոր օրերու քերթնապետ ինչպէս և քարոզիչական խորունկ շունչով մը կարծես ներշնչուած ըլլաք Ստեղծիչին ու Արարչին ներկայութեանը: Վասնաբար միակամա հարցութեամբ րոպեարեւոյ թէ ինչ և նման և կերպերը քարոզ մը գրելու և ինչպէս խօսելու:

Արդէս ալ կը գրէինք, մինչ Արքայանք, քստ սովորութեան, պիտաք քերտին կը դիտէր: արդ զրգայնալ րոպէս վերջէն ինչի զատնալով:

Արդէս ալ կը գրէինք, մինչ Արքայանք, քստ սովորութեան, պիտաք քերտին կը դիտէր: արդ զրգայնալ րոպէս վերջէն ինչի զատնալով:

Արդէս ալ կը գրէինք, մինչ Արքայանք, քստ սովորութեան, պիտաք քերտին կը դիտէր: արդ զրգայնալ րոպէս վերջէն ինչի զատնալով:

Արդէս ալ կը գրէինք, մինչ Արքայանք, քստ սովորութեան, պիտաք քերտին կը դիտէր: արդ զրգայնալ րոպէս վերջէն ինչի զատնալով:

Արքայանքին համար չէին պակսեր իր խորհածը, տեսածը, չհանածը արտայայտելու կերպերը: Իսկ իր զէպոսերը պատմելու կերպը սքանչելի էր, օծուն իր իւրայատուկ ոճովը:

Հակառակ իր մէջ եկեղեցիի ու աղօ-

թելու սերը պակաս ըլլալուն, թափանցած էր Աւետարանի խորհուրդին ու իմաստին և զանազան բարոյութիւն նոր ու պայծառացած ձևերով կարող էր ներկայացնել ժողովուրդին և ունկնդիրներուն, միշտ ալ լեցուն իր գրական ու քանոսական շունչով:

Իր քաղաքներէն ու գրութիւններէն կարելի չէ զատել ազգայնականն ու քրիստոնէականը, զոր շատ բացառիկ ճարտիկութեամբ իրար կը զօդէր, միշտ ալ ծանրանալով առաջինին վրայ, այն համոզուածով թէ ան է եղած դարերով մեր ժողովուրդին ապրելու և զոյառեկու միակ գաղտնիքը:

Պիտի ուղեի յիշել Սրբազանին հակասական ու տարօրինակ արտայայտութիւններէն մէկը: Բացէք Սրբազանին «Լուսաւորիչը» գրքին նոր Երզնէ խորագրով վերջընթեք գլուխը ու հոն պիտի գտնէք տարօրինակ բայց իրաւ յայտարարութիւն մը. «Ո՛չ մէկ ասան շայն եկեղեցին և ժողովուրդը ունեցած են այն ախար վիճակը որ այժմ ունին»:

Հանգուցեալ Սրբազանը զլուսն էր Հայց. եկեղեցւոյ կորուստ կեդրոններէն մէկուն՝ Ս. Յակոբեանց դարաւոր հաստատութեան:

Ըսուած է թէ մարդուս խօսքը իր գործին պտուղն է: Հետևաբար որքանով Սրբազանը արդար է իր այս արտայայտութեանը մէջ:

Ամբողջ հայ ժողովուրդին ծանօթ է Երուսաղէմի Պատրիարքութեան անասնման ծառայութեան գաշար և կորելիութիւնները: Եւ ասոր համար է որ արտասանմանի մեր գաղութներուն մտքերն ու հոգիները ուղղուած են Երուսաղէմ, այն-

տեղէն սպասելով իրենց հոգևոր ու ազգային դաստիարակիչները:

Հայաստանի և Լիբանանի ներկայ գծուարին պայմանները կը փաստեն անգամ մը ևս Երուսաղէմի դերն ու արժէքը:

Հարց է թէ Լուսաճողի Սրբազանը, մեծարժէք այս Հաստատութեան ղեկը իբձնաքրաւած երեսուն տարինկուս ընթացքին որքանով մեղմեց ու մխիթարեց հայութեան կարիքն ու վիշտը, իրենց բազմերես ու ծաւալուն ամբողջութեամբ: Մեծ էր եղած Եղևսնին հարուածը: Ան կ'երկարէր իր ձեռքը մեր մասունքականութեան ու հոգևորականութեան, սպաննալով մեր ներկային բայց մասնաւորն ապագային:

Դժուարութիւնները յողթահարելու և կամ վրէժ լուծելու միակ ձևը լեցնելն է մեր այսօրուան հայկական կեանքը մշակներով ու պահակներով, հոգևոր թէ աշխարհիկ:

Անասնանուն Դուրեան Պատրիարք իր գահակալութեան օրն իսկ ըսած էր թէ իր նահատակ աշակերտներուն վրէժը լուծելու ուխտով կը ստանձնէր այս ծանր պարտականութիւնը:

Չենք կրնար մտնել սփիւր որ գործընցուցած մեր ժողովուրդին վրայ: Հետևաբար մեզմէ կը պահանջուի սպառազինուիլ ու զօրանալ:

Պէտք չէ որ մթաքննք ու ամպոտենք մեր ազգի կամքն ու յոյսն ու փոյլուն սպագան:

Մեր անկեղծ մաղթանքն է որ Աստուած իր երանուէտ լոյսերուն արծանացնէ հոգին հանգուցեալ Պատրիարքին, իսկ թափուր մնացած Առաքելական Ս Աթոսը օժտէ նոր ու արժանաւոր Գահակալով մը:

ԳՈՒՍԱՆ ՎՐԳ.

Ե Ղ Ի Վ Ա Ր Գ Ը

Խորանին դէմ,
Նաւակ մ'ինչպէս նետած խարխոսիս,
Դազադն է արդ,
Հանգչած սրտին Մայր Տաճարին:
Երազ, մոխիր,
Ծովուն վրայ մեր ցաւերուն,
Ու լուսթիւն յաւերժական:

Դազադին մէջ,
Մարմինն անշունչ
Հովուապետին,
Որ դեռ երէկ կը յաւակնէր
Իջեցընել աստղերն ամէն
Փըշուր, փըշուր,
Երազն կախարդ, կազմած սանդուխ
Հոյսէ, բոցէ,
Գլխուն վերել աստուածահրաշ
Սուրբ Յակոբայ ժառանգութեան:

Մարմինն է ան
Մեծ բերթողին,
Աւազներէն գոյնն իր առած
Վիշտը կարմիր,
Որուն համար երգեց փառքեր:

Քերթողն է ան
Մարդոց բոլոր,
Որոնց սրտին չէ մնացեր
Տեղ վէրքերու.
Որոնց հոգին փշրուած է
Հարուածներէն անցեալին ըիրտ,
Տառապանքի ճամբէն անցած
Որդիներուն,
Որոնց երազն ինկաւ անծայն
Աւազներուն:

Քերթողն է ան
Տառապանքի,
Որ մարդերուն
Շիթերուն տակ արցունքներուն
Եւ համբոյրին տակ անէծքին,
Աքսորական,
Բեռանը տակ իրենց ցաւին,
Քաղեցին գէթ երազն կապոյտ
Հողին ներքեւ մեր հայրենի,
Մերթ քալելով, մերթ նայելով
Դժուարահաս այդ բաղձանքին,
Որուն երազն

Իրենց սրտին մնաց միշտ վառ
Տարիներով, ամուլ ու ժանտ:

Եղիվարդն է,
Կը բնանայ
Բոցին ներքեւ կանթեղներու,
Կողմերն անոր զոյգ խնկաման,
Որոնց ծուխը քուլա՛յ, քուլա՛յ
Կը բարձրանայ աղօթանման:

Լուսամուտներն սրբավայրէն
Ներս կը մաղեն
Հոյսեր կապոյտ, լոյսեր ճերմակ
Արեգակին անշամանդաղ,
Դազադին մէջ, քովերն անոր,
Օղակ օղակ, կազմած շղթայ
Յաւերժութեան գիրկը անդորր:

Եղիվարդն է,
Կողերուն իր շարան մ'ամբողջ
Կանթեղներու,
Լուռ կը հսկեն մոմերն բոլոր
Աշտանակին, մարդերն ամէն
Հազած ճերմակ, հազած կարմիր,
Որ կը հալին ու կը մաշին
Բոցերով նոր, բայց չեն հատնիր:

Ու ծայն մը մեղմ, հանդիսաւոր
Կը տարածուի պատերն ի վեր
Սուրբ տաճարին,
Քալուն մ'ինչպէս բացած թեւեր.
«Աղօթք, սաղմոս, երգ, այլչու»,
Հոգեհանգիստ կը կատարեն
Մարդերն ամէն,
Դաս-դաս կեցած մանեակ մ'ինչպէս
Օղակներու,
Դազադին շուրջ, տաղաւարած:

Օտարականն՝
Կեցած է հոն հանդիսապետ,
Հազած երկինք,
Աջ թեւին իր
Առաքեալը հեթանոսաց,
Ընտիր անօթ
Մեր աշխարհին ըրրիստոնեայ.
Իսկ ծախ թեւին Աստուածորդւոյն,
Խոնջ ու տրտում եւ անայլայլ
Մեծ մարգարէն Իսրայէլի
Մովսէսն՝ հազած ոսկի, ծիրան,



Արքայազն Նալբանդյանի մեջ իր վերջին
համբարանը.

Տասնարանեայ տախտակները
Դրած կուրծքին,
Մազերն սպիտակ,
Տարիներով հարիւրքսան:
Յետոյ դասը մարգարէից,
Դէմ յանդիման:
Աւելի վար,
Լուսաւորին աստուածարեալ,
Հիմնադիրը
Եկեղեցւոյն Հայաստանեայց,
Կանթեղն անմար մեր հաւատքին,
Հըրեղէն սին մեր կըրօնին,
Կեցեր է հոն,
Երազ, տեսիլք իրար խառնած.
Եւ ինքն իր մէջ մեկուսացած,
Սիւնին տուած կռնակն իր խոնջ:

Արեւը լուռ կը ճաւաքէր
Սուրբը իր, արծաթ - գնբմակ
Բացուածքներէն ցնցու դուած վար,
Բարակ ու հաստ,
Ու կը զնէր զանոնք հատ - հատ
Մէջ պատեանին արեան գունակ:
Ըստուերները կանթեղներուն
Կը ծփային գետնի վրայ:

Արտասովոր լոյս կը ցայտէր
Աստուածներու դասին մէջէն,
Կարծես թուր մը արեւին դ'մ.
Որուն ցոյրը լոյս կը սփռէր
Դէմքին անոնց՝
Քովիններուն, շուրջիններուն:
Լոյսըն է այդ բոցէ շապկին
Սուրբ Մեսրոպին,
Կուրծքին գրկած՝
Տախտակները այրուրէնին,
Յեղին մեր հայ երկրորդ Մովսէս,
Գիրին մեր հայ ջահը անշէջ,
Կոթողը մեծ՝ մեր դպրութեան.
Կեցեր է հոն, շուրջառ առած,
Դէմքին ծածկած խոր տխրութիւն,
Կարծես թէ ինք ըլլար մեռած:
Մամիկոնեան Կարմիր Վարդան,
Հագած երկաթ, զէն ու ասպար,
Սուրբ մէջքին,
Կուրծքով հպարտ ամպը խոցած,
Յաղթահասակ, ուսը տուած
Սուրբ Մաշտոցին,
Չեռքին բռնած իր սաղաւարտ,
Կը նայի լուռ՝ բայց միշտ ցասկոտ,

Դէմքն իր կարծես կը պատգամէր
Յաղթանակը հերոսներուն
Երազին վրայ իրենց յանգած:

Երզն աղօթքին կը սըլանայ
Մինչ աստուածներն
Սրտապատառ, տրտմահնչին
Կ'երգեն «Վերինն Երուսաղէմ»
Հոգւոյն անոր,
Որ անցեալին եղաւ անոնց
Գտիչը մեծ արժէքներուն
Հերոսներուն՝
Որոնք մեռան սպան հայրենեաց
Եւ հաւատոյս,
Չօհոյութիւնն որոնց ընդմիշտ
Փոխան արեան իրենց վզին
Եղան պսակ փառքի ըստոյգ:

Ոչխարները սակայն անոնց
Չգիտցան միշտ գնահատել
Հերոսները իրենց ցեղին,
Արհամարհած անունն անոնց,
Արիւնն որոնց ներկեցին լոկ
Մազաղաթին հին ու անզին
Ջերթ հերոսներ առասպելեան:

Բայց, ո՛վ հրաշք,
Քրսան դարու անէծքով ժանտ
Հերոսներն այս,
Քաղուած փէշին տակ դարերուն,
Նշխարքն իրենց դարձած մոխիր,
Կենդանացան հոգիով նոր,
Սրտերուն մէջ ժողովուրդին
Մեր հասարակ,
Գրբիչին տակ ամենազօր
Մեծ բանաստեղծ Եղիվարդի:

Ու այժմ հոն՝ երկնցած լուռ
Կը ննջէ խոր,
Եղիվարդը ձերունազարդ
Յաւերժութեան ծոցը ինկած:

Չանգակներէն գմբէթներուն
Սուրբ Յակոբայ,
Կ'եղերբրզէ բօթն մահաբոյր:
Ու մթութիւն յաւերժական:
Գոց աչք մըն էր դարձած երկինք:
Արեգակը՝ լերան ետին,
Բոյնը մտած կը մրափէր:
Մութին մէջէն ստուեր - ստուեր
Աստուածներու ծանր թափօր

Կ'անհետանան դուռէ՛ մը բաց,
 Հագած գիշեր:
 Արծազանգը աղօթքններուն
 Կը մնայ դեռ, խունկը ինչպէս
 Դագադին շուրջ:
 «Խաղաղութի՛ն ամենեցուն»:

Դագադն է արդ,
 Կը տարածուի սեղան մ'ինչպէս
 Խորանին դէմ,
 Ծանրը, հսկայ:

Սուգ է առեր՝ տաճարն ամբողջ,
 Մայրավանքը Սուրբ Յակոբայ,
 Եկեղեցին Հայաստանեայց:

Եղիվարդն էր երէկ, անցեալ,
 Այսօր չկայ.
 Քարերն անգամ կը բողբոջեն
 Մահագոյժին դէմ վատշուէր:

Մենաստանն է Սուրբ Յակոբայ
 Լոին կանգնած՝ զերթ սգակիր,
 Մարմնին վերեւ Գահակալին,
 Կքած ի սպառ
 Տարիներու բեռան ներքեւ:

Քունը անուշ, քունը երագ,
 Անդենական նայուածք վերջին
 Ժառանգութեան այս սրբազան,
 Որուն պահնորդն ու պահապանն
 Էր եղած ինք,
 Եւ որ տուաւ միտք ու հոգի
 Պայծառութեան համար ազգին:

Ու չկաս ալ,
 Ներկայութիւնն այդ վեհաշուք,
 Խանդաղատանքն այդ հայրական,
 Խնդուն դէմքը մանկաժպիտ
 Տարիներով զոր վայ՛լեցինք
 Յարկին ներքեւ այս սրբազան:

Ու չկաս ա՛լ,
 Բեղուն գրիչն մեր օրերու,
 Հայ հոգիի թռիչքն անհուն,
 Ու մտքերուն՝
 Ճրագն անմար, յաւերժափառ:

Չկաս այլեւս, մեծ վարդապետ,
 Աւազներու տակ թաղուեցան
 Գաղտնիքները՝
 Ընդերքներուն մեր աշխարհին,
 Որոնց համար իջար դուն վար,
 Ծոցը հողին մեր աշխարհին,
 Եւ վեր բերիր զանոնք լոյսին՝
 Ծաղիկ, ծաղիկ:
 Ու ցանեցիր զանոնք մէկ-մէկ
 Էջերուն վրայ մագաղաթին
 Եւ սիրտերուն:

Ընդերքները մեր աշխարհին
 Կը լեցուին միշտ խորհուրդներով
 Աստուածային:

Չկաս այլեւս
 Մեծ բանաստեղծ,
 Միտքը որուն
 Եղաւ միշտ ժիր.
 Բայց կը մնայ արծազանգը
 Չայնիդ թրթռուն,
 Որ կը հնչէ ականջներուն
 Ձերթ մեղեդի քաղցրանուագ,
 Ծնծղայ մ'ինչպէս
 Ալիք - ալիք:

Դուն կաս միայն,
 Մեր շրթներուն ոչ թէ՛ անուն,
 Այլ մտքերուն զըրրոջմբլած
 Ոգի անջինջ,
 Ապագայի մեր քայլերուն
 Իրրեւ ուղղիչ,
 Եւ սիրտերուն
 Իրրեւ վէրք մը անբուժելի,
 Այսօր, վաղը եւ յաւիտեան:

ՎԱՐԴԱՆ ՍՐԿ:

ԻՆՉՊԷՊ ՆԱԿԱՆՉՅԱԿ ԵՂԻՇԷ ՊԱՏՐԻՍՏՐՔԸ

Անցեալի փոշեթաթախ յուշերէս թարմացեալ, հոգիս թռիչք կ'առնէ սաւառնոց արծուի նման շատ տարիներ առաջ՝ 1980 Փետրուար, Պիքֆայայի բարձունքին թառած Մեծի Տանն Կիլիկիոյ Դպրեվանքը:

Իրիկուն մըն էր երբ անսկիւնայօրէն լսուեցաւ վարժարանին դանգին ձայնը: Սովորական ժամը չէր: Հաւաքուեցանք Դպրեվանքի մուտքին, մեր առջև երևցան տեսչական կազմը և մի այլևոր մօրուսով, սպիտակ մազերով վեհատեսիլ անձ մը, զոր առաջին անգամ էր որ կը տեսնէինք: Տեսուչ Սրբազանը, ծանօթացնելով զայն մեզի՝ ըսաւ. «Ուրախ ենք այսօր այցելու ունենալու Երուսաղէմի Առաքելական Ս. Աթոռոյն Պատրիարք Տեղիչէ Արքեպօ. Տէրաէրեանը» և աւելցուց. «Եղիվարդը»: Ծանօթ էր ան մեզ իր գրչով, նախօրեակին՝ արտասանական մրցանքի մը մէջ առաջնութիւնը կ'առնէր իր գլուխ գործոցը հղող «Ստարականը»-ին Հայր մերը: Բոլորին հրճուանքը մեծ էր, որովհետեւ դէմ յանդիման կը գտնուէին վերջին կիսադարուն մեծագոյն հայ գրչի և բեմի վաստակաւորներէ: մեկուն հետ»

Տարիներ սահեցան: 1985 Հոկտեմբեր: Այս անգամ բախտը կ'ուսնենայի ընդունուելու Երուսաղէմի Ս. Յակոբեանց Ընծայարանի և ժառանգաւորաց վարժարանի յարկէն ներս և ըլլալու այս դարաւոր սուրբ հաստատութեան ժառանգորդներէն մին:

Կարճ ժամանակաշրջանէ մը ետք, բախտաւորութիւնը պիտի ունենայի աշակերտելու քահանայի Պատրիարքին, որ մեզի պիտի աւանդէր Քարոզխօսութեան, Ընդհանուր Եկեղեցւոյ Պատմութեան և Հայ Գրականութեան դասերը:

Աքորական՝ վանի գիւղերէն, Մեծ Եղեռնի ֆարգէն վերապրողներէն պատանի Եղիվար կը աներ Դուրեանի շուշուով, կ'աճէր ազդանդաւոր այդ բանաստեղծին հովանիին ներքեւ: Սրբազան քերթողը, տեսնելով անոր տաղանքը, մեծապէս քաջալիքեց շնորհալի պատանին, արամադրելով անոր իր անձնական մատենագա-

րանը, ինչպէս սովոր էր Երանաշնորհ Սրբազանը ըսել իր դասաւանդութեանց ընթացքին:

Չեռնադրուեցաւ Սարկաւազ Դուրեանի յորդորումներով, բայց աւա՞ղ, շուտով բաժնուեցաւ այս մեծ ոսկերեքանը այս աշխարհէն, բայց պիտի յաջորդէր անոր Թորգոմ Պատրիարք, կրկին Օրմանեանի և Դուրեանի գրազէտ աշակերտներէն մին: Այս վերջինը մեծապէս պիտի ազդէր իր հոգիին և պիտի ըլլար իր մտատիպորը, բանալով Հայր Եղիչէի միտքն ու հոգին մեր ցեղի մեծ արժէքներուն և սխրալի իրագործումներուն:

Գուշակեանի զուգընթաց, գրազէտ Յակոբ Օշականի ազդեցութիւնն ալ մեծ հզու իր գրական նկարագրի կերտումին մէջ, բանալով հայ դպրութեան գաղտնիքները անոր հոգիին ու մտքին:

Իբրև հայ կղերական, երբեք չխնայեց մարակելու մեր հաւատքի քանդիչները, ինչպէս Աղաճանեան ու Կոզեան (տեսնել «Անդրադարձութիւններ» խորագիրը կրող իր գրքոյկները): Իր գրիչը մեծագոյն նուաճումներ ըրաւ երբ խնդրոյ առարկայ կը դառնար Հայ Եկեղեցւոյ ուղղափառ դաւանութիւնը:

Այժմ, նստած գրասենեակիս առջև, կը զգամ շուրջս խորունկ պարապը՝ իր բացակայութեամբ գոյացած: Կը յիշեմ անցեալի երանելի դասապատները: Երբ իր մօտ կը քարձարանայինք, կը զգայինք հօր մը մօտիկութիւնը, աւելի քան ուսուցչի կամ Պատրիարքի: Կը ներշնչուէինք իր բանաստեղծական շունչով և հաղորդակից կ'ըլլայինք իր հոգեկան թռիչքներուն:

Իր սրտին շատ մօտիկ էր նեցուկ կանգնիլ մեր գրական աշխատանքներուն: Մեզ կը քաջալիքէր ըսելով. «Չեմ փափաքիր ձեզ մէջմէկ գրազէտներու վերածել, բայց կ'ուզեմ որ իբրև հայորդիներ գիտնաք գրել մեր լեզուն, մշակոյթն ու պատմութիւնը: Դուք էք մեր յաջորդները, յոյսը և ներշնչումը ապագային»: Մասնաւորապէս կը մտնան չէր պակասը հայ գրական ու հոգեւոր մշակին:

ՍՐՏԻ ՏԵՐ ՄԱՐԴԸ՝ ԵՂԻՎԱՐԴ

«Ես ննջեմ եւ սիրտ իմ արքուն կայ»

Առտուածաշնչական այս խօսքը, որ բնարանն է եղիվարդի բանաստեղծական հատորներէն մէկուն (Անցորդը), խորապէս կը բնորոշէ նաև եղիչէ Պատրիարք Տէրաէրեանի նկարագրին կարևոր մէկ յատկանիշը՝ իր սրտի տէր մարդ մը եղած ըլլալը: Մէկը, որ գիտէր սրտէն տալ Մտքէն առաջ իր սիրտն է որ կը բարախէր: Հոգեկան զգայնութիւնները աւելի ծանր կը կշռէին իր արարքներուն և դատումներուն մէջ քան մարդկային թուարկուած հաշիւները:

— Ես կը քնանամ բայց սիրտս արթուն է:

Ու բոլոր անոնք որ եղիչէ Սրբազանը ճանչցեր էին մօտէն՝ իր մտերմութեանը մէջ, կրնան վկայել որ իր սիրտը միշտ մնաց արթուն և հսկեց իր ստանձնած բոլոր պաշտօններուն և պատասխանատուութեանց վրայ:

Նաև իր սիրտն էր որ կը խօսէր իր բոլոր գործերուն մէջ, յիշեցնելով մեզի ժողովրդական հին և իմաստուն վկայութիւն մը:

— Սիրտս խօսեցաւ:

Ան եղաւ իսկական ուսուցիչը, դասատուն բարի ու համբերող: Սորվեցուց իր իւրայատուկ կարգով: Ուսուցանելու շնորհը բնածին էր իր մէջ:

Գրեց եղիվարդեան նոր միաքով: Մտեղծագործեց և տուաւ մեզի իր գրիչով «Մագդաղինէն Մեղրամոմէ», «Սուրբ Մեսրոպ», «Կարժիր Զորավար», «Օտարականը», «Լուսամատեան», «Լուսաւորիչը» և այլ գործեր, որոնք գրակեցին իրենց ուրշն տեղը հայ գրականութեան մէջ:

Շիջաւ այս աստղը 1 Փետր. 1990ին, երբ գիշերը իջած էր խորտակուած սև վրանի մը պէս, սուգ սփռելով ողջ Սաղիմահայութեան և Սփիւռքի տարածքին: «Երանի որ ունիցի յիշատակ ի Սիրոն»:

ՄԱՏԹԷՍՍ ՍՐԿ. ԻՓՐԱՃԵԱՆ

27 Մարտ 1990 — Կրտսապիմ

Սրտի տէր մարդ մը ըլլալու իր այս յատկանիշը իր անձին մէջ կրեք հիմնական գիծերով է որ կը յայտնուի:

1. Նուիրումի անձը,
2. Մարդը,
3. Բանաստեղծը:

Նուիրումի անձը

Ամենէն շատ և ամենէն աւելի եղիչէ Սրբազան իր սիրտը տուած էր մեր եկեղեցիին, որուն ծառայութիւնն ու նուիրումը կազմեց իր մեծագոյն փառքը:

Վասպուրականի մէջ ծնած (Կայնիմիրան) և տղայ տարիքին որբացած՝ աչքը բացաւ ան Երուսղէմի Հայոց վանքին մէջ և որուն ժառանգաւորաց վարժարանէն ներս ստացաւ իր կրթութիւնը:

Շնորհիւ իր բնատուր տաղանդին, ան գրակեց ուչադրութիւնը իր բոլոր դասատուներուն: Իր ուսուցիչները՝ եղիչէ Պատրիարք Գուրեան և Թորգոմ Պատրիարք Գուշակեան, ինչպէս նաև Յակոբ Օշակեան և Շահան Պէրպէրեան, ճանչցան իր մէջ ապագայ մեծ առաջնորդն ու եկեղեցականը, բանաստեղծն ու մտաւորականը:

Հայոց եկեղեցին Հայ ժողովուրդի հոգեկան հարստութեանց ամբողջութեան է, և ինք այդ բերդին նուիրեալ զինուորը եղաւ, իր վաղ պատանութիւնէն մինչև իր մահը:

Աւելի քան քսան տարիներ ան վարեց Երուսղէմի ժառանգաւորաց վարժարանի տեսչութիւնը: Հայ ժողովուրդի Ազգային Գաղտնութեան և Եկեղեցական Գաղտնութեան տիպար դասատուն եղաւ և տերունդներ դաստիարակեց:

Ամէն կողմ են իր աշակերտները: Անոնց մէջ կան դրողներ, ուսուցիչներ, խմբագիրներ, հոգևորականներ, մտաւորականներ և համեատ ազգայիններ:

Շուրջ վաթսուն տարիներ ծառայեց ան Հայաստանեայց Եկեղեցւոյ և Երուսղէմի Ս. Աթոռին:

Ս. Յակոբեանց Առաքելական Աթոռը Ս. Տեղեաց մէջ իր ունեցած իրաւունքներով (Յոյն և Կաթոլիկ աշխարհի հետ համահաւասար գիրքով մը) կը կազմէ փառքն ու պատիւը Հայ Եկեղեցւոյ և Հայ ժողովուրդին:

Եղիշէ Սրբազանի Պատրիարքութիւնը զուգահեռակցաւ քաղաքական ամենէն գրեթե ուարին շրջանի մը, բայց ան կրցաւ իմաստուն շրջանայեցու թեւամբ և խոնակաս վարքով, կանգուն և բարգաւաճ պահել Ս. Աթոռը և վանքը, իր յարակից բոլոր հաստատութիւններով:

Եղիշէ Սրբազանի բազմատաղանդ անձ մը ըլլալու յատկանիշները տեսած և ճանչցած էր Ամենայն Հայոց Ազգերտիր Վեհափառը Գէորգ Զ. Զէօրէքճեան կաթողիկոսը որ կնքուած կտակով մը խնդրեր էր Ս. Էջմիածնի Ազգային Եկեղեցական պատգամաւորներէն, որպէսզի Տ. Եղիշէ Արքեպօ. Տէրաւերեանը ընտրեն կաթողիկոս Ամենայն Հայոց:

Եղիշէ Սրբազանի նուիրումին և ծառայութեան մէջ կարևոր տեղ մը կը դրաւ է Վիտնա ամսագրի խմբագրութիւնը: Աւելի քան քառասուն տարիներ ան խմբագրեց Ս. Յակոբեանց այս պաշտօնաթերթը և իր շրջանին Վիտնա դարձաւ Սփիւռքի կրօնական, գրական, իմաստասիրական և բանասիրական ամենէն բովանդակալից ամսագրերէն մին: Եղիշէ Սրբազան, որպէս հմուտ և բազմատաղանդ խմբագիր, թերթը պահեց հետաքրքրական և օտանց զայն իր բեղուն գրչի արգասիքներով:

Մարդը

Եղիշէ Սրբազան իր ստանձնած բոլոր պաշտօններուն մէջ և բոլոր գիրքերէն վեր և անդին կը յայտնուի իբրև ճշմարիտ մարդ մը: Ընդդէմ այնպէս՝ ինչպէս պիտի բնորոշէր Տէրաւերեանս Հայրապետ իր սա խօսքով. «Ես մարդ եմ, և ամէն ինչ որ մարդկային է օտար չէ ինձ»:

Մարդկայնական բոլոր զգայութիւնները ամբողջացուցիչ տարրերն են մարդէակին: Աննար է կատարելաւ մարդ ըլլալ և զերծ մնալ մարդկային տկարութիւններէ: Ահա թէ ինչու մեր իմաստուն հայրերը Մաշտոցի մէջ գրեր են հետեւեալը. «Ո՞վ իցէ մարդ որ կեցցէ և ոչ մեղիցէ», «զի դու ևս, Տէր, միայն առանց մեղաց»:

Եղիշէ Սրբազանի քերթուածներուն մէջ յատկապէս կը պատկերանայ իր իսկական մարդու գիմագիծը: Կարելի չէ

կարդալ այդ քերթուածները և չյափըշտակուիլ անոնց գեղեցկութեամբ: Ահաւասիկ նմոյշ մը.

«Ինկաւ ձեռքէս բաժակ մ'ինչպէս,
Հպարտութիւնս ոտքերուդ՝
Իյնալ բաժինն է բոլորիս
Ճամբուն վրայ զեղեցկութեան.»

Ահաւասիկ այլ պատուակ մը, իր Քրատանութեանս վրայ գրուած քերթուածէն.

«Դուն աննահանջ պատանութիւն,
Համակ կրակ, տենչ էիր դուն,
Ինչպէս ծառ մը բազմատերեւ
Ինքզինք լոյսին. կեանքին լարած
Իմ աննրաճ պատանութիւն,
Ինչպէ՞ս պատմեմ հրդեհն անհուն
Տեւչանքներուն

Որոնք օր մը քուկդ եղան,
Պատերուն մէջ անլոյս, տրտում,
Հոգիներուն դէմ անապատ
Սիրտս կու լար տըղու հանգոյն,
Յետոյ յոգնած կը քնանար
Բարձին վըրայ պատրանքներուն:
Յաճախ սակայն,
Ինչպէս ծառը՝ հողին, լոյսին,
Ես զգացի անօթութիւնը անսահման
Շողին, երգին, ազատութեան,
Նայուածքներուն, ժպիտներուն
Որոնք բնաւ ետ չըդարձան:»

Մեր կողմէ կատարուած այս մէջբերումները կը հաստատեն Եղիվարդի իրական մարդու կատարելալ յատկանիշները:

Ինքն է, որ դեռ իր մահուընէն կարճ ժամանակ մը առաջ կը գրէր հետեւեալը.

«Մարդեր կան որոնք կը պատկանին ժամանակին, եւ մարդեր՝ որոնք ճշմարտութեան: Անոնք որ կը պատկանին միայն ժամանակին՝ սովորական մարդեր են, իսկ անոնք որ կը պատկանին ճշմարտութեան՝ վերացական անձնաւորութիւններ են: Մեծ մարդը ան է որ կրնայ պատկանիլ թէ՛ ժամանակին եւ թէ՛ ճշմարտութեան:»

Եղիշէ Սրբազան մարդն էր ժամանակին և մարդն էր ճշմարտութեան:

Ան աներկիւղ և անսասան կրցաւ քալել այս դժուարին ժամանակներու ընթացքին, անվթար պահելով իր հովանաւորած Ս. Աթոռը:

Իմաստութիւնը, վարչական հմտութիւնը և զոհուելու առաքինութիւնը կազմեցին իր մարդկային նկարագրի ցայտուն յատկանիշները, որոնց շնորհիւ մի և ամբողջ պահեց իր գիւնուորեալ Միաբանութիւնը Ս. Յակոբեանց Աթոռէն ներս:

Գիտուն տարուան իր բեղուն վաստակը, կրօնական, վարչական և գրական պատկանելի գործերը կ'անցնին պատմութեան և պատմութիւնը պիտի հաստատէ որ Եղիշէ Սրբազան եղաւ ժամանակին և ճշմարտութեան մարդը:

Բանաստեղծը

Երիտասարդ վարդապետ մըն էր դեռ Եղիվարդ երբ գրական մեր անդամատանէն ներս մուտք գործեց իր Վազդադինէն Մեղրամովէն բանաստեղծական երկովը: Նախ քան այս գրքին հրատարակութիւնը իր քերթուածներէն շարք մը լոյս տեսեր էր արդէն Վիտն ամսագրի մէջ:

Անոր բանաստեղծական տաղանդը առաջին զնահատողներն ու ողջունողները եղան Յակոբ Օշական և Անդրանիկ Մառութեան:

Եղիվարդի անձին մէջ բանաստեղծի հոգին մնաց միշտ տիրական: Բանաստեղծն է որ կը յայտնուէր միշտ իր գրական այլ գործերուն մէջ: Որպէս բեմբասաց և քարոզիչ, որպէս խմբագիր և ուսուցիչ միշտ բանաստեղծն է որ ի յայտ կ'ըլլար: Պատկերներու յանդուցիչ ճախութիւնը Գլխաւոր նկարագրին էր իր բանաստեղծութեանց: Ահաւասիկ նմոյշ մը.

«Մայր աղանին կը ժողվէ
 թեւերուն տակ իր ծագեր
 Երբ սարսափը գիշերուան
 Բանայ մոայլ իր թեւեր:
 Այսպէս կ'ուզեմ ապաստան
 Ըլլալ բոլոր վիշտերուն,
 Հոգիներուն որ չունին,
 Այլեւս կազդոյրը յոյսին,
 Որոնք թերթ թերթ թափեցին
 Մաղիկն իրենց կուսութեան
 Անցորդներուն ոտքին տակ,
 Ու թռչունի մը նման
 Թափառեցան սիրտէ սիրտ
 Շիթ մը սիրոյ ի խնդիր,
 Անոնց՝ որոնք ա'լ չունին

Յարկի մը ծածրը տարուկ,
 Սրտի մը քաղցրը նեցուկ,
 Ձանոնք կ'ուզեմ որդեգրել երկիրինս:
 Պատկերներու կախարդիչ այդ գեղեցկութենէն ահա այլ նմոյշ մը.

«Թռչուն մ'անցաւ
 Մառէն փրթող
 Սրտի մը պէս,
 Ու թաղուեցաւ
 Այրերուն մէջ մթնշաղին:
 Եղիվարդի բանաստեղծութեանց մէջ նոյն քան յորդ է զգայնութիւնը: Ահաւասիկ պատասիկ մը.

«Սէրէն անցած կը թուես
 Դուն ներումի վարդապետ:
 Բեզ փնտռեցի օրերով
 Ճամբաներու մէջ տրտում,
 Երագեցի ես քեզի
 Երբ արեւը կը քանար
 Ժապաւէնն իր ոսկեգոյն
 Լէնի վրայ Գալիլիոյ:
 Երբ հասկերը նազանքով
 Կ'օրօրուէին զեփիւռէն
 Եւ ձիթնին կը հեւար
 Գորշ հեշտութիւնն իր սրտին:
 Բեզ փնտռեցի օրերով
 Ոսկեծեղուն յարկերու
 Սըրահներուն մէջ փարթամ,
 Երբ զարշանքէն մարդերու
 Հալածական խնթեցած,
 Կ'որոնէի ապաստան
 Սիրտ մը ներման ընդունակ,
 Դուն չկայիր, չկայիր.
 Գաղցրը անունըդ միայն
 Հասած պտուղ մը ինչպէս
 Շուրթերէ շուրթ կը թրռէր.»

Ահաւասիկ նմոյշ մը իր հայրենասիրական քերթողութենէն.

«Կտրէ՛ շղթադ (ո՛վ Սրտաւազդ),
 Նետուէ՛ վրբան աստուածազեղ
 Բու նժոյգիդ . . .
 Բափն արծակէ խոյանքներուդ լեռնա-
 Ազատութեան եւ քաջութեան լնըւէր
 Հսկայ կիրքիդ,
 Դարձուր ծաղիկն իր լեռներուն,
 Մուլը կապոյտ՝ ձխաններուն,
 Ռեղըն սպիտակ՝ ամբարներուն . . .
 Բուսցո՛ւր փառքին բողբոջն աղուոր,
 Մեզ արքաներ բրէ կրկին
 Վրբան անոյշ Հայրենիքին:

Եղիվարդի բանաստեղծութեանց զբլ-
խաւոր յատկանիշներէն են իր լեզուական
ոճի մաքրութիւնը, զգայնութեանց հա-
զորդականութիւնը և մանաւանդ ներշնչ-
ուածի թափը:

Ա. Մեսրոպի ձօնուած իր մէկ քեր-
թուածին մէջ այսպէս կ'եզրափակէ ան
իր բանաստեղծութիւնը.

«Թոյլ տոր ինծի,
Մեծ աղումիդ, անհուն մոնազ,
Քեզ բերելու երախտիբի
Քաջութուն այս ջինջ
Ոսկի արտէն ցորեններու,
Չոր օր մը զուն, արիւմ արդար,
Ցանկեցիր մեր հոգիներուն:
Այսօր նորէն,
Ես՝ մին յետին մտածումիդ
Չաւակներէն,
Յիշատակիդ առջև կեցած՝
Կը պաղատիմ անհունօրէն
Որ հոգիովդ մեզ հետ ըլլաս
Պարտքի, զոհի եւ զիտութեան
Սուրբ ցամբայէն մեզի ռահօրդ
Մահէն ալ վեր, մահէն ալ վերդ:»

Ու մահը, որ կու գայ որպէս վախ-
ճան իր անցաւոր կեանքին, կը ստեղծէ
նաև պարագ մը հոգիներուն մէջ բլուր
անոնց՝ որ սիրեցին զինք իբրև Պատ-
րիարք և հայր, իբրև ուսուցիչ և գրող,
իբրև բանաստեղծ և խմբագիր: Ու գիտեն
անոնք որ իր յիշատակը պիտի մնայ ան-
մեռ, ինչպէս իր բանաստեղծութիւններն
ու գրականութիւնը, որոնց մէջ իր սիրտը
պիտի մնայ յաւէտ արթուն:

Էն անջիւղ և սիրտ իմ արթուն կայս:

ՔՈՐԳՈՄ ՓՕՍԹԱՃԱՆ
Ամերիկա



Տ Խ Ո Ւ Ր Ա Ն Ր Ջ Ա Ն Ք

Ամեն. Տ. Եղիեկ
Պատրիարքի յիշատակին

Նստիլ հոս ու կրագելլ: Մտներուն
շուքը, մեռնող օրուան արևուր համակեր-
պութիւնը, սա ըմպանակին հեղուկը, որ
հոգիիդ մէջ քաղցր թախիծ մը կը փռէ,
նուազը, որ վաղուց, կարծես բոլորովին
մոռցուած յիշատակներ կ'արթնցնէ քաղ-
ցրացած, գեղեցկացած, ամէն բան քեզի
կը արամազ բն կրողանքի, որ այնքան
հազուադէպ է մեր օրերուն հե ի հե ար-
շաւի, խռովայոյզ մրցակցութեան, անի-
մաստ պայքարի ընթացքին:

Կը խորհիս ցաւով, որ ուրիշ ժամա-
նակներուն, ծառի մը շուքին կամ ջուրի
մը եզրին՝ մարդիկ երջանկօրէն կրցած են
երագել ու կը տխրիս ծնած ըլլալուդ այս
աներազ դարուն, ուր իմաստութիւնը
վտարուած է կեանքէն:

Երաժշտութեան խլացած Արամազդի
սիրտը կը փոթորկի նուազին մէջ ամպե-
րու որսառմաներով, ծովու գալարուն ա-
ղաղակներով, տեղատարափի շառաշիւն-
ներով: Հոգիի մը վեմօրէն ահաւոր ողբը
ներդաշնակուած տիեզերական ցաւերու
փոթորկումներուն, հոգեվարքի հոնդիւն-
ներուն, վիրաւոր գազաններու աղաղակ-
ներուն: Անոր ճակատագրին յիշատակը
կու գայ իր նուազին հետ ու կը ճանկառէ,
կ'արիւնէ հոգիդ: Գիտակից ճիգ մը կ'ընես
աղատուելու այդ յամառ յահախանքէն:
Ու ահաւոր պարագութեան մէջ կը դանես
ինքզինքդ: Իրա՞ւ է ամէնը թէ երազ:
Ի՞նչ է այս: Ինչո՞ւ կը սկսի և ինչո՞ւ կը
վերջանայ: Ա՞յս է ամէնը: Կ'արժէ՞:

Կ'արժէ, այո, եթէ նոյնիսկ անգամ
մը միայն արեւուն երեսը նայելու համար
ըլլար այդ: Եթէ կոյսի մը նայուածքին
խորը սուզուելու և վայրկեան մը անմա-
հանալու համար միայն ըլլար այդ: Եթէ
երազի մը ետեւէն վաղելու և չհասնելու
համար ըլլայ այդ: Եթէ ուրիշ հոգիի մը
ցաւին հաղորդակից, ցաւակից ըլլալուն
համար միայն ըլլար այդ:

Տխուր, հանդարտ նուազ մըն է որ
կը ծաւալի հիմա, նուազ մը որ կը յի-

չեցնէ թափուր վանդակը որմէ իղձերուդ թռչունները մէկիկ-մէկիկ մեկնեցան անվերադարձ: Նուազ մը որ կը տանի քեզի անցած ճամբաներուդ: Ժպտուն, լացող, հեզնող, անտարբեր յիշատակներու մէջէն կ'անցնիս: Եղնիկի մը աչքերը ճամբուն եզրէն քեզի կը նային. սիրադ կ'արիւնի, կ'անցնիս: Մոռցուած ճայները կու գան իրենց մեղեդին հեկեկալու, մոռցուած անունները կտոր-կտոր կը շինուին, կ'ամբողջանան. ջնջուած դէմքերը կը վերակազմուին, կ'աղուորանան Ռ'եր էք հիմա ամէնքդ, որոնց հանդիպեցայ իմ երկար ճամբու ընթացքին: Դուք որ արեւին կը նայիք դեռ՝ ձեր ճամբան վերելք մը ըլլայ ժիշտ, ձեր նայուածքը կատարին ուղղուած, ձեր հոգին ժիշտ վտարձունքին տենչով... Իսկ հողը թեթեւ ըլլայ ձեզի որ տակը կը հանգչիք, կանաչը առատ այդ հողին վրայ, ձեր սրտէն վարդ և շուշան ծաղկին:

Տարածութիւնը, ժամանակը իմաստ չըսնին:

Սամաստի դաշտերուն մէջ ինքզինքս կը գտնեմ հիմա՝ անաւոր վշտի մը կետ: Վիշտը խորտեաշ մանուկի մը կտրուստին՝ խաւարին, իրարանցումին, որոտումներուն, վայնասուններուն մէջ:

Կերպես ու կու լաս, կը մեծցնես այն պղտիկ ցաւերը որ պատճառած ես անոր ու՝ կու լաս, ինչպէ՞ս մեռաւ արդեօք: Մոռցա՞ւ իր ինքնութիւնը: Դ՛նչ անաւոր մղձաւանջ, կ'անցնիս մեծ ու պղտիկ յիշատակներուն մէջէն: Անպատին խորը գերեզման մը կը փնտռես: Արցունքներով թրջնր նս դայն: Ուխտեր հոն թաղուած ոսկորները չթողուլ անպատի ամայութեան, շնագայիբու ոտնոցներուն, ու կը տառապիս հիմա տեղն իսկ կորսնցուցած ըլլալուդ:

Նուազը լուած է հիմա: Բայց կ'նշուես այս ճամբուն՝ ժինչ և սկիզբը երթալ: Կ'նշուես որ փշոտ յիշատակները սիրադ արիւնեն:

Պղտիկցած, կծիկ եղած, կրիայի երեւոյթ առած, տաճիկ պառաւ մը կ'անցնի: Չես գիտեր դուրկէ իր անիմաստ զոյուութիւնը արեւուն յոյսին հանած և օր ծա-

կին մէջ գանիկա ծածկելու յոյսով: Ամէն կողմէ, ամէն տարիքի պատանիներ, մանուկներ հաւաքուած շուրջը կը քարկոծեն, կ'ոտնահարեն զայն, կը զլորեն առուակին մէջ: Լինցաւ կը խորհիս, թեթեւութիւն մը կը զգաս: Կը կանգնի սքեղայն ան, կը կառչի առուեղրին խոտերուն ու ճիգով մը իր ոյժէն վեր կ'ելլէ ու ինքզինքը կը քաշկատէ մէջքը կոտրած սողունի մը պէս: Կը մոռնաս խորտեաշ մանուկին վիշտը, կը մոռնաս անպատմելի գազանութիւնները անոր արենակիցներուն, կը մոռնաս վրէժի կսկիծը, տոա՞յ կը նետուիս, կ'ազաչեզ, կը հայհոյես, կը սպառնաս զայն տանջողներուն: Ու կը նստիս, կու լաս անգթո: Ու խաղը կը շարունակուի, պառաւին նուսցը խառնելով մանուկներու քրքիջներուն:

Նուազը լուած է վաղուց:

Ճաղատ լուսինը սա անկիւնէն ինծի կը նայի: Դիմացս երկու մարդիկ տիեզերքի մասին կը խօսին. «The universe is finite but unbounded» կ'ըսէ մէկը: «Ես հունաւոր տիեզերք չեմ կրնար ըմբռնել կ'ըսէ միւրը: — Տիեզերքը հունաւոր է գունտի մը մակերեսին նման: Գունդը որքան ալ մեծ ըլլայ՝ եթէ որոշ կէտէ մը մեկնիս անշղ ուղղութիւնով, միւս կողմէն նոյն տեղը պիտի դառնաս: Նոյնն է նաև տիեզերքի պարագային:

Անըմբռնելի բան մը կայ հոս: Մենք կ'ամ այդ տիեզերք գունդին վրան ենք կամ ալ մէջը: Եթէ վրան ենք, ինչպէս որ ենք երկրիս վրայ, մեր վերեւ, մեր շուրջը տարածութիւն կամ բան մը պիտի ըլլայ անպայման: Իսկ եթէ գունդին մէջն ենք կրնանք երեսը ելլել և նորէն վերի պայմանին ենթակայ ըլլալ:

Ոտքի կ'ելլեմ:

Իմ մանկութեան երկինքն ու երկիրը աւելի աղուոր, աւելի խորհրդաւոր էին քան «Յարաբերակառութեան» տիեզերքը: Իմ մանկութեան ցածակ երկինքէն սատղեր կրնայիր քաղիլ Անոստին կատարէն:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



Կիրակի արարած Առեւտրամանկի ընթացքում.

Գ Ր Ա. Գ Է Տ Ը

Եղիվարդի անակնկալ — բարեբախտարար ոչ անժամանակ — մահը դժուար դրուժեան մը մատնեց զիս, դնելով հարկին ներքև ըսելու բաներ՝ զորս քանի մը տարիներ առաջ ըսած էի արդէն, երբ իր քահանայութեան յիսնամեակին առթիւ իր հանրածանօթ համեստութիւնը մերժած էր որ ժառանգաւորաց սրահի սահմաններէն դուրս որևէ կերպով նշուէր նշանակալից այդ հանգրուանը:

Կասկած չունինք թէ Եղիվարդ մին է յետ-պատերազմեան սերունդի արտասահմանեան (ուրիշ խօսքով՝ սփիւռքահայ) մեր գրականութեան գագաթներէն, իր գործին թէ՛ քանակովը և թէ՛ որակովը: Եղան գրողներ, որոնք ուզեցին տեսնել Թէնիսընի ազդեցութիւնը իր քերթուածներէն ոմանց մէջ և Լիբանանցի կրօնաշունչ նեղիմակ Խալիլ Ճիպրանի ազդուժը թտարականը՝ և «Էթնոսոսաց Առաքեալը» էջերուն վրայ: Սակայն այս բոլորով հանդերձ, ան չի դադարիր մնալէ ինքնատիպ ու զտարիւն գրագէտը, ուրիշներու հետքերուն վրայէն քալելու փոխարէն նոր ակօս բացող, իր վաղ երիտասարդութենէն մինչև իր ալեւոյթը: (Բնորոս ալ գիտենք թէ Խնկեցիկ երեւելու մարմաջը ուր հասցուցած է անտաղանդ ու փռաքի մուրացկան գրողները):

Տարակոյսէ վեր է որ Եղիվարդի շիջումը մեծ կորուստ մըն է ամայանալու վտանգին մէջ ապրող գրական մեր հրապարակին համար, մանաւանդ երբ նորեր չեն գար գրաւելու հիններուն մահով գոյաւորուած քացը:

«Մագդաղինէն Մեղրամոմէնով մօտ կէս դար առաջ (1941) գրական հրապարակ իջած երիտասարդ վարդապետը պիտի չձգէր գրիչը ձեռքէն, և այս՝ հակառակ իր շուրջը բրգացող դժուարութիւններուն, որոնք կը խորտակեն ստեղծագործելու ամէն տրամադրութիւն, և պարտականութիւններուն՝ որոնք կը ծանրանային իր ուսերուն, որքան բարձրանար հոգեւոր նուիրապետութեան սանդղամտերէն, բազմելու համար վերջապէս Տեառնեղբոր պանծալի գահուն վրայ:

Աւելի քան չորս տասնամեակներ (ինկատի առած Տեղապահութեան երկարատեւ իր շրջանը) Միաբանութեան և մօտ կէս դար անոր պաշտօնաթերթի ղեկը իր կարող ձեռքերուն մէջ առած մեծ այս անձնաւորութեան յեղակարծ անհետացումը Հայ կեանքի թատերաբեմէն անշուշտ թէ մեծ բաց մը պիտի թողուր մեր եկեղեցական ու գրական ասպարէշներուն մէջ հաւասարապէս, մանաւանդ այս օրերուն, ուր մարդու պակասը (բառը առնելով իր լայնագոյն կամ ճշդագոյն առումովը) ամենքս զգալի է առօրեայ կեանքին մէջ: Ասպարէշին համար պատրաստուած, գործին յարմար մարդը, իր բարձր ու նուիրական կոչումին գիտակից մարդը:

Յու է մեզ հաստատել որ Յուսէպասում խորագիրը կրող իր յօդուածաշարքը, զոր մէկ-երկու տարիներ առաջ սկսաւ հրատարակել «Սիոն» մէջ և որ կը կարդացուէր ամենքս հետաքրքրութեամբ, ընդհատուեցաւ իր մահով: Չենք կրնար ըմբռնել պատճառները թէ ինչո՞ւ լուսահոգի Սրբազանը պիտի սպասէր կեանքի իր մայրամուտին, թուղթին յանձնելու համար իր խոհերն ու ապրումները, որոնք իր և իր սերնդակիցներուն բովիւրը եղան տարագրութեան սև օրերուն: Իր մանկութեան ու վաղ պատանեկութեան դէպքերու ու դէմքերու արտուժ վերյուշը եկաւ վատտելու թէ իր սուր տաղանդը ժամանակի հեռուներէն կրցած էր անաղօտ ու անաղարտ դուրս բերել զանոնք:

Կեցած Եղիվարդի գրական պատկանելի ժառանգութեան դիմաց, կրնանք անվարան յայտարարել այսօր թէ մեր նուիրապետական չորս Աթոռներէն Երուսաղէմինն է առաջինը — եթէ ոչ միակը — որ, գէթ վերջին գարուն, ունեցաւ գրագէտ զահակալներ:

Եթէ ուզենք հարեանցի բողոքատութիւն մը ընել Եղիւէ Տէրաթեան Պատրիարքի և իր նախորդներէն իր անուանակից Դուրեանի բանաստեղծական վատակին միջև, անշուշտ թէ պիտի հանդիպինք ակնբախ տարբերութիւններու: Եղիվարդի քերթուածները մեծապէս կը տարբերին իրենց ձևով ու խորքով, նիւթով ու կառուցուածքով: Արժէքի հարց

չէ որ կը յարուցանեմ. Միջավայրը, պայմանները, գրական մթնոլորտը, նախասիրութիւնները, մտայնութիւնները, ճաշակները (գործածելով մերձիմաստ սափ կոյն ոչ հոմանիշ բառեր. մեծ լեզուարան մը իրուամբ ըսած է թէ ոչ մէկ բառ կրնայ ուրիշի մը տեղը բռնել և թէ ամենէն ճոխ նկատուած լեզուի պարագային իսկ բառի մը զեղչումը պիտի ընէր զայն պակասուածը) և ուրիշ շատ մը բաներ, որոնց ազդեցութեանը ներքեւ օպրեցան ու գործեցին երկուքը անհամեմատօրէն տարրեր են իրարմէ: Երուսաղէմի մեր Մայրավանքի ու Արմաշի Գրքի վանքի մթնոլորտները իրարու հետ բազմաթիւ իսկ պիտի ըլլար անհարկի ու անհեթեթի: Սուրբ Գրական ղէմքերն ու ղէպքերը հոս տարրեր կը խօսին մեր սրտին քան Արմաշի կամ Պոլսոյ մէջ: Ու անոնց անզբաղարձը մեր շիզերուն վրայ պիտի չըլլար նոյն: Գրողը, որքան ալ շարունակէ ընտրեալը, չի կրնար շտալ տուրքը ժամանակին: Միտախօս ու խորհրդաւորը, որոնք Ե. Գուրեանի (ու նաև աւելի Մեծարեանի) քերթուածները պայմանաւորեցին, չէին կրնար իրենց գոյին մէջ պահել Սփիւռքի ամայններուն մէջ, Ի. Գարու կէսէն ասդին օպրոզ հայ գրողը, թէ իսկ հայ տաճարի մը կաթողիկէն ունենար իրեն իբր հովանի:

Թորոզմ Գուշակեանի, Յ. Օշականի և Շահան Պերպլերեանի նման գրագէտ ու արուեստասէր անձերու շունչին տակ ու մտերմութեանը մէջ կազմաւորուած Եղիվարդը — Հուրճանն ու Վարդանիյն ալ գործածած իբր կեղծանուն —, նման իր սերնդակիցներուն, աւելի ճիշդ՝ բախտակիցներուն — Մառուկեան, Վահէ-Վահեան, Մ. Իշխան — երգած է իր տխուր մանկութիւնը և Եղեանը, մեր ժողովուրդին վրայ գործադրուած անմարդկային ու աննախընթաց այդ ոճիբը, որուն քացած վէրքը կ'արելնի դեռ մինչև այսօր: Յանգի ու չափի յաճախակի բացակայութիւնը չէ խեղճած խորհուրդը իր մտածումին ու գոյը իր զգացումին, որոնք ձեռք ձեռքի տուած, առանց զիրար հըրմըշակելու կամ արորեւ փորձելու, լաստակերտած են իր քերթուածները:

Բաւարար չեն իմ ուժերը սեւեռելու համար կերպարը Եղիվարդի, փորձաքարի զարնելու իր տաղանդին երեսակները, ճշդելու իր տեղն ու դիրքը մեր գրականութեան պանթէոնին մէջ, զատորոշելու ցորենն ու գարին — երկուքն ալ գոյութիւն ունին ինչպէս համաշխարհային գրականութեան տիտաններու՝ այնպէս ալ լուսանոգիի գործերուն մէջ: Շէյքսպիրի իր և Տանթէի ստորագրութեանց կարելի է հանդիպիլ միջակ կամ նոյնիսկ աւելի վար ստեղծագործութիւններու տակ — պատկանելի ու հսկայադէզ գրական իր ժառանգութեան: Իր ամենէն ազգայնաշունչ կտորներն իսկ պարուրուած են շղարշով կրօնքի խորհուրդին: Կը զգաս թէ հոգեւորական մը կայ անոնց ետին:

Չափի ու յանգի պարտադիր կանոնները յաճախ զանցող բայց իրենց ներքին հուրքէն ու կենսունակութեանն ու ինչ զիջող իր տողերը միտքս կը տանին իրենց քերթուածներու կառոյցը՝ ամայն անթերթօրէն ճարտարապետած մեր կարգ մը տաղաչափներուն — սրբապղծութիւն պիտի ըլլար հոս ճրանաստեղծ քառիս գործածութիւնը —, որոնք իրենց կարգին միտքս կը տանին բրուած գերեզմաններուն, արտաքուստ մաքուր ու կոկիկ երեցող բայց իրենց ներսիդին փառութիւն ու նեխանք բուրոզ, որոնցմով որակեց մեր Տէրը օրուան խստասիրտ ու կեղծպարիշտ Փարիսեցիները:



Չեմ կրնար փակել Հոգևոյս Պատրիարքի թարմ յիշատակին ձօնուած այս տողերը առանց, խորագրին դէմ մեղանչելու իսկ գնով, անգրադառնալու քանի մը ամիսներ առաջ իր հետ ունեցած ասակցութեան մը ընթացքին (կրր խօսքը կը գառնար անկելանոցի մը մէջ անկողնին գամուած տարէց Միարանի մը շուրջ) արտայայտած իր հետեւել խօսքերուն: Էես չեմ վախնար մահէն, այլ վերջին օրերուս անկարողութեան ու անգործութեան վիճակի մատնուելէն: Ու յիշեցնել տուի իրեն ըմբ Մահ՝ խորագրուած քերթուածիս առաջին տունը. —

«Պիտի ուզեմ որ ով մամ, ոտսն մ'ինչպէս հեռաւոր Անակեկայ մէկ պահուց կու այլ հարուածն իր մեզի, Տայիր հարուածը ինձ այդպէս բայց զլացաւի քող ինձի Մոսկուսիդ քայլ առ քայլ բզզայնութիւնն ահաւոր:»

Կարծես Տէրը լսեց իր խնդրանքը ու խաղաղօրէն, դաւադիր մահը անցուց զինքը երկու կեանքերը իրարմէ բաժնող (կամ իրար միացնող) նեղ կամուրջէն...

Իր նկարագրին ամենէն յատկանշական գիծը եղաւ ինասուքիւնը: (Որոշած էի չիմաստուն Հօտապետը ունենայ իբր խորագիր): Բայց ոչ իմաստութիւն մը, զոր մարդիկ կը փորձեն զննել գիրքերէն:

Եղիշէ Պատրիարք անցաւ վանական երեք տաշնապալ-պաշարաններու մէջէն, բայց մնաց մեծասիրտ ու անյիշաչար բարձր անոնց նկատմամբ՝ որոնք անտեղի կիրքերէ կամ անճիշտ տարածաշունթիւններէ տարուած՝ իր դէմ շարժել կամ խիղճիսել էին փորձած: Ժողովուրդի ընդ-գիմադիր տարրին մէջ էի ես ալ, նոյնիսկ գրաւոր կերպով ալ արտայայտուած իր դէմ, առաձգական կեղծանունի մը ներքեւ ծուարած: Կը կարծէի թէ ուրիշ շատերու նման իրեն համար ալ գաղտնի կը մնար ինքնութիւնը այդ յօդուածագրին: Մեծ եղաւ զարմանքս երբ օր մը իմացայ (ոչ անշուշտ իրմէն) թէ գիտէր նեղինակը այդ գրութեան: Զարմանք՝ անոր համար որ երբեք ատոր խօսքը չէր ըրած ինձի, ցոյց տալով իմ դէմ նոյն քաղցր վերաբերմունքը ինչ որ ունեցած էր իր համախոններուն ու ամենէն մտերիներուն իսկ նետ:

Թորգոմ Պատրիարքի առաջին այս ձեռնաստուանը և անոր վրայ հիացող այս մեծ հոգեւորականը (իր իսկ բառերով՝ չէր աշխարհայեցողքը շատ նման եղած է Թորգոմ Պատրիարքին) անոր նման ինկաւ յանկարծակի, փետրուարի ցուրտ գիշերուան մը սկզբնաւորութեան: Հետաքրքրական է գիտել տալ որ իր թաղման թուականը (11 Փետր.) մէկ օրով միայն կը կանխէ Գուշակեան Պատրիարքի թաղման թուականը:

Կը խոնարհիմ իր անաղտ ու անթառամ յիշատակին առջև: Եւերթմասի՛ւն լոյս իր բարի նոյնիսկ ու հանգիստ՝ իր վաստակարեկ սկզբներուն:

Գ. ՃԱՐՏԱՐ

ԵՂԻՇԷ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄՏԵՐՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Եղիշէ Պատրիարքի մեկնումով, արտասահմանը կորսնցուց իր փորձառու և տիրական դէմքերէն մին: Ամէն անոնք որ Երուսաղէմ հասակ առած են՝ կը յիշեն զինք իբր երիտասարդ վարդապետ, Լուսարարապետ և Պատրիարք: Մեր հայրենի հողէն բխած և անոր յատկութիւնները մարմնաւորող հայորդին էր, որուն զլացուեցաւ այնցիւթիւնը իր ծննդավայր Վասպուրականի, բայց որ իր հոգեկան թռիչքն ու ապրումները հարազատօրէն արտայայտող գրիչով ճարտես հայրենի լեռներու և դաշտերու վրայէն: Իր գրութիւններուն մէջէն կարելի էր զգալ և շօշափել հայրենիքի բնութիւնը: Կը խօսէր յաճախ վանայ գիւղերուն, սրբավայրերուն, գետերուն, բերդերուն և բերքերուն առատութեան մասին: Անոնց ընթացումը առաւել ևս կը բացավառէ այդ հեռաւոր և հոյապետիլ բնութեան կարօտ տարագիր հայու սրտէն ներս:

Հսկառակ ներկայ հայութեան աննախանձելի գիրքին, երկրիս քաղաքական աննպաստ պայմաններուն և կարգ մը բարոյական կարգախօսներու այլադասումին, Եղիշի վարդ կ'առանձնանար իր աշխատասենեակը և կը ստեղծագործէր, առանց ցուցնելու իր գրութիւններուն մէջ յուսահատութեան ամենայնատին հետքը:

Մեր վերջին յիշումեակին, Եղիշէ Դուրեան, Թորգոմ Գուշակեան, Մեսրոպ Նշանեան և Կիւրեղ Իսրայէլեան Պատրիարքներու ժառանգին և շունչին վկան էր ան, մեր վերջին օղակը մեծագործ Պատրիարքներու սերունդին:

Երբ որոշ (անել կամ դժուարալոյծ) կացութեան մը առջև ամէն յոյս կը շքունար, իրն էր վերջին խօսքը և ինքն էր վերջին յուսադրողը:

Մեր ժամանակակից պատմութեան դէմքերուն և պատմական անցքերուն ծօտէն ծանօթ անձնաւորութիւն մըն էր Եղիշէ Պատրիարք և իր դատողութիւններուն մէջ անգիջող, անաչառ և անկողմնակալ:

Երկար պահեր անցուցած էր Լևոն Փաշայի, Գալուստ Կիլիպէնկեանի, Նիկո Աղբալեանի, Արշակ Չօպանեանի և վերջին 70 ամեակի հայ մտաւորականութեան ակամաւոր այլ դէմքերու հետ: Լայկական սփիւռքի քայքայ երեսներուն, հին և նոր կուրիքներուն ու տաղնայնեքուն ծանօթ և կենդանի վկան էր խօսակցութիւն մը Եղիշէ Պատրիարքի հետ: Հաս դիւրան կը փոխադրէր մեզ մեր գաւրու քանական և երեսունական թուականները:

Վանայ աշխարհէն գիւղապետի մը գաւակն էր Եղիշէ Պատրիարք. աշխարհ մը՝ ուր վտանգը ամենուրեք էր: Ունէր իր ձննդավայրի բնութեան հարքայութիւնը և առկալու գերբնական ոյժը: Լուսմաս Լր ան մարդոց և չրջապատին նկատմամբ, որուն գեղապոյն արագոյնք իր կատակասիրութիւնն էր: Հլարա էր ան իրը հայ՝ երբ մեր ազգին արժանապատուութիւնը նժարին մէջ բլլար:

Բնասուք հնարամտութիւն ունէր և պատրաստարան էր: Մեծ դաստիարակ էր ան: Հակառակ իր յառաջողած տարիքին, կարճ ընդհատումէ մը ետք շարունակեց դաստիարակել և քրիստոսորդ օտրիւտագները, միշտ քաջախերելով տողանդները, որոնք կը յայտնուէին: Հայ ինկղեւոյ սպասին զինուորագրուելու յօժար սարկուղներուն մօտ, Հակառակ արտաքին երևոյթներուն, Եղիշէ Պատրիարք խորքին մէջ աւանդապահ էր, մանաւանդ երբ նարդը կը վերաբերէր Սրբող Յակոբեանց Մայրավանքի ներքին կեանքին և գործաւոր աւանգուութիւններուն, որովհետեւ իր աչքին առջևէն կը տողանդէին Եղիշէ Գուրեան և Թորգոմ Գուշակեան Պատրիարքները, զորո ընտրած էր իրրե յարացոյց: Բայց աւանդութիւնը մշանջեանաւորուելու համար կը կարօտի հաւատաւոր առաքեալներու և հետևորդներու, և այսօրուան Սաղիմահայ իրակունութեան մէջ դժբախտարար կը պահուէին այդպիսիներու թիւը անեղնող պայմանները:

Եղիշէ Պատրիարք մեծ պաշտպանն էր Ս. Տեղեաց մէջ հայոց իրաւունքներուն, Իր օրով ամբողջացաւ Ս. Յարութեան Տաճարի նորոգութիւնը, որով յաշտ օտա-

րաց՝ հայոց բաժինները կրնան պատուարեր ձևով ներկայանալ անկ բժախնդիր այցելուի:

Ս. Աթոռը մեծ նեղութեանց ենթարկուեցաւ հայթայթելու Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան հարկաւոր խոշոր գումարները, մանաւանդ որ չունէինք մեզի նեցուկ կանգնող պետութիւն մը, ինչ որ էր պարագան միւս իրաւատէր համայնքներուն: Հակառակ իր ճկունութեան և դիւանագիտական խառնուածքին, բացարձակապէս անզիջող էր հանդէպ մեր իրաւանց, Եւ իր այդ անդրդուելի և անխախտ կեցուածքը զօրացուցած է Միաբանութեան կամքը և նախանձախնդրութիւնը:

Եղիշէ Պատրիարք տեսիլքի մարդ էր, իր թախիքով՝ հերոսապաշտ և կատարելապաշտ: Կեանքը կը սիրէր և կը հաւատար անմահութեան, Երկար տարիներու պատրիարքական փոթորկալի չրջանէ մը ետք կ'իյնար յանկարծամահ, ակնթարթի մը մէջ, նման իր սիրեցեալ Թորգոմ Պատրիարքին:

Սրբազանը վերջին տասնամեակին պայքարեցաւ անարտունջ և կուրծք արւաւ վտանգներու, իրրե աննկուն պաշտպանը սրբազան այս հաստատութեան:

Իր վերջին փափաքն էր գրական էջերով ամբողջացնել կերպարը հայ Ֆէտայիին, վեր առնելով անոր զոհողութեան ոգին և միշտ կ'ըսէր. «Էջայ գրականութիւնը տակաւին իր տուրքը չէ վճարած այդ հերոսական մտտոյնիներուն»:

Վերջին երկու տարիներու ընթացքին, Հայաստանի երկրաշարժը և Ղարաբաղեան դէպքերը շատ քան խորտակեցին իր մէջ: Վերջին օրուան մեր հանդիպման ընթացքին իսկ անդրադարձաւ Պաքուիցաւալի դէպքերուն:

Եղիշէ Պատրիարք մեկնեցաւ այս աշխարհէն վշտահար բայց անդրդուելի, և շիջեցաւ պատնէշի վրայ: Ս. Աթոռը կորսընցուց իր քաջարի բերդապահը և վեհանձն ղեկավարը: Կր խոնարհինք իր անմահ յիշատակին առջև:

ԳԷՈՐԳ ԼԻՆԴԼԵԱՆ

Վ. Ա. Խ Ճ Ա Ն Ե Ի Թ Ա Ղ Ո Ի Մ ԵՐԱՆԱԾՆՈՐ Հ Տ. ԵՂԻԾԷ ՊԱՏՐԻԱՐԲԻ

Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի առողջական վիճակը 1980 Օգոստոսէն սկսեալ դադրած էր բնականոն ըլլալէ, երբ ոճրագործի մը ձեռքով գլխու հարուածը ստացաւ: Իր առողջական վիճակի անկանոնութիւնը աւելի ակնյայտ դարձաւ երբ չորս տարիներ առաջ սրտի փոքր տագնապ մը ունեցաւ: Տարին երկու առիթներով Լոնտոն կ'երթար ընդհանուր քննութեան համար:

Օրուան մը պատմութիւնը

Նկատելի էր որ Սրբազանը իր մահուան օրը այլանդակ դէմք մը ունէր եւ մանաւանդ քունը կը նուաճէր իր աչքերը եւ ծանր խռտոց մը կը քաշէր:

Կէսօրը անց ժամը 12.30ին, Յարարբրական Դիւանի Քարտուղար Պր. Գէորգ Հինդլեան, նկատելով Պատրիարք Սրբազան շօր այլանդակ դէմքը եւ խօսակցութիւնը բժիշկ կանչած ու նաեւ հեռաձայնած է Գերշ. Լուսարարապետ Սրբազան շօր, որ անմիջապէս Պատրիարքարան փութացած էր: Սրբազան Պատրիարք շօր սրտի մասնագէտ Տքթ. Ամատ ժամանակին կը հասնի եւ ջերմութիւնը քննելով կը յայտնէ թէ 39 աստիճան է եւ եղածը պարզ պաղառութիւն մըն է: Անհրաժեշտ դեղերը գրելով՝ բժիշկը կը մեկնի:

Ժամը 3.30ին Լուսարարապետ Սրբազանը, Տ. Հմայեակ Եպս., Տեարք Սեդրաք Պալեան եւ Գէորգ Հինդլեան Սրբազան Պատրիարքի մօտն էին, որ իր սովորական խօսակցութեան մէջն էր, սակայն ժամանակ առ ժամանակ աչքերը գոցելով խռտոց մը կը հանէր: Ապա կ'արթննար եւ կրկին իր սովորական կատակներուն եւ խօսակցութեան կ'անցնէր:

Ժամը 7.30ին, Պատրիարքը Տիար Պալեանէն խնդրեց որ «Տըլէ Եման»ը երգէ: Ինք կը փորձէր ընկերանալ երգին, սակայն իր աչքերը կը գոցուէին: Ներկաները մի քանի առիթներով կը խնդրեն որ անկողին անցնի, սակայն ինք միշտ մերժողական պատասխան կու տայ: Ժամը 7.55ին, երբ

կրկին աչքերը կը գոցուէին, շուրջիններուն կ'ըսէ. «Դուք ալ գացէք հանգստացէք, ես ալ քիչ մը երկնամ»: Ներկաները կը մեկնին:

Ժամը 8.40ին, երբ Պր. Գ. Հինդլեան Պատրիարքին ննջարանը կ'երթայ բժիշկին յանձնարարած դեղերը տալու, Պատրիարք Սրբազանը կը տեսնէ տախտակամածին վրայ: Անմիջապէս շտապ օգնութիւն կը կանչէ ու կը հեռաձայնէ Լուսարարապետ Սրբազանին: Շտապ օգնութիւնը բժիշկով եւ բոյժ բոյրերով անմիջապէս կը ժամանէ եւ յետ քննութեան բժիշկը կը յայտնէ թէ «սրտի կաթուածով մահացած է»:

Նոյն ժամանակ արդէն լուր տրուած էր տեղւոյս Յրանսական հիւանդանոցի բժշկապետ Տքթ. Ապտալա Խուրիի, որ ժամանեց եւ քննութեամբ մը հաստատեց «սրտի կաթուած» ըլլալը:

Ստորեւ կու տանք թարգմանութիւնը բժշկական տեղեկագրին, շտապ օգնութեան հետ եկած բժիշկէն ստորագրուած.

«Այսու կը վկայեմք թէ Եղիշէ Պատրիարք վախճանած է սրտի կաթուածէ, երեկոյեան ժամը 8.15ին: Մարմնին վրայ չէ նւարուած վայրագութեան որեւէ նշան:»

1 Փետր. 1990 ԷՅԼԱՆ ԿՐԱՆԱԹ

Իսկ հետեւեալը տեղեկագիրն է Յրանսական Սէն Ժօզէֆ Հիւանդանոցի բժշկապետին. —

On February 1st 1990 at 8.20 p. m. I was called to the Armenian Patriarchate. When I arrived I found His Beatitude the Patriarch Yeghishe Derderian lying on the floor in his bedroom. He was dead and before my arrival, the cardiac ambulance with the medical team were present and had attempted to resuscitate him.

The cause of death is cardiac arrest due to myocardial infraction.

A. A. KHOURY, M. D.
2/2/1990

«Փետր. 1, 1990, երեկոյեան ժամը 8ը 20 անց, կանչուեցայ Հայոց Պատրիարքարան: Երբ հասայ, գտայ Ն. Ամենապատուութիւն Եղիշեկ Պատրիարք Տրեքեանը փռուած գեթիկ՝ իր ննջասեղանակին մէջ: Ան մեռած էր եւ ժամանուեալ առաջ սրտի «եսայ օգնութիւն» մը իր բժեկական կազմով ներկայ էր եւ փորձած էր վերակենդանացնել զինք:

Մահուան պատճառը սրտի տագնապ էր, մկաններու անցովոր կծկումից ի հետեւանք»:

ԱՊՏԱԼԼԱԷ ԽՈՒՐԻ

Անմիջական կարգադրութիւններ

Ս. Յակոբեանց Մայր Տաճարի մեծ զանգը ընդհատ-ընդհատ գուժեց մահը Ս. Պատրիարքին: Արդէն Պատրիարքարան հաւաքուած էին ամբողջ Միաբանութիւնը, Միութեանց ներկայացուցիչներ եւ ազգայիններ:

Անմիջապէս լուրը կը հաղորդուի Ամենայն Հայոց Հայրապետին, Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Կ. Պոլսոյ Պատրիարքութեան եւ Սփիւռքի բոլոր թեմերուն:

Թաղման թուականը որոշելու համար յարմար կը նկատուի Վեհափառ Հայրապետէն հասնելիք լուրին: Ուստի Պատրիարք Սրբանան Հօր մարմինը կը փոխադրուի Ֆրանսական հիւանդանոցի սառնարանը:

Երկու օրեր վերջ արդէն կը ժամանեն Ս. Աթոռոյս արտասահման ծառայող եկեղեցականներ: Էջմիածնէն հասնող հեռագիրը կը յայտնէր թէ «Գերշ. Տ. Ներսէս Արքեպս. Պօզապալեան պիտի փոխարինէ Վեհափառ Հայրապետը»: Ուստի կ'որոշուի 10 Փետր. Շարաթ՝ դազաղը մասնաւոր արարողութեամբ բերել Ֆրանսական հիւանդանոցէն եւ Եաֆայի դռնէն սկսիլ Տան Կարգը, իսկ Կիրակի. ի ժամ Ս. Պատարագի կատարել Օծումը եւ Թաղման Կարգը: Անմիջապէս հրաւերներ կը դրկուին Երուսաղէմի երկու Պատրիարքներուն, Ֆրանչիսկեանց Կիւսթոտին, փոքր համայնքներու եկեղեցական պետերուն եւ պետական աւագանիին:

Որոշուած օրը, առաւօտեան ժամը 10.30ին, հանդիսապետութեամբ Գերշ. Լուսարարապետ Սրբազանին, վեց վեղարաւորներ Պատրիարք Սրբազան Հօր դազաղը Եաֆայի դռնէն առաջնորդեցին դէպի Մայր Տաճար: Ծամբու ընթացքին կարգա-

ցուեցան «Տան Կարգ»ի հինգ հանգստեան Աւետարանները: Իսկ Յունաց Պատրիարքարանի կողմէ Մետրապոլիտ Եագօպոս Սրբազան կարճ աղօթք մը ըրաւ: Թէ՛ նամբան եւ թէ՛ Եկեղեցւոյ գաւիթը խոնուած ժողովուրդը յուզումի լուծեամբ համակուած էր: Եկեղեցին արդէն զգեցած էր սուգի իր հանդերձանքը: Կրկնակ Աթոռները, Տեառնեղոցը եւ Պատրիարքի, սուգի քօղով շղարշուած էին: Մեծ Առեանին մէջտեղը դրուած էր բարձր, սեւածածկ պատուանդան մը՝ որուն չորս բլուրը բարձրադիր աշտանակներ՝ սեւ երիզներով ժպտաւիւնեալ: Դազաղը զետեղուեցաւ պատուանդանին վրայ: Ժողովուրդը յուզումահար մօտեցաւ իր վերջին համբոյրը դրոշմելու սիրեցեալ Հօտապետի սառած Աջին:

11 Փետր., Կիրակի առաւօտ կանուխ, չորս վարդապետներ դազաղին շուրջ լսեցեայն քաղցքին չորս Աւետարանները: Ժամերգութիւնը կատարուեցաւ մեղմածայն եւ վշտագին: Հանգստեան հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց Ամենայն Հայոց Հայրապետի ներկայացուցիչ Գերշ. Տ. Ներսէս Արքեպս. Պօզապալեան: Ս. Պատարագի ընթացքին, «Ողջոյն»էն առաջ, դազաղը բեմ հանուեցաւ, ուր Գերշ. Լուսարարապետ Սրբազանը յուզուած, Սուրբ Միւռոնով օծեց Հանգուցեային ճակատը եւ աջ ձեռքը: Ս. Պատարագի սկզբնաւորութեան անձնապէս ներկայ էին Յունաց Պատրիարք Ամին. Տ. Տիոտորոս Ա. Պատրիարքը, Լատինաց հանգստեան կոչուած նախկին Պատրիարքը՝ Մօնս. Ճիաքօմօ Պէլթրիթթի (քաղաքէս կը բացակայէր Պատրիարքը), համայնքային հոգեւոր պետեր, հիւպատոսներ եւ պետական աւագանին:

Ապա Սարկաւազը ծայնեց. «Ողջոյն տուր միմեանց ի համբոյր սրբութեան» եւ բոլոր ներկայ եկեղեցական դասը մի առ մի մօտեցան իրենց սիրեցեալ Պետին անշնչացած մարմնին, իրենց վերջին համբոյրը դրոշմելու անոր դալկացած ճակտին ու աջին: Դազաղը կրկին փոխադրուեցաւ իր պատուանդանին:

Հուսկ ապա, խոր լուծեան մէջ, Գերշ. Պատարագիչ Սրբազանը նախ կարդաց Վեհափառ Հայրապետին վշտակցական գիրը (որ հետեւեալն է) եւ դամբանախօսեց:



Լուսարարարական Պէրշ. Տ. Գարեգին Արքեպիսկոպոս
վերջին Օծումը կը կատարէ.

Սգահիր հոգևոր եղբայրներ մեր, սգահիր ժողովուրդ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնէն վշտալի սրտով կը բերենք Մեր աղօթքը առ Աստուած, հոգւոյն համար Տ. Եղիշէ Արքեպիսկոպոսի, Սրբազան Պատրիարքին Հայոց՝ Երուսաղէմի Առաքելական Սուրբ Աթոռի, որ իր աչքերը փակեց ու հոգին աւանդեց անժամանակ կերպով:

Սուգի մէջ է Հայաստանեայց ամբողջ Եկեղեցին, սուգի մէջ ենք բալորս:

Հոգւոյ հանգուցելոյն, Քրիստոս Աստուած, արա հանգիստ և խաղաղութիւն:

Ի Տէր հանգուցեալ Եղիշէ Սրբազան Պատրիարքի կեանքը, իւր պատանի հասակէն սկսեալ և վերջին երեսուն տարիներուն իբրև գահակալը այս սուրբ Աթոռին, եղած է տևապէս անձնացորդ նուիրում Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց այս պատմական հաստատութեան, որուն ծառայած է հոգևոր տեսիլքով, պողպատեայ կոթովով ու Աղթամարեան հայու ոգիով: Իր հզօր իմացականութեամբ, իր բարդ ու քաղժակողմ անձնաւորութեամբ, իր մտքի ու սրտի փոթորկումներով, երբեմն հակասական դրսևորումներով, սակայն ան մնացած է միշտ մեր օրերու Հայ Եկեղեցւոյ ամենատիրական դէմքը, Սիոնի բարձունքէն անբաժան:

Եղիշէ Պատրիարք, Եղիվարդ գրչի անունով, իր բանաստեղծական վաւերական տաղանդով մանաւանդ, փայլատակեց հայ գրական կեանքի անդաստանէն ներս Վազգէպիստէն Մեղրամոմէշ գործէն սկսեալ մինչև Վոտարականը, գլուխ-գործոցը իր վաստակին, որով պիտի պահէ իր ուրոյն տեղը հայ գրականութեան երկնակամարի տակ:

Այս աղօթքի լոյս պահուն, երբ մեր Պատրիարք եղբօր հոգին կը բաժնուի այս անցաւոր աշխարհէն և մեղմէ բոլորէս, իր կուրծքին տակ ծրարած հէքեաթը իր լսելոծ ապրումներուն, իր սխրանքներուն, իր կիրքերուն, մենք՝ վկանքը իր օրերուն, իր հետ միասին կը փակենք մատեանը իր երկրային կեանքին ու կը լսենք: Ու կ'աղօթենք որ Բարին Աստուած ողորմութեամբ ու քաղցրութեամբ ընդունի անոր տագնապեալ հոգին յաւերժական խաղաղութեան աշխարհի բարձունքներուն մէջ:

Պարտք կը զգանք նաև Մեր մխիթարական խօսքը ուղղելու Սրբոց Յակոբեանց Միարանութեան գինուորեալ անդամներուն, որոնք վստահ ենք թէ այս սուգի և աղօթքի ժամին համակուած են սուրբ զգացումներով, մնայու ուխտապահ և նուիրեալ սպասաւորները այս Առաքելական Աթոռին որ Քրիստոսակոխ Սուրբ Տեղեաց մէջ քաղժաղարեան վկան է հայ ժողովուրդի քրիստոնէական հաւատքին, սիւներէն մին Հայաստանեայց մեր Մայր Եկեղեցիին և պարծանքը մեր հաւատաւոր ազգին:

Թող Բարձրեալն Աստուած միշտ լուսաւոր պահէ յիշատակը հանգուցեալ Եղիշէ Սրբազան Պատրիարքի և մնայ միշտ օգնական ու մարտակից Սրբոց Յակոբեանց Միարանութեան, որպէսզի մօտ ապագային վերանայ սգոյ քօղը Սուրբ Աթոռի վրայէն և սկիզբ առնէ հոգևոր շինութեան ու ծաղկումի նոր շրջան մը աստուածասէր ու ազգանուէր իրագործումներու:

Եւ արդ, սիրեցեալ եղբարք մեր, վաղուան օրէն սկսեալ, սիրով միաբանած, ձեռք ձեռքի ու սիրտ սրտի տուած, փոխադարձ յարգանքով բարձր պահեցէք Սուրբ Գլխադիրի հաւատքի ջանը, որպէսզի ան առաւել ճառագայթէ մեր Մայր Եկեղեցւոյ ու համայն մեր հաւատացեալ հօտին վրայ: Մեր օրհնութիւնը և յաջողութեան մաղթանքը ձեզի ամենուր:

Վեղբայրսիրութիւն առ միմեանս զթածք, ի պատիւ զմիմեամք կլանել. ի փոյթ՝ մի վեհերստք. հոգւով եռացէք, Տեսան ծառայեցէք, յուսով խնդացէք, նեղութեան համբերեցէք, աղօթից ստէպ կացէք (Հոով. ԺԲ. 10-13): Ամէն:

Քաղման Կարգ

Ժամը 11ին սկսաւ Քաղման Կարգը, հանդիսապետութեամբ Պատր. Տեղապահ Տ. Թորգոմ Արքեպս. Մանուկեանի: Յունաց եւ Լատինաց Պատրիարքները մասնաւոր Հանգստեան Կարգի արարողութիւն կատարեցին: Եկեղեցական դասը, Սարկաւագներ եւ Ժառանգաւորաց սաններ ատեան կազմած էին դագաղին շուրջ: Չորս վարդապետներ քահանայական կիսազգեստով, սաղաւարտ ի գլուխ, արծանացած էին պատուանդանի չորս անկիւնները իրբեւ դագաղաբարձներ: Պաշտամունքը կատարուեցաւ տպաւորիչ վեհութեամբ: Յետոյ կազմուեցաւ յուղարկւորութեան թափօրը առաջնորդելու Պատրիարք Սրբազանի մարմինը իր վերջին կայքը: Թափօրը կ'առաջնորդէին ամէնազգի «ղափաստ»ները եւ անոնց կը հետեւէին քաղաքիս երկու հայ Միութեանց սկառուտական խումբերը, Ժառանգաւորաց սաններ, սարկաւագներ, վարդապետներ, եպիսկոպոսներ եւ պապ հանդիսապետ Տեղապահ Սրբազանը, որուն կողքին կը քալէին Յունաց եւ Լատինաց Պատրիարքները իրենց հետեւորդներով եւ այլ եկեղեցական պետեր: Խուռն բազմութիւն մը կը հետեւէր թափօրին: Երբեմն երբեմն անծրել մը կը մաղուէր, կարծես երկինքն ալ իր մասնակցութիւնը կը բերէր ծովածաւալ բազմութեան արցունքին: Մինչեւ գերեզմանատուն երեք Աւետարաններ կարդացուեցան ըստ Բահանայթաղի:

Քաղում

Լուսահոգի Սրբազանին գերեզմանը փորուած էր ըստ իր փափաքին Ա. Փրկչի

կիսաւարտ եկեղեցւոյ մուտքի սանդուխներուն ծախ կողմը: Դագաղին վրայ հողը դրին Լուսարարապետ Սրբազանը եւ Ներսէս Արքեպս., որ հայրենիքէն բերած էր «սփ մը հող»: Կափուցուեցաւ դագաղին կափարիչը եւ դագաղը գերեզման իջեցուցին, յաիտննապէս զրկելով զմեզ Սրբազանին տեսութենէն: Գերեզմանի կնքման արարողութենէն ետք կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչ եւ Յունաստանի Առաջնորդ Գերշ. Տ. Սահակ Արքեպս. Այվազեան յանուն Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Դարեգին Բ. Կաթողիկոսին իր խօսքը արտասանեց: Ապա եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի ներկայացուցիչը Ֆրանսերէնով ցաւակցութիւն յայտնեց, զոր Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահակեան թարգմանեց Հայերէնի: Յետոյ վերջին «Հոգւոց»ով վերջ գտաւ տխուր այս արարողութիւնը:

Պաշտամունքի աւարտին, Յունաց եւ Լատինաց Պատրիարքները, կրօնից Նախարար Պր. Համէր, Հիւպատոսներ եւ բոլոր հրաւիրեալները իրենց ցաւակցութիւնները յայտնեցին Տեղապահ Սրբազանին:

Ամբողջ Միաբանութիւնը թափօրով վերադարձաւ Մայրավանք ու բարձրացաւ Պատրիարքարան, ուր ներկայ բոլոր հիւրերը մեծարուեցան սուրճով:

Յաջորդող եօթը օրերուն տեղի ունեցաւ «Այգուց»ի արարողութիւն, գլխաւորութեամբ Տեղապահ Սրբազանի եւ մասնակցութեամբ Լուսարարապետ Սրբազանին, եպիսկոպոսներու եւ վարդապետներու:

Մահէն թաղում երկարող իննօրեակի ընթացքին, երեկոյեան Ժամերգութեան աւարտին կատարուած էր հանգստեան կարգ:

Ուրախութիւնն ու տրամուխներ իրաւու ներհակ զգացումներ չեն: Երկուէն ալ կը բխին զգացողութեան նոյն վիճակէն, զոր հոգին կ'առաջադրէ Աստուծոյ եւ աշխարհի ներգործութեամբ, նման ծիրանի գօսիին որ կը կազմուի նս խմբաց փորօրիկէն: Ստանց ցաւի մեկն սովամահ կ'ընեն կեանքը, իսկ առանց ուրախութեան՝ մահուան կը քանկն գայն: Իր բիււրեղ հոգին գիտէ զգալ մրութիւնը կոյրեւոյն, կատաղի բուռառութիւնը հանոյաւերեւոյն եւ առակաւոր խեղճութիւնը հարուստներուն, վերածելով իր Տառապանք հրաբխի եւ գեղեցկութեան: Ան կը ցուցադրէ իր հոգին Աւետարանի էջերէն, հազարաբեր ծաղիկի մը պէս, կամ նման բոցավառ ըղձակի, յանախ նգօր՝ աղաղակելու չափ իր կրակէն, եւ երբեմն զալաւուն՝ արժար ղալուկովը լուսնիք:

«Օտարական»ի Յառաջարանէն

ԵՂՎԱՐԿ



Դագաղը դեպի Ս. Փրկիչ՝ հանդիսավետու թեամբ
Տեղապահ Սրբազանի.

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԵՒ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅ ԵՂՈՂՆԵՐ

Թունաց Պատրիարք Ամեն. Տ. Տիոտորոս Ա., երկու եպիսկոպոսներով և երեք վարդապետներով:
 Լատինաց նախկին Պատրիարք Ամեն. Տ. Ճիաքոմո Պէլլիթիթի և Պատրիարքարանի քարտուղար Հայր Պաթհիշ:
 Պապական Նուիրակի փոխանորդը:
 Ֆրանչիսկանաց կիւսթոտին (քաղաքէս բացակայ) փոխանորդը՝ Հայր Ճուսթօ Արդարազ, երեք վարդապետներով:
 Անկլիթքան Եպս. Ի ներկայացուցիչը:
 Ղպտոց Եպս. Տքթ. Անպա Պասիլիոս:
 Ասորուց Եպս. Ի բացակայութեան՝ Իր փոխանորդը՝ Հայր Շիհօ:
 Հապէշաց Եպս. Ը:
 Եոյն-կաթոլիկներու համայնքապետ Գերշ. Լութֆի Եպս. Լահճամ:
 Հայ-կաթոլիկներու համայնքապետ Գերշ. Տ. Եովսէփ Մ. Վրդ. Ռուպեան:
 Մարոնիթ համայնքի պետ՝ Մօնս. Օկոսթին Հարֆուշ:
 Ռուսմանական Եկեղեցւոյ Հովիւր:
 Լուսեբրականներու Փրօփօթը՝ Եօհաննէս Ֆրէտրիխ:

Սկովտական Եկեղեցւոյ Երէցը:
 Տորմիսիոն վանքին տեսուչը:
 Դոմինիկեաններու մեծաւորը:
 Կրօնից Նախարար՝ Զէպուլուն Համէր:
 Երուսաղէմի Քաղաքապետ Վսեմաշուք Թէտի Քօլլէք:
 Ամերիկեան Հիւպատոս՝ Պր. Յիլիփ Ուիլքօքս:
 Բրիտանական Հիւպատոս Պր. Իվան Ռոյ Բէլլըն:
 Ֆրանսական Հիւպատոս Պր. Կիլ Տէ Հիւմիէր:
 Իտալական Հիւպատոս Պր. Մարինօ Յիլէրի:
 Սպանական Հիւպատոս Պր. Խոզէ Մարիա Իփարակուիթէ:
 Պելճիքական Հիւպատոս՝ Պր. Պէրնարտ Փիէն:
 Եունական Հիւպատոս Պր. Միխայիլ Քամպանիս:
 Շուէտական Հիւպատոս՝ Պր. Առնօլտ Հիէրսթրօմ:
 Յէյսալ էլ Հիւսէյնի:
 Նաթան Շարանսքի:

ԵՄԱՂԿԵՊՍԱԿ ՆՈՒՒԻԲՈՂՆԵՐ

Միաբանութիւն Ս. Աթոռոյ (Մեծ խաչ)
 Դասք Սարկաւազաց
 Ս. Աթոռոյ Պահակներ (Խաղաղներ)
 Տիար Մուրատ Մանուկեան և ընտանիք
 Տիար Գէորգ և Օր. Աշխէն Հինդլեան
 Տէր և Տիկին Սահակ Գալայճեան
 Տէր և Տիկին Կարապետ Եակոբեան
 Տիար Վարդան Պալգճեան և ընտանիք
 Օրդք. Մարի և Անգինէ Գարակէօզեան
 Տիար Ռուբէն Աղամեան և ընտանիք
 Տիկին Սօնա Գաբրիելեան և զաւակունք
 Ս. Թարգմանչաց Վարժարան
 Երուսաղէմի Հայոց Բարեսիրական Միութիւն — Երուսաղէմ
 Նոյնին Ամերիկայի Մասնաճիւղը
 Նոյնին Աւստրալիոյ Մասնաճիւղը
 Հ. Ե. Դ. — Երուսաղէմ
 Հ. Մ. Ը. Մ. — Երուսաղէմ

Ռոստոմ (Հ. Ե. Դ.) Երիտասարդական Միութիւն — Երուսաղէմ
 Հայ Դատի Եանձնախումբ — Երուսաղէմ
 Հայ Օգնութեան Միութիւն — Երուսաղէմ
 Հ. Մ. Ը. Մ. — Եւֆրատ
 Հ. Մ. Ը. Մ. — Հայֆա
 Հ. Օ. Մ. — Եւֆրատ
 Հ. Օ. Մ. — Հայֆա
 Հայ Երիտասարդաց Միութ., Երուսաղէմ
 Հ. Ե. Մ. Սկանուական
 Հ. Ե. Մ. Երիտասարդուհեաց
 Ռ. Ա. Կ.
 Ճինիչեան Դարձանատուն
 Տէր և Տիկ. Անդրանիկ Պաղճեան և ընտ.
 Տէր և Տիկին Նուպար Արսէնեան և ընտ.
 Տէր և Տիկ. Եովհ. Պէննէեան և զաւակունք
 Տիար Եովհաննէս Մէրկէրեան և ընտանիք
 Տէր և Տիկ. Հրանդ Նազաշեան և զւկք.
 Տէր և Տիկ. Եակոբ Անդրէասեան և ընտ.
 Տէր և Տիկին Համբար Գալայճեան և ընտ.

Յ Ա Ի Ա Կ Յ Ա Կ Ա Ն Զ Ե Ռ Ա Գ Ի Ր Ն Ե Ր

Ս. Էլժմիածին, 3 Փետր. 1990

Անունն իշտով լսեցինք դոյժը Եղիշէ Սրբազան Պատրիարքի յանկարծակի մահուան: Մայր Աթոռ Ս. Էլժմիածինը և մենք բուրբ սուգի մէջ ենք և կ'աղօթենք ի Տէր հանդուցեալ Պատրիարքի հոգւոյն խաղաղութեան և լուսաւորութեան համար: Թաղմանական արարողութիւններուն պիտի մասնակցի մեր ներկայացուցիչը՝ Մայր Աթոռիս Գիւանապետ Տ. Ներսէս Արքեպ. Պոզապուեան, որ կը ժամանէ Փետր. 6ին Մոսկուայէն Ամման Aeroflotով: Հանեցէք անհրաժեշտ տնօրինել: Մեր ցաւակցութիւնները կը յայտնենք Ձերը Սրբազանութեան և Ս. Թակոբեանց սգակիր Միաբանութեան: Օրհնութեամբ՝

ՎԱԶԳԷՆ Ա.

ԳԱՔՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Իսթանպուլ, 5 Փետր. 1990

Խորունկ ցաւակցութիւններ: Ողջ մնայ Միաբանութիւնը: Աստուած պահէ Ս. Աթոռը: Լաւագոյն ընտրութեան մաղթանքներով՝

ՇՆՈՐՀՐ ԳԱՏՐԻԱՐՔ

Լիզպոն, 6 Փետր. 1990

Խորապէս իշտացանք իմանալով Ձեր հեռագրէն վախճանումը Երուսաղէմի Առաքելական Աթոռի Պատրիարք Եղիշէ Արքեպ. ի Այս տխուր առիթով կ'ուզենք արտայայտել Ձեզ և Միաբանութեան արտագին ու խոր ցաւակցութիւններ մեզմէ անձնապէս և Գալուստ Կիւպէնկեան Հիմնարկութեան վարչական և գործադիր մարմինէն:

ՌՕԳԷՐԹՕ ԿԻԻԳԷՆԿԵԱՆ

Երուսաղէմ, 4 Փետր. 1990

Մեր և Իսրայէլի քաղաքացիներուն անունով կու գամ յայտնել Ձեզ և Հայ համայնքին մեր արտազգած վիշտը և կը բամենք Ձեր խոր սուգը Հայ համայնքի պետ Եղիշէ Պատրիարք Տէրտէրեանի մահուան առիթով:

Իր անդուգական անձնաւորութիւնը, իր կորովի առաջնորդութիւնը և իր իմաստութիւնը երկար տարիներով պատուաբեր գիրք մը ապահովեց Հայոց՝ Իսրայէլի քրիստոնէական հա-

- Տէր և Տիկին Սարգիս Մելիքոսեան և ընտ.
- Տէր և Տիկին Թակոբ Շէօճէլեան և ընտ.
- Տէր և Տկ. Թովհաննէս Պետրոսեան և ընտ. Մոմէնեան Ընտանիք
- Տիար Թակոբ Գարլանեան և ընտանիք
- Տիար Թակոբ Առաքելեան և ընտանիք
- Նասսարեան ընտանիքներ (Բեթղզնէմ)
- Տիար Գէորգ Նասսարեան և ընտանիք
- Տիար Անթոն Մարտիրոսեան և ընտանիք
- Տիար Նշան Մարտիրոսեան և ընտանիք
- Տիկին Արփիկ Մարտիրոսեան և զաւակունք
- Տիար Թազուր Օհաննէսեան և զաւակունք
- Տէր և Տկ. Վարուժան Սարգիսեան և զւկգ. Աւագեան Քոյրեր (Ռամա)
- Տէր և Տիկին Տանի և Լուսիա Նիցանի
- Տիկին Վերթինի Օկոստին Լամա և զւկգ.
- Տիար Ասա'ատ Ապու Ռալիլ և ընտանիք
- Պէլթ - Սահուրի Քաղաքապետ և Քաղաքապետարանի Սորհուրդ
- Նուսէյպէն Ընտանիք (Պէլթ Հանինա)
- Նասիմ Թորքի

- Պաղեստինի Ակադեմիայի Կազմակերպութիւն (Տքթ. Մահտի Ապտ ըլ Հատի)
- Ամերիկայի Վարդանանց Ասպետներ
- Ամերիկայի Սեբաստահայ Միութիւն
- Տքթ. Միսաք Հայկենց (Ամերիկա)
- Տիար Հայկ Մարլեան (Ամերիկա)
- Տէր և Տիկին Գրիգոր և Արփի Ասլանեան (Ամերիկա)
- Տիկին Անթառամ Զօլազեան և զաւակունք (Ամերիկա)
- Տիար Ասատուր Անդրէասեան և ընտանիք (Ամերիկա)
- Տիար Թակոբ Աւագեան և եղբք. (Ժընև)
- Տէր և Տիկին Ժան և Ատրիշէ Գաբրիէլեան (Մարսէյլ)
- Ամերիկեան Ընդհ. Հիւպատոս Պր. Ուիլքօքս և անձնակազմ
- Տիար Մուսա էլ Մուս (Ժողկավաճառ)
- > > > > (յանուն Հայրենի երկրաշարժէն անտուն մնացած ազգե- եակներուն)



Ա. Փրկչի Գերեզմանատու նը.

Citta Vaticano, 3 February 1990

Bishop Guregh Kapigian
Patriarchal Vicar
St. James Monastery
Jerusalem — Israel

His Holiness Pope John Paul II has asked me to convey his condolences to Your Excellency the clergy and the laity of the Armenian Patriarchate on the death of His Beatitude Patriarch Yeghishe Derderian. His Holiness gives thanks to God for the meeting between Pope Paul VI and the late Patriarch in Jerusalem in 1964 and during the visit of His Holiness Vasken I to Rome in 1970. He assures you of his prayers for the Patriarch's eternal rest and for the consolation of all who mourn his loss.

CARDINAL CASSEROLI

Moscow, 6 February 1990

His Excellency Bishop Guregh Kapigian
Patriarchal Vicar in Jerusalem
St. James Monastery
Jerusalem — Israel

Your Excellency,

We deeply grieve about the death of His Beatitude Yeghishe Derderian, the Armenian Patriarch of Jerusalem, whom we shall always remember. We pray to our Lord so that He may receive the soul of his faithful servant in the heavenly abode. We shall keep the fond memories of this wise hierarch and dear brother who was filled with love for our Russian Orthodox Church. At the funeral, Archimandrite Nikita, Head of the Russian Orthodox Mission in Jerusalem will pay the last tribute to His Beatitude Patriarch Yeghishe Derderian on behalf of our Church.

With love in our Lord

P I M E N

PATRIARCH OF MOSCOW & ALL RUSSIA

Գ. Այրէս, 2 Փետրուարի 1990

Գերշ. Տ. Կիւրեղ Եպո. Գարիկեան
Պատրիարքական Փոխանորդ Երուսաղէմի Աթոռին
Սգակիր Միաբանութիւն Սրբոց Թակոբեանց Ուխտին

Սիրելի եղբայրներ,

Խոր վիշտով տեղեկացանք վախճանումը Ամենապատիւ Պատրիարք Տ. Եղիշէ Արքեպո. Տէրաէրեանի:

Մեր Արժենթինահայ Թեմի եկեղեցական դասին և հաւատացեալներու վշտակցութիւնը՝ Միաբանութեան և ձեր ժողովուրդին:

Կ'աղօթենք որ Տէրը խաղաղութեամբ ընդունի Սրբազան Պատրիարք Հօր հոգին իր յաւիտենական օթեանին մէջ, ուժ և կորով՝ Միաբանութեանդ: Պայծառասեռութիւն՝ որպէսզի Տիրոջ օրհնութեամբ լաւագոյնը անօրինուի Սուրբ Աթոռը օժտելու արժանաւոր յաջորդով մը:

ԳՐԻԴՈՐԻՍ ԵՊՍ. ԲՈՒՆԻԱԹԵԱՆ

Առաջնորդ Արժանթինահայոց

ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ

15 11 Մարտ, Անտանի Գրական ամբողջութեամբ թակադրուեցաւ Լուսանոցի Պատիարկի Կառնուսներն: Մայր Տանարի Աւագ Սեղանին վաղ պատարակեց Գեոր. Տ. Դաւիթ եպս. Սանակեան, որուն խօսքը տեսել էջ 10ի վրայ: Ապա կատարուեցաւ հոգեման գրասեան հանդիսարար պատճով, զիստարարեամբ Գեոր. Տեղապան Ս. Լօր: Այս արարողութեան ներկայ եղան Ղազար եւ Ասորեաց եպիսկոպոսներու փոխանորդներ: Յետոյ կազմուեցաւ եկեղեցւոր բաժնոր, բողկնցած բոլորակալ Միաբանութեան եւ ուսանողութեան, որով Գործեան Պատիարկի շինուեալ եկեղեցի եւ հանգստեան շահակներ երկրորդ ուղղուեցան Ս. Փրկչի գերեզմանատուն եւ շղարունցան հանգուցեալ Պատիարկի բարձր հոգակոյտին տուրջ: Հոն եւս կատարուեցաւ հանգստեան կարգ, որով հետ Ժող. Վարժարանի Տեսուչ Տ. Մարտիկ Վրդ. ապրումով արտասանեց Լուսանոցիին վերջին ներումներէն շնորհակցեալներ, ուր Մերազանք համակող յուզումով կ'ոգե-

կոչէր յիշատակը անգործօրէն բաժնուած իր օժակից կամ պատճառակից վերաբարձրեալներն: Վարդան Սեղ. կարգաց եղիվազիք չէնցորդք հասարկն զոչոր հասում մը: Ամենին հետք, մազուղ քիթու անձեռի տակ խօսք առաւ Գեոր. Տեղապան Սեր. Լալար որ յիշատակի իր խօսքերը թակադրեց որպէս մեթափոքեան եւ Ջըլուժի Յիշատակներ: Թաղկեպոսակներ զիտեղուեցան մեծ նշանակալի շիքով վրայ:

Յաջորդ օրերու ընթացին, Սիբուրի բոլոր կողմերէն սկսան ժամանել Մ. Ռոխն Միաբաններ - եպիսկոպոս եւ Վարդապետ - մասնակցելու համար Պատիարկեան ընտրութեան համար զուգարունիկ ժողովներուն, որոնց բաւական նշանակուած էին 21 եւ 22 Մարտ, Զօրեմարտի եւ Հինգշաբթի օրերը: Սուրբ դրօժն ալ վար աւանդեցաւ Պատիարկեանին:

ՇՐՈՒՆԱՅԻՆՆԵՐ

Գրեալ Արքեպս. Կարգապետան՝ Փարիզ, Սաղար եպս. Վարդանեան՝ Մարտի, Կարգապետան՝ Զաքարեան՝ Լիւն, Կարգապետան՝ Տրեմկեան՝ Փարիզ:

ԳՆՐԱԿԱՆՆԵՐ

Հանուգերի Անտարանական Եկեղեցւոյ Իտալացի Կարգապետ Տ. Վրդ. Վրդ. Կարգապետ:

ԻՏԱԼԻԱՆԵՐ

Վենետիկի Միաբանեան Միաբանութեան Մեծաւոր Լալար Կարգապետ Վ. Տեղ. Կարգապետան:

ԱՆԿԻՆԻՆԵՐ

Քեմբրիջի Արքեպս. Տ. Վրդ. Սարգիս Քանթար, Եղիշե Եպս. Կարգապետան:

ՌՈՒՄԻՆԻԱՆԵՐ

Տիրայր Արքեպս. Մարտիկեան, Զարեհ Ս. Վրդ. Պարսեան:

ՈՒՆԱՅԻՆՆԵՐ

Սանկ Արքեպս. Այվազեան:

ՍՐՈՒՆԱՅԻՆՆԵՐ

Պատիարկ Արքեպս. Մարտիկեան:

ՆԵՒՊՈՒՄԻԱՆԵՐ

Զաւեն Արքեպս. Ջիւլիանեան, Մարտիկ Զարգապետեան:

ԿԵՐԵՆԻՆԵՐ

Եղիշե Ս. Վրդ. Մանեկեան, Արթուր Այվազեան:

Հ. Մ. Ը. Մ. Ի անդամներէն կեանեալները, որոնցմէն Պատիարկի մահուան անխիտ, փոխան ժողովուրդակի Կարգապետութեան ըրած են վանուցը: - Սարգիս Կարգապետան, Յան Կարգապետան, Քեմբրի Պատիարկեան, Մարտիկ Պարսեան, Լալար եւ Վրդեան Պարսեաններ եւ Սովետական:

ՈՒՐԱԿՈՒԹԵԱՆ ԵՒ ԶՂՋՈՒՄԻ ՅԵՇԱՏԱԿՆԵՐ

Վերջին անգամ անցեալ Հնդկամերձերին էր որ միասին եղանք հանդուցեալ Պատրիարք Սրբազանին հետ: Մի քանի ժամ Պատրիարքաբանի գաղկեին մէջ անանձին նստած, խոսակցութիւնը մեզ ինքնարեւարար տարաւ: զէպի մեր անցեալը, ժառանգութեան պարտաւորութիւնն ուսանողութեան տարիներէն սկսեալ, եւ՝ տաներկու տարեկան պատանին, ինք՝ երիտասարդ սարկաւազ, տարիէ մը արեւոյ ձեռնարկուելու պատրաստ:

Անրանագրոյ անգրադարձ մը, որ բնական հոգեով մը կը քակէ կձիկը յիշատակներուն: Յիշատակներ ուրախութեան ու զղջումի:

Տեսայ թէ ինչպէս՝ աշխուժութեան, երազի և իտէպի խանդավառոյ տարիներուն անգրադարձը կրկին կ'ողերէր զինք, կքամ քամակը մործելով ուղղածից պահել, և ձայնին շեշտին հետ իր ցուցամասն և ուղղելով զէպի իրազորձելի բարձունքներ: Ճիշ մըն էր կարճ ևս հին ու երիտասարդ սրերու իր ինքնութիւնը վերապրելու:

Աւ մէկ-մէկ ու մանրամասնութեամբ ևս եկան 1940ական թուականներէն սկսեալ բոլոր զէպերը: Նաև անուններ ու զէմքեր քաղաքական շրջանակներէն և ազգային-եկեղեցական միջազգայերէն:

Աւ երբ սկսաւ անգրադասնայ թէ իտէպական իրազորձեմներու ճամբուն զրոյ ինչ արդեւքներ երեան եկան, և ինչ խոսվայոյց զէպեր և դայթակու-թիւններ անելով ու եցան (1948ին Կորայէլի պետութեան ստեղծութեմը, 1956ին վանքին ներքին պայքարը, 1963-66 Սուրբ Յարութեան Տաճարի հանգանակութեան հաշիւներու մէջ գեղձութեմերը, ձեռագիրներու գոյութիւնը, 1980էն յետոյ Աճէմեան Ապիսկոպոսի խուժ արարքները և Միաբանութեան արտաքսութեմը, էլեմտական հաշիւներու քննարկութեմերը), իրեն յատուկ խոսքով ձայնով բտա թէ անոնք բոլորը սպարայ բաներ էին և ժամագաճատութիւն: Այսպէս կոչուած տաղնասպները վաճառութեմեր էին ամէն տեսակէտով:

Աւ ևս կը նայէի իր երեսին, մտիկ ընելով իր ձայնին շեշտերուն և երանգաւորութեմերուն:

Պահ մը ևս կու գար և կը ստուերագործուէր իրական Պատրիարքը: Այն որ երազուած էր: Այն որ պատանութեան տարիներուն եղաւ ուսուցիչ, գաստիարակ, մտահոյ որ իր ազգի գաւակները գաննան հասուն անձեր՝ գիտակից իրենց ժողովուրդի պատմութեան, իրենց հոգեոր ժառանգութեան, արժէքներուն: Այն՝ զոր ճանչցայ իրրև շտրհայի բանաստեղծ ու գրող: Ար անեցաւ Յակոր Սշականի և Շահան Պէրպէրեանի շուքին մէջ, Թորգոմ Պատրիարք Իուշակեանի գուրգուրտ շունչին ներքն, և մեծ յոյսերով: Աւ որ, անոնց կեանքի տարիներու երկայնքին, Մնաց արժանաւոր ծաղկումը անոնց յոյսերուն:

Այդ ուսուցիչներուն և մեծերուն ողջունած բանաստեղծը՝ դարձաւ ուժեղ գրող: իրեն յատուկ սեփ, պատկերաւոր բովանակութեմով: Զվարանեցաւ և ժամանակ չկորսնցուց գրելու այն բոլոր նիւթերու մասին զորս իր ներքին աշ-

խարհին և իր ժողովուրդի հեքիաթունակ հողին ակերէն և խորախորհուրդ ժայթքումներէն կը ձևաւորուէին:

Յատկանշական է որ իր զրական գործերէն կարևոր մէկ մասը գրուած է այսպէս կոչուած տաղնապալից իր օրերու և տարիներու սկզբի վրայ ձևաւորուած մոլորակներուն աստիճանով: Եւ սակայն իրական ու հարագատ իր հողին, թէ իսկ թևաբեկ թևաբախումներով, կ'որոնէր միւս աշխարհը՝ արուեստներու և իր ժողովուրդի դիւցազնաշունչ ճախրումներուն: Եւ զինք կը գտնենք մանաւանդ խանդավառ իրրկ վիպերգող ու վիպագիր, ներշնչումով իր ժողովուրդի կրօնական և ազգային հերոսներու ասպետականութեան: Անոնք իր մէջ կը խորանային, կը շատնային, ինք կ'ուզէր այդ հերոսներէն մէկը դառնալ, ինքզինքը կերպաւորելով իր տիպարներուն ֆիզիքական և հոգևոր գործունէութեանց և աշխոյժին ցունցէն բռնուած:

Այս բոլորին մէջէն, և տարօրինակ հակասութեանց բախիղներուն քոֆի վեր, կը ներկայանար նաև իրրկ նախանձախնդիր Միաբանը Սրբոց Յակոբեանց Միաբանութեան, տէր կանգնելով սուրբ տեղերու մէջ Հայ Ազգին և Հայ Եկեղեցիին իրաւունքներուն:

Յամառ իր հաստատակամութիւնը թոյլ չէր տար իրեն ընդունիլ որ ինք կրնար պարտուիլ: Իր ուժին ազբիւրները կը սիրէր տեսնել իր հայրենիքի հողին ու հողին մէջ:

Իր մարդկային ինքնեկ ազգամունքներուն ընտանութեանը մէջ, կը տարուիս հաւատալ որ ինք չէր կրնար շարիք ծրագրել: Եւ սակայն ոչ մէկ ատեն կը վարանէր շարիք ծրագրողներուն դէմ շարժել իր խօսքի սուրբ, իր զրշի սուրբ: Ինչ որ տուաւ խօսքով և զրշով, դարձաւ արտայայտիչը իր մէջ բնակող մարդուն, հոգևորականին, սպասաւորին, մտաւորականին, գործիչին և պայքարողին:

Մեր վերջին հանդիպումի քանի մը ժամերուն կարծես բնագագաբար կը վերադառնար իր իսկութեանը, և «վատնուած ուժերու» ամսասանքով կ'աղբէր երանութիւնը՝ ուրախութեան ու զղջումի յիշատակներով միախառնուած:

Այդ հողին պատկերն է որ մեզմէ մեկնած՝ մեզի հետ կը մնայ: Նաև այն հաստատութեան պատմութեան մէջ, ուր եկաւ իրրկ որբ, կոտորածներէ մազապուրծ, հայրենի յիշատակներով, և նոր բարձունքներու աչքերը յառած: Եւ մեզ կը յիշեցնէ ճամբան, հաւատարիմ մնալու մեր ժողովուրդին ստեղծագործութիւններուն, մեր Եկեղեցիին, մեր հաւատքին և մեր հոգևոր ժառանգութեան:

«Ով է մարդ որ կեցցէ և ոչ մեղիցէ», կը յիշեցնէ նաև թաղմանական աղօթքը, նոյն ատեն խնդրելով որ Աստուած ողորմութեամբ նայի այս աշխարհէն բաժնուող հողին՝ մտածութեամբ, խօսքով և գործքով գործած անոր մեղքերուն: Եւ «դասաւորեալ պայծառացուցէ ընդ սուրբս իւր»:

ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Ե Բ Ո Ւ Ս Ա Ղ Է Մ Ի Ա Խ Ո Յ Ե Ա Ն (*)

(Սգիլիկ Պատրիարք Տրեքեհանի վախճանման Բառասուցիքն աղբյուր)

«Յամեայի ընծայեցուցեք զանձինս ձեր
իբրև զպատճենայս Աստուծոյ: (Բ. ԿՈՐՆՑ., Զ. 4)

Այսօրուան ճաշու ընթացուածը Առաքելական թուղթերէն՝ առնուած էր Պօղոս Առաքելալի առ կորնթացիս ուղղած երկրորդ նամակէն (Չ. Գլուխ), որուն մէջ Բրիստոսի վարդապետութեան ճշմարտութիւնները ժողովուրդի կեանքին մէջ թարգմանող և տարածող Մեծ Առաքելը սքանչելի յստակատեսութեամբ կը բնորոշէ այն յատկանիշները, որոնք հիմնական նախադրեալներն ու ազդուագոյն միջոցներն են Աստուծոյ պաշտօնեայի անձն ու առաքելութիւնը արժեքնելու տեսակէտէն:

Աստուծոյ պաշտօնեան, Առաքելին մտածողութեան և կեանքի փորձառութեան մէջ, Աստուծոյ գործակիցն է: Իր խօսքերն ու գործերը ունին միայն մէկ ուղղութիւն — յառաջ տանիլ Աստուածորդւոյն՝ Երկնաւոր Վարդապետին փրկագործական առաքելութիւնը: Սա կ'ենթադրէ ոչ միայն սէր և նուիրում, այս բառերուն սովորական և ընթացիկ գործածութեան մէջ այնքան զունսթափած իմաստովը, այլ՝ մանաւանդ կամաւոր յանձնառում բոլոր տեսակի նեղութեանց, շարշարանքի, վիշտի, հարուածի, տքնութեան: Սա կը նշանակէ համբերութեամբ, քաղցրութեամբ, անկեղծ սիրով յառաջ տանիլ Աստուծոյ գործը, ի հաղորդութիւն ընդ Աստուծոյ՝ այդ գործի աղբիւրին և վասն շինութեան ժողովրդեան՝ այդ գործի նպատակակէտին:

Այդ գործի ոգիին և մեթոտին մասին Առաքելալին կատարած ցուցմունքներու շարքին մէջ կայ այն մէկը որ կ'ըսէ. «(Մի՛ ազգուիք) ո՛չ փառքէն և ո՛չ անարգանքէն, ո՛չ գովասանքէն և ո՛չ պարսուանքէն»:

Այս բառերը ընտրեցի այսօր որպէս խորհրդածութեան նիւթ, որովհետև այս Սուրբ Պատարագի աւարտին, այս Մայր Տաճարին մէջ, պիտի կատարուի հոգեհանգրստեան արարողութիւն ի հանգիստ հոգւոյն Երուսաղէմի Պատրիարք՝ Եղիշէ Արքեպոս. Տէրաէրեանի, իր վախճանման քառասունքին առիթով: Արգարև, Փետրուար 1ին, մինչ ոմբակոծութիւնը ահաւոր գոռուներով լեցուցած էր ամբողջ միջուրտը Պէյրութի արևելեան այս շրջաններուն, մինչ արձակուող սուրբերն ու փամփուշտները զոհեր կը խլէին ժողովուրդէն և ահաւոր քանդուներ կ'առաջացնէին այս շէն քաղաքին մէջ, մինչ մարդիկ, վախէն հալածական, գետնայարկերու մէջ ապստամբ կը փնտռէին, վերջին հեռաձայնը որ արտասահմանէն ստացայ կը գուժէր անակնկալ վախճանումը Եղիշէ Պատրիարք Սրբազանին: Յարժար դատեցինք որ այսօր, համեմատաբար հանդարտած կացութեան մէջ, վախճանման քառասունքի առիթով, իր յիշատակը արժանաւորապէս ոգեկոչուի կաթողիկոսարանիս Մայր Տաճարին մէջ, ազօթք մատուցուի ի խաղաղութիւն իր վաստակեալ ոգիին և յարգանք՝ իր հոգևորական, գրական, կրթական, մշակութային և վարչական գործունէութեան:

* * *

Ութսուն տարիներ ապրեցաւ ան ի վերայ երկրի: Կեանք առաւ վասպուրական աշխարհի Ռչտունեաց գաւառին մէջ, ոչ շատ հեռու Նարեկայ վանքէն. և ահ իր աչքերը փակեց Հայաստան բուրոզ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքին մէջ: Մանկութիւնը ապրեցաւ իր հայրենական հողին վրայ: Պատանութիւնը՝ որբաշխարհի մէջ, նախ իրաքեան հողին վրայ, գաղթակայանի յատուկ նսեմ պայմաններու տակ և ապա յԵրուսաղէմ: Իր կազմաւորման երիտասարդական ամենէն կարևոր շրջանը

(*) Քարոզ՝ խօսուած Անթիլիասի Մայր Տաճարին մէջ, 11 Մարտի Կիրակի օրը:

ապրեցաւ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց ժառանգաւորաց վարժարանին մէջ, ուր կար կենսատու և հոգեչէն շունչը Դուրեան Եղիշէ Պատրիարքի, որ այնքան խոր ներգործութեամբ խմորեց իր բանաստեղծական բնատուր տաղանդը: Հոգևորականութեան առաջին տարիները ապրեցաւ միտքի և հոգիի մեծութիւններով ծաղկած հայկական Երուսաղէմին մէջ, ուր Թորգոմ Պատրիարքի, Շահան Պէրպէրեանի, Յակոբ Օշականի նման անձնաւորութիւններ ոգեկան լոյսով կը պայծառացնէին հայոց դարաւոր վանքը 1930-1940 տարածուող տասնամեակին: Եղաւ մտերիմը անոնց, հազորակից՝ անոնց հոգեկան և գաղափարական հարստութեանց և գործակից՝ անոնց մարդակերտողական, գրական և իմացական ճգնութեան՝ կրօնական, իմաստասիրական, հայագիտական, դաստիարակչական և գրական սպասաւորութեան առաքելութեան մէջ:

Եղաւ Տեսուչ ժառանգաւորաց վարժարանի, վարեց խմբագրութիւնը «Սիոն» ամսագրին, աշխուժօրէն և տիրաբար մասնակցեցաւ վանքի վարչական կեանքին՝ Տնօրէն Ժողովոյ իր անդամակցութեամբ և, ապա, Լուսարարագիտական իր պաշտօնով: Ընտրուեցաւ Պատրիարքական Տեղապահ: Եօթը տարիներ ետք, Միաբանութեան մէջ ծագած ներքին վէճերու և պայքարներու հետեւանքով, հեռացուեցաւ Միաբանութենէն: Չորս տարիներ (1956-1960) ապրեցաւ տեսակ մը աքսորական կեանքով, չվտարանդի, ինչպէս ինք կը սիրէր ըսել, և բանաստեղծութիւններ ստորագրել: Ապա վերադարձաւ իր սիրած տունը, և ընտրուեցաւ Պատրիարք 1960ին: Վերջին երեսնամեակը իր կեանքին՝ անցուց Պատրիարքական դահլուճ վրայ:

* * *

Իր կեանքի ուրուագծային այս պատկերին մէջ իր անձը ի յայտ եկաւ որպէս — Բանասեղծ. բանաստեղծի իր կերպարը մնաց կենդանի իր արեղայութեան օրերէն մինչև Պատրիարքական գահ: Մանաւանդ սկզբնական տարիներուն, հոգեկան խոր ապրումներու երգիչը եղաւ, իր բանաստեղծութեան ասաղձը քաղելով գլխաւորաբար Ս. Գրական աւանդութենէն: Իր «Մազղաղիցեց Մեղրամովեան կը մնայ ամենէն» ցայտուն արտայայտութիւնը իր բանաստեղծական տաղանդին, որ կը սիրէր առաջօրէն պատկերաւոր գրական ստեղծումներով շնչաւորել իր գրիչը:

— Հայց. Եկեղեցւոյ ներքողանար գրիչ:

Իր արձակ գրութիւնները, հատորներ և յօդուածներ, կը յայտնարեին իր մէջ Հայց. Եկեղեցւոյ աւանդութեան, գրական ժառանգութեան արժէքներուն, ուղղափառութեան անօտասանելիութեան և ազգային նկարագրի անկաշկանդ ջատագովը:

— Հայրենիքի եւ հայութեան նախանձայնոյց ախոյիան:

Իր կեանքին, խօսքին և գիրին մէջ հայութեան զգացումը այնպէս եղաւ ինչպէս է արիւնը մարդու մարմնին մէջ: Միջազգային, միջ-եկեղեցական երևոյթներ և հարցեր իր մէջ նօսրագոյն ներկայութիւն մըն էին: Հայ էր, զտարիւն, նոյնիսկ բարկ տեսակէն, որ հայութեան կամ Հայց. Եկեղեցւոյ ինքնութեան, ուղղափառութեան, ազգայնութեան և առհասարակ հայկականութեան անհաղորդ կամ վատահաղորդ երևոյթներուն դէմ կ'արտայայտուէր, և ինչպէս ընդհանրապէս, բուռն, խածնող և նոյնիսկ երբեմն վիրաւորող գրչով:

— Երուսաղէմի վաճիճի եւ սրբաեղեցաց մէջ հայութեան իրաւունցներուն ամբողջանուէր եւ արի պահպպան:

Երուսաղէմը, հայկական Երուսաղէմը, իր գոյութեան բջիջներուն մէջ էր միախառնուած, և՛ մնաց այդպէս մինչև իր վերջին շունչը: 1948 թուականի Հրէական-Արաբական բախումներու ծանրագոյն և վտանգալից օրերուն, արթուն պահակ և նախանձայնոյց պաշտպանի իր հոգին պայծառօրէն դրսևորուեցաւ. բուռն մը հաւատակից և եղբայրակից միարաններու գլուխը կանգնած՝ ոգի ի բռին, հայկական



Դեկ. 1989-ին Ամեն. Սրբազան Պատրիարք Հայր Ամեն Հիստյն Թագաւորին հետ:

Երուսաղէմի գրահն ի մարմնի՝ պաշտպանեց վանքը անոր սպառնացող վտանգներուն դէմ և ժողովուրդը պահեց անվտանգ ի գաւիթս վանուցն Սրբոց Յակոբեանց:

Այլ կողմէ, օտար Եկեղեցիներէ և ազդեցութեան այլ գոտիներէ, սրբատեղեաց մէջ հայոց ձեռք բերած իրաւունքներուն և առանձնաշնորհումներուն սպառնացող որեւէ փորձի դէմ՝ վահան ըրաւ իր անձը և թոյլ չտուաւ որ մեր հայրերէն հրի-տակուած սուրբ աւանդը նսեմանայ կամ ստուերոտի:



Ողջ հայութեան ծանօթ իրողութիւն է, որ Եղիշէ Պատրիարքի կեանքն ու գործունէութիւնը սահուն, խաղաղ և ներդաշնակ ընթացք մը չունեցաւ: Ճի վայրի դալարեօջ և առ ջուրս հանգստեան չապրեցաւ ինք: Վանական ներքին խռովու-թիւններ, ալիկոծումներ, տագնապներ, պայքարներ լայն տեղ գտան իր կեանքին մէջ: Անոնցմէ ոմանք արձագանգ գտան նաև հայ ժողովուրդի և Հայց. Եկեղեցւոյ ընդհանուր կեանքի ծիրին մէջ, ինչպէս Երուսաղէմի 23 ձեռագիրներու անհետաց-ման և հետագային վերադարձի տխուր պատմութիւնը, վարչական-հաշուական-կալուածական գործերու մէջ անկանոնութիւններու և զեղծումներու պարագաներ ժխտական անդրադարձումներու տեղի տուին: Այստեղ անոնց անդրադառնալը ան-հարկի է: Երկար ու բարդ պատմութիւն են, որոնց մասին ինք իր կենդանութեան յաճախ սրտաց կերպով կ'արտայայտուէր: Այդ բոլորը թէև որոշ շուք մը կը բերեն իր վաստակին վրայ, բայց չեն կրնար չուքի տակ բերել իր ծառայութեանց դրական ստեղծագործական այն նուաճումները, որոնց շատ բան կը պարտի Երուսաղէմի Հա-յոց Պատրիարքութիւնը, որովհետև այդ բոլորէն վեր՝ ինք իր հայրերու, նախորդ Պատրիարքներու ժառանգութիւնը և աւանդապահութեան ոգին պահեց առողջ և կեն-դանի: Իր մէջ սէրը հանդէպ Հայց. Եկեղեցւոյ և հայութեան՝ երբեք տկարութիւն չձանչցաւ, մանաւանդ Երուսաղէմի հայկական ներկայութեան ամուր պահպանման տեսակէտէն:

Տագնապներուն մէջ մնաց անայլայլ: Երբեմն անդիջող, միշտ խիզախ ու վրճ-աւակամ: Պօղոս Առաքեալէն քիչ առաջ մէջբերուած խօսքը իր անձին վրայ կրնայ պատշաճօրէն տարազուիլ: Մի՛ ազդուիք ո՛չ փառքէն և ո՛չ անարգանքէն, ո՛չ գօ-վաստանքէն և ո՛չ պարտաւանքէն: Մնաց հաստատ իր կեցուածքներուն մէջ: յաճախ եղաւ բուռն և անսանձ իր արտայայտութիւններուն մէջ: Ինչպէս ինք կ'ըսէր, չեղաւ ճքանակով քաշուած գիծերու և թիւով ճշգրտած հաշիւներու մարդը, բայց միշտ պահեց անյիշաշարութեան գիծ մը, և հաղորդական, սրտաբուխ սիրտ մը:

Հայց. Եկեղեցւոյ ընդհանուր կեանքի ծիրին մէջ Եղիշէ Պատրիարք եղաւ հա-ւատացողը և ջատագովը մեր Ս. Եկեղեցւոյ միութեան և ամբողջականութեան և առհասարակ անոր իւրայատուկ առանձնագրոջմ նկարագրի և հիմնաւանդ կարգերու պահպանումին:

Բաւորին ծանօթ է, որ 1950-1960 տասնամեակը Հայց. Եկեղեցւոյ ծոցին մէջ տագնապալից ծանրագոյն շրջան մը եղաւ էլմիածին-Անթիլիաս յարաբերութիւննե-րու և Երուսաղէմի Պատրիարքական ընտրութեան պայքարներու ծիրէն ներս: Տխուր և անախորժ դէպքեր նոյնիսկ պատահեցան: Պատմականօրէն ծանրակշիռ այդ եզե-լութեանց մասնակից պատասխանատու անձերէն մէկն էր նաև ինքը:

Հիմա, 30 տարիներու հեռաւորութենէն նայելով այդ կացութեան վրայ, որ այժմ հիմնովին և գրականօրէն յեղաշրջուած պատկեր մը կը պարզէ, և սրտամաշ մանրութենէն ու օրուան տաք հոգեբանութենէն դուրս եկած՝ անկարելի է ընդհա-նուր հայեցողութեամբ շտեմել այն հիմնական գիծը որ Եղիշէ Պատրիարքի կեց-ուածքին մէջ կարևոր նշանակութիւն ունեցաւ: Ան, հետեւելով Երուսաղէմի իր նա-խորդ Պատրիարքներու էական ուղղութեան՝ միշտ հաւատարիմ և յարգալից մնալով

Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսութեան և անոր Գահակալին հանդէպ, բարեկամական, զործակցական և յարգալից վերաբերում ցուցարբեց նաև հանդէպ Մեծի Տանն կիլիկիոյ կաթողիկոսութեան, առաջնորդուած Հայոց Եկեղեցւոյ միութեան և ամբողջականութեան անյեղի սկզբունքին համոզումէն:

Պատմական իրողութիւն է, որ կիլիկիոյ Ս. Աթոռը՝ սկզբնապէս ի Միս մայրաքաղաք՝ միշտ սերտ յարաբերութեան մէջ էր եղած Երուսաղէմի Պատրիարքութեան հետ: Ի. դարու սկիզբին, 1903 ին, Սողիմական Միաբան մըն էր, Սահակ Բ. Խաչատրեան կաթողիկոս, որ նոր շրջան մը կը բանար կիլիկիոյ կաթողիկոսութեան պատմութեան մէջ: Նոյն սերտակցութեան և սեղմ զործակցութեան ոգին տիրեց նաև կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասեան շրջանին, Եղիշէ Դուբեան և Թորգոմ Գուշակեան Պատրիարքերու գահակալութեանց բարգաւաճ և ծաղկուն տարիներուն:

Այս հիմնական ուղեգիծը անընդհատ և անշեղ շարունակուեցաւ կիլիկեան կաթողիկոսական Աթոռի և Երուսաղէմի Պատրիարքական Աթոռի միջև Եղիշէ Պատրիարքի գահակալութեան երեսուն տարիներու ընթացքին: Փոխադարձ կարիքներու օգտակարային մօտեցումէն շատ անդին և վեր՝ այդ յարաբերութիւնը զսպանակուած էր այն խոր հասկացողութեանէն, բաց որում՝ Հայոց Եկեղեցւոյ միութիւնը հայ ազգի ընդհանրական շահերուն համար կենսական պայման է:

Մեր նախորդներէն Զարեհ և Խորէն երջանկայիշատակ կաթողիկոսներուն հանդէպ եղբայրական սիրոյ, անձնական բարեկամութեան և զործակցութեան իր զգացումներն ու տրամադրութիւնները մնացին տոկուն և անայլայլ:



Սիրելի՛ հաւատացեալներ,

Ահաւասիկ գիծեր ու նշմարներ իր անձէն և զործէն, որոնք այլևս պատմութեան անցնող իր կերպարին վրայ պիտի մնան որպէս բնորոշիչ պատկերում:

Անթիլիասի այս սուրբ խորանին վրայ, ուր ինք քանիցս պատարագիչ և քարոզիչ է եղած և իր բանաստեղծական պատկերաւոր խօսքի ոճով Աւետարանի և հայութեան ձայնն է հնչեցուցած, Մենք կ'աղօթենք առ Ամենաբարին Աստուած, որ երկնային երանաւէտ խաղաղութեան մէջ ընդունի իր հոգին և իր վաստակը:

Կ'աղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ Երուսաղէմի Պատրիարքութիւնը պահէ անփորձ և անվտանգ, շնորհելով անոր ուխտեալ և զինուորեալ Միաբանութեան երկնային իմաստութիւն, նուիրումի վերազօրացում, զործունէութեան բարգաւաճում, որպէսզի Ս. Յակոբեանց վանսուց ջանք վառ մնայ և նորոգեալ պայծառութեամբ Ս. Լուսաւորչի կանթեղին լոյսը իր մէջէն առատօրէն շողացնէ հայ ժողովուրդի կեանքին մէջ:

Այս առիթով, եղբայրական սրտակցութեամբ Մեր խոր ցաւակցութիւնները կը յայտնենք Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. Հայրապետին, և կը հայցենք Աստուծմէ որ երկա՛ր տարիներ շնորհէ իրեն, առողջութեան և երջանիկ ու բեղմնալից գահակալութեան անսպառ բարիքներով:

Մեր վշտազգած ցաւակցութիւնները կը յայտնենք Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց Միաբանութեան և նորընտիր Պատրիարքական Տեղապահ Գերշ. Տ. Թորգոմ Արքեպիսկ. Մանուկեանին, խնդրելով Ամենակալ Աստուծմէ, որ զօրացնէ զինք, երկնառաք իմաստութեան լոյսով առաջնորդէ իր քայլերը, որպէսզի մօտիկ ու պաշտօնային Երուսաղէմի Ս. Աթոռը օժտուի արժանաւոր Գահակալով և Սիոնի բարձունքէն լոյսը առատօրէն ճաճանչէ Հայոց Եկեղեցւոյ և հայութեան կեանքին մէջ:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

ԳԱՐԵԳԻՆ Բ.

Կաթողիկոս Մեծի Տանն կիլիկիոյ

ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՏԵՂԱՊԱԶԻ

9 փետրուար, Ուրբաթ, առաւօտեան ժամը 10ին, Միաբանական Ընդհանուր ժողով գումարուեցաւ Պատրիարքական Տեղապահի ընտրութեան համար: Գաղսնի փոխարկուբեամբ (37 ներկայներէն 21 ձայնով) ընտրուեցաւ Ամերիկահայոց բազմամեայ Առաջնորդ Գեորգ Ս. Քորզում Արքեպս. Մանուկեանը: 13 ձայն ստացաւ Պատր. Փոխանորդ Գեորգ Ս. Կիւրեղ Նպս. Գաբրիէանը: Մեկական ձայն ստացան Գեորգ Ս. Գիւս Արքեպս. Նազգաբեանը եւ Գեորգ Ս. Գաւրիէանը: Սահակեանը: ձերմակ փոխարկուբեամբ:

Ընտրեալը զգաձուած խօսքերով շնորհակալութիւն յայննց Միաբանութեան: Անդրագարձաւ կորուստի մեծութեանը, զոր Ս. Յակոբեանց Ուխտը ունեցաւ մահուամբը

Ամեն. Ս. եղիբեկ Պատրիարքին, հայցեց Ամենակալին պատշապանութիւնը Հաստատութեան վրայ, որպէսզի բոլորս մեկ շարունակենք աշխատել լեցնելու իրմով բացուած պարագայը եւ անսասան պահելու այս Արքունի զարաւոր դերը: Խնդրեց Միաբանութեան օժանդակութիւնը այս պատշախանասու եւ բազմերես պատրաստութեան մէջ, շարունակել կարենալու համար իր մահով ընդմիջուած գործը: Միաբանութիւնը աջահամբոյրով իր շնորհաւորութիւնը յայննց Տեղապահ Ս. Հօր:

— Նոյն օրը պատշոնագրով մը հաղորդուեցաւ ընտրութիւնը Վսեմ. Կրօնից Նախարարին: Հետեւեալն է այդ պատշոնագիրը որուն կը կցենք նաեւ ձանաչման Գիրք, երկու օրեր ետք Վսեմ. Նախարարէն ստացուած:

Jerusalem, 9th February 1990

His Excellency
Mr. Zevulun Hammer
Minister of Religious Affairs
Jerusalem
Your Excellency

We respectfully inform you that a General Assembly of the Brotherhood of St. James of the Armenian Patriarchate of Jerusalem was convened today, Friday, February Ninth, 1990, at 10 a. m., wherein His Eminence Archbishop Torkom Manoogian was elected Locum Tenens by a majority vote of the Brotherhood in accordance with Article 24,

“When the Patriarchal Throne of Jerusalem is left vacant for any cause, the Patriarchal Vicar, in consultation with the Administrative Council shall hasten to convene the General Assembly of the Brotherhood and shall cause same to elect”, and sub-section B “The Patriarchal Locum Tenens, who shall be elected by a majority vote and with single name on the ballot ...”.

of the Constitution and by laws of the Saint James Brotherhood.

By virtue of these provisions, His Eminence Archbishop Manoogian is vested with the authority and powers implied therein and our rights and privileges ab antiquo.

Respectfully yours,

BISHOP GUREGH KAPIKIAN

Patriarchal Vicar

President of the General Assembly

Fr. PARSEGH KALEMDERIAN

Secretary

of the General Assembly

BISHOP SEVAN GHARIBIAN

Chairman

of the General Assembly

16 Shevat 5750, 11 February 1990

His Excellency
Patriarchal Vicar
Bishop Guregh Kapikian
President of the General Assembly
Your Excellency,

I do hereby confirm receipt of your letter of 9th February 1990 concerning the election of His Eminence Archbishop Torkom Manoogian Locum Tenens.

My congratulation to him for the election, and my best wishes to the Armenian community.

Respectfully Yours,
ZEVULUN HAMMER

ԵՐԱՆԱՇՆՈՐ Հ ՊԱՏՐԻԱՐԿԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍՆԱԿՅՈՂ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐ

Ամերիկային՝

Թորգոմ Արքեպս. Մանուկեան (Նիւ Եորք), Վարուժան Մ. Վրդ. Գապարաճեան (Շիքսօ), Յուսիկ Մ. Վրդ. Պաղտասեան (Լիվինկսթըն), Գեղամ Մ. Վրդ. Զաքարեան (Ռօչէսթըր), Ղևոնդ Մ. Վրդ. Սամուկեան (Չէլմսֆօրտ), Պարէտ Մ. Վրդ. Երէցեան (Փրօվիտէնս), Նուրնան Վրդ. Մանուկեան (Սփրինկֆիլդ), Խոժակ Վրդ. Պարսամեան (Նիւ Եորք), Մուշեղ Վրդ. Թաշճեան (Փասստէնս), Հայկազուն Վրդ. Մելքոնեան (Փէնսիլվէնիա), Եղնիկ Վրդ. Պալեան (Նիւ Եորք) և Բարզէն Վրդ. Անուշեան (Նիւ Եորք):

Ֆրանսային

Գիւտ Արքեպս. Նազգաշեան (Փարիզ), Ներսէս Մ. Վրդ. Բապուճեան (Ալֆօրվիլ), Ժիրայր Վրդ. Թաշճեան (Փարիզ) և Վաչէ Մ. Վրդ. Իգնատիոսեան (Մարսէյլ):

Արժէնթինին

Գիւսակ Վրդ. Մուրաթեան (Պ. Այրէս):

Զուլիգերիային

Վիգէն Վրդ. Այքազեան (Ժընև):

Աւստրալիային

Աղան Եպս. Պալիօզեան (Սիտնի):

Պրագիլին

Տաթև Եպս. Ղարիպեան (Ս. Փաւլօ):

Յուրգանանին

Վահան Եպս. Թօփալեան (Ամման):

Իսկ Հմայեակ Եպս. Ինդոյեան (Մամբէն), որ հոս կը գտնուէր Մննդեան տօնին առիթով և որ պիտի մեկնէր Պատրիարքի մահուան վաղորդայնին, յետաձգեց իր մեկնումը, բերելու համար իր մասնակցութիւնը Լուսահոգիի թաղումին:

Բացի Միարսնութեան անդամներէն, մեր մէջ ունեցանք Ամենայն Հայոց Հայրապետի ներկայացուցիչ Ներսէս Արքեպս. Պողոսպալեանը (Ս. էջմիածնէն) և Մ. Տ. Կիլիկիոյ Հայրապետի ներկայացուցիչ Սահակ Արքեպս. Այվազեանը (Աթէնքէն): Իսկ Կ. Պոլսոյ Պատրիարքութեան կողմէ ներկայ էր Մեսրոպ Եպս. Մուրաթեան: Իսկ Մայր Հայրենիքէն մեր մէջ ունէինք Խոր-Վիրապի վանահայր Գուրգէն Ա. Քնյ. Մուրաթեանը, որ Հմայեակ Եպս. Ինման ժամանած էր Ս. Մննդեան առիթով և յետաձգեց իր մեկնումը:

Վերայիշեալ Միարսն Սրբազաններն ու Հայրերը, բացի Եղնիկ Վրդ. էն, 8-20 Մարտի ընթացքին վերստին ժամանեցին Երուսաղէմ, մասնակցելու համար Պատրիարքական ընտրութեան: Այս անգամ ժամանեցին նաև Յակոբ Եպս. Վարդանեանը՝ Մարսէյլէն և Վազգէն Վրդ. Գարայեանը՝ Նիւ Եորքէն:

Իսկ Թորգոմ Արքեպս., ընտրուած ըլլալով Տեղապահ, արդէն մնացած էր Երուսաղէմ:

ԱՄԵՆ Տ. ՇՆՈՐՀՔ ՊԱՏՐԻԱՐՔԻ Մ Ա Ն Ո Ւ Ա Ն Ա Ռ Ի Թ Ո Վ

Առք ցաւով համակուեցանք Ամենապատիւ Տ. Շնորհք Պատրիարքի մահուան բօթին ի լուր: Անժամանակ մահ մը մանաւանդ այս օրերուն, երբ այնքան նօսրացած են շարքերը մեր եկեղեցւոյ արժեքը եկեղեցականներուն:

Երեք առիթներով մենք անձնապէս եղանք վկան շատ նուիրեալ Հայ եկեղեցականի վայել իր գործելակերպին և ծառայութեան, որ ի յայտ բերաւ հանգուցեալ Ս. Պատրիարքը իր հոգեւորական ծառայութեան օրերուն, մասնաւորաբար Սուրբ Երուսաղէմի մէջ:

Ատենցմէ առաջինը իր ծառայութեան շրջանն է որպէս Տեսուչ Ս. Թակոսեանց Տպարանի, ուր մենք ալ կր պաշտօնավարէինք որպէս օգնական Տեսչի: Հոգիի և մտքի մեծութիւն եղող մեծանուն Պատրիարքներու ղեկավարութեան տակ այդ օրերուն Ս. Թակոսեանց վանական մեր Տպարանը իր գործունէութեան ընթացքին նախապատուութիւնը կու տար լոյս աշխարհ բերելու և ազգերելու այնպիսի հատորներ, որոնք ըլլային աշխուժ նպաստ մեր ազգային ու եկեղեցական մշակոյթին, մեր եկեղեցւոյ ծիսական մշակոյթին: Նիւթապաշտ, վաճառականական, շահաբեր գործերու հետաքրքրութիւնը քոֆետի, երրորդական, չորրորդական կարեւորութիւն ունէր: Այլ խօսքով, Տպարանը իր ազգային, մշակութային, կրօնական իսկական կոչումին է որ կը ծառայէր: Օրուան Տեսուչ Տ. Շնորհք վրդ. ի ծառայութիւնը այս տեսակէտէն կ'արժեւորուէր խորապէս ամէն տարի նուազագոյն տասնեակ մը հատորներու ապագրութեամբ: Առաւել, իր Զանգերով կը հաստատուէր կարգ ու կանոն ապարանէն ներս, մասնաւորաբար կը դասուորուէր գրատունը, կը հրաւիրուէր անտեսագէտ ու վկայեալ հաշուեպահ Պր. Եղուարդ Խնտամեանը, որ արդիական կանոնաւորութեամբ կ'օժտէր Տպարանի հաշուական գրութիւնը, տոմարները, գրոց և ապա-

գրական պիտոյքներու մթերանոցը, որով Տպարանը կը վերածուէր հոգեւոր ու ազգային հետաքրքրութիւններով զօրծօն մեղուանոցի մը:

Երկրորդ առիթը որ անհեցանք ըլլաւ իր հետը հանգուցեալ Պատրիարքին իր Լուսարարապետութեան շրջանն էր Հայ Երուսաղէմէն ներս, 1957-1960 թուականներուն, ուր մենք դարձեալ հանգիստացանք մօտիկ գործակից մը իրեն իրրե Գանձատան Թանձախուժի անդամ, իրրե տեղւոյն վանական պայմաններուն ծանօթ Միտրանը Ս. Աթոռին:

Ան եղաւ խորապէս նախանձախնդիր, նուիրուժով ու գործով լեցուն Լուսարարապետը մեր Ս. Աթոռին: Ամէն շաբաթ մեր ընկերակցութեամբ պիտի այցելէր Երուսաղէմի հայապատկան Սրբազայրերը որոնց արարողական կանոնաւորութեան սրտագին հետամտողն էր: Այդ օրերու Ս. Տեղեաց յատուկ գոյովիճակին (Status Quo) խտտութիւնը արգելք մը չէր իրեն համար, որպէսզի նորոգութեան և բարեփոխութեան ենթարկէ Բեթղեհէմի Սուրբ Ծննդեան Տաճարին կահոյքն ու սրբանկարները, որոնց նորոգութեան համար ի սպաս դրաւ անձնապէս իր նկարիչի շնորհները: Նոյն բարեկարգութիւնները կատարուեցան Ս. Թարութեան Տաճարէն ներս: Իսկ ձմեռանային Զրնգեղաններէն աւերուած Գեթսեմանիի Ս. Աստուածածօր Գերեզմանի Տաճարին վերյարգարութիւն և արարողութեանց վերսկսման գործին մէջ բերաւ իր գրական գործակցութիւնը, նոյնիսկ ի հեծուկս մեր վանական կազմի շարք մը իշխանաւորներուն, որոնք շղիւանագիտական մասնագրութիւններով տարուած, կ'ուզէին ձգձգել Ս. Աստուածածօր Տաճարի վերյարգարման գործը, ինչ որ վտանգ մըն էր մեր իրաւական գոյովիճակին համար:

Իրրե Լուսարարապետ Ս. Աթոռոյ, եղաւ աւանդապահ, հոգեւէր և մեր արարողութեանց կանոնաւորութեան և պատշաճօրէն իրագործումին նախանձախնդիր պաշտօնեան: Մեր եկեղեցւոյ գանձատան մեծարժէք սպասներուն, զգեստուց և գանձատունէն ներս գտնուող ծիսական ձեռագիրներու աննահանջ և արթուն պահակը:

Վանական հակամարտութեանց յերևան քննարկին միայն ու միայն այն զբարկարտութիւնները, որոնք յետագային շրջան ըրին իր և Տ. Սուրէն Արքեպս. Քէմհանեանի մասին, երբ Հայ մամուլի հրապարակը ողողուեցաւ Լոնտոնի Սոթպի վաճառատան մէջ վաճառքի դրուած Հայ ձեռագիրներու կապակցութեամբ: Յերևան քննարկ մարդոց՝ որոնք 1962-1972 մեր Գանձատան պահպանութիւնը ենթարկեցին անկերպարան կացութեան մը:

Դժբախտաբար մեր վանական ներքին վէճերն ու անհամաձայնութիւնները տխուր վերջակէտ մը դրին նուիրեալ և զիտակից Լուսարարապետի իր պաշտօնավարութեան և իրեն համար բացին Կ. Պոլսոյ Պատրիարքութեան ասպարէզը:

Ազգային և հոգևոր իր նուիրեալ ծառայութեան դրական ուրիշ մէկ ասպարջը եղաւ իր պաշտօնավարութիւնը որպէս Պատրիարք կոստանդնուպոլսոյ, շերտական նուիրումով մը ան, հակառակ տիրող քաղաքական ուժերին, իր հայրական սիրոյն, խնամքին և հոգածութեան առարկան ըրաւ մինչև հեռուոր, բռնագրաւեալ հայկական գաւառներու աւերակեալ վանքերն ու եկեղեցիները, գաւառներուն մէջ ազգային ու հոգևոր ներշնչումէն զերծ մնացած ու վայրափատին ցրուած մեր ժողովուրդին գաւակները, որոնց բոլորին անձամբ տարաւ Ս. Հաղորդութեան ու Հայ Միւսուսին շնորհն ու հոգեկան զօրութիւնը: Ու ձեռագիրներու վաճառքով զրպարտուած այս մեծ եկեղեցականը՝ այդ օրերուն յատկապէս եղաւ Հայ ձեռագիրներու հաւաքողն ու ամբարոզը ազգային ասպնով հաստատութիւններու մէջ, որոնց վկան եղած ենք մենք անձնապէս, և որոնց մանրամասնութիւնները կարելի չէ առայժմ լոյս աշխարհ բերել, քաղաքական տուեալ պայմաններուն մէջ:

Մենք ունինք միայն աղօթք և խունկ Հայ եկեղեցւոյ նուիրեալ և անձնոր չհոգևորականի յիշատակին ու ցաւը, միայն խորունկ ցաւը իր անժամանակ և արկածանար մահուան:

ԿԻԻՐԵՂ ԵՊՍ. ԳԱՐԻԿԵԱՆ

ՇՆՈՐՀԱԼԻ ՊԱՏՐԻԱՐՔԸ

Մինչ կը սգայինք անակնկալ մահը Ս. Աթոռոյս Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքին, Ս. Էջմիածնէն կը հասնէր հեռագիր մը, որ կը գուժէր նոյնքան անակնկալ և ցաւալի - մահը Թրքահայոց Ամեն. Տ. Շնորհք Պատրիարքին:

Արդարեւ, Կ. Պոլսոյ պատմական Աթոռին Գահակալը մահը կը դիմաւորէր Զորեքշարթի, 7 Մարտին, Եղիշէ Սրբազանի մահէն 34 օրեր ետք միայն, Մայր Հայրենիքի մէջ, գլորելով Մայր Աթոռու վեհարանի սանդուխներէն: Սրբազանը իր յաճախակի այցելութիւններէն մին էր որ կու տար հայրենի երկրին, հակառակ իր յառաջացեալ տարիքին սիրայօժար յանձն առնելով դժուարութիւնները ճամբորդութեան: Այդպէս կ'ընէր Սրբազանը ամէն անգամ որ այդ կը պահանջէր զերազոյն շահը Հայոց. Եկեղեցիին - եպիսկոպոսական ժողովներ, համագայտին բնոյթով յորեկինական հանդիսութիւններ - կամ կարելի ըլլար դոյզն օգնութիւն մը մատուցանել, նիւթական թէ բարոյական, հայրենարնակ հայութեան - երկրաշարժէն պատուհասուածներուն կամ Դարաբաղիան վայրագութիւնն զաղթածներուն:

Վատն եմ թէ անարգած չեմ ըլլալ իր պայծառ յիշատակը, ոչ ալ վշտացուցած իր բարի հոգին, եթէ անտեղի գտնեմ անժամանակ բառը, իր և իր տարեկիցներուն համար ստէպ գործածուած: Սաղմոսներգուն եթանասունը ունի իբրև զուժար մարգուկեանքի տարիներուն և, առաւելագոյն պարագային, ութսունը:

Տ. Շնորհք Պատրիարք բախտը ունեցաւ ըլլալու Պոլսոյ պատմական Աթոռին վրայ ամենէն երկար բազմած Գահակալը! (Զմոռնանք ըսել թէ Եղիշէ Սրբազանն ալ եղաւ Շղթայակրէն ասդին ամենէն երկար գահակալած Պատրիարքը Ս. Աթոռոյս):

Մենք սովոր ենք մեծ մարդոց մահուան առիթով խօսել անոնց բարեմասնութեան մասին, վեր առնել փայլուն ու կարկառուն գիծերը անոնց նկարագրին: Հանգուցեալի պարագային, այդ գիծերէն

ամենէն ամուր քաշուածներն էին բարեպաշտութիւնը և մտքակրօնութիւնը: Կը յիշեմ թէ ինչպէ՛ս, երբ վեհափառին այցելութեան առիթով հոս եկած էր 1975ին, Եկեղեցւոյ մուտքին կօշիկին փոխարէն հողաթափը կ'ընդունէր իր սաքին: Իսկ իր մաքրակենցաղ ու ամբասիր վարքը ապահովեցին իրեն համբաւ մը, որ մնաց անխորտակելի իր ամենէն երդուեալ հակառակորդներուն իսկ նետերէն: Ի մի խօսք, «յորովայնէ ընտրեալ» հոգևորական մըն էր, իր կեանքովն ու գործովը իր պաշտօնը լաւագոյնս փառաւորած և փոխադարձաբար անով փառաւորուած:

Շնորհք Պատրիարք, բացի իր համբաւէն ու շինարարական, կրթական ու կազմակերպչական գործերէն — Երուսաղէմ, Անթիլիաս, Լոստոն, Ամերիկա և Պոլիս —, իր ետին կը թողու մօտ տասնեակ մը հատորներ, գրուած առաւելաբար իր Պատրիարքութեան օրերուն, որոնք եթէ իրեն չեն ապահովեր գրական համբաւ մը, գէթ փաստը կը բերեն գիրով ևս իր հօտին ու համայնքին ծառայելու համբուրելի իր ոգիին: Գիտէր կրօնական հարցերուն մօտենալ նոր հայեցակէտերով ու անոնց տաղաւարած անկորնչելի ճշմարտութիւնները վերբերել նոր ու հմայիչ երանգներով:

Հանգուցեալը իր գործերուն մէջ լայն տեղ առած է սրբոց վարքագրութեան, լուսարձակի տակ առնելով նաև սուրբերը այլադասան Եկեղեցիներէ — մեծագոյնները անշուշտ —, այն քաջ համոզուածով թէ քրիստոնեան անոնց նմանիլ փորձելու, անոնց շաւիղէն ընթանալու պարագային է միայն որ կրնայ ինքզինք կատարելագործել, մօտենալով Գերագոյն կատարելին: «Աւագ Շաբաթ», «Տաղաւար Տօներ», «Մեծ Պահոց Կիրակիներ», «Գունագեղ (Յինանց) Կիրակիներ և Հոգեգալուստ», «Աստուածաշնչական Սուրբեր», «Հայագգի Սուրբեր», «Համաքրիստոնէական Սուրբեր» և նման անուններով յորջորջուած իր հեղինակութիւնները կը բերեն անգանցառելի նպաստ մը մեր կրօնական գրականութեան ու սրբոց վարքագրութեան: Թորգոմ Պատրիարք Գուշակեանի համառօտ «Սուրբք և Տօնք»-ին գի-

մաց, Շնորհք Պատրիարք Գալուստեանի գործերը լայն կը բանան մեր առջև ծալքերը սուրբերու ներքին կեանքին:

Քրիստոնէական կրօնի բարեմասնութիւններէն են հանդուրժողութիւնն ու ներողամտութիւնը: Հանգուցեալը անոնց գերազանց ապացոյցը տուաւ 1980ին երբ հոս կը գտնուէր մասնակցելու համար Սաղիմահայ Հոգևորականներու ժողովին: Իսկ մը յօդուածներ ստորագրած էի «Սիոն»ի մէջ, գրախօսելու «Համաքրիստոնէական Սուրբեր» հատորը, մատնանշելով կարգ մը վրէպներ: Իր Ս. Աթոռ ժամանումը, իր հետ անխուսափելի հանգիպումի մը հաւանականութեամբ, սկսաւ անհանգիստ ընել զիս: Իրեն յատկացուած յարկաբաժնի մուտքին՝ դէմօ գտայ զինք, քաղցր ժպիտը դէմքին: «Եկուր, ըսաւ, ես մեղքերդ կը ներեմ, դուն ալ մեղքերս ներէ» (մեղքը զեղչուած անշուշտ կրօնական իր երանգէն): Ընդունեց իմ մատնանշած վրէպներէս ոմանք, իբր արդիւնք աղբիւրներու այլադասութեան, և նս ալ իմ կարգին ընդունեցի մի քանին իմ վրէպներէն, արդիւնք՝ հապճեպ դատողութեան: Իր նշումները հրատարակել տուի «Սիոն»ի մէջ ու հարցը փակուցաւ փոխադարձ զիջումներով ու անուշուրթեամբ:

Շնորհք Պատրիարք կատարած է նաև շնորհընկալ աշխատանքը աշխարհաբարի թարգմանելու ներսէս Շնորհալիի «Յիսուս Որդիան և Հ'նդհանրական»ը:

Պատրիարքը գիրի շնորհին հետ ունէր նաև խօսելու շնորհը, թէ՛ իբր քարոզիչ և թէ՛ իբր դասախօս: Մեծ հաճոյք էր ունկնդրել զինք, երբ յաճախակի կը հրաւիրուէր բանախօսելու Ս. Թարգմանչաց Երջանուարտից Միութեան վարչութեանէն, 1956-60 երուսաղէմ իր կեցութեան քառամեայ շրջանին:

Երջանկայիշատակ Թորգոմ Գուշակեան Պատրիարքը շատ իմաստուն գաղափարը յղացած էր Տ. Շնորհք վերակոչելով իր ձեռնաստուն Արշակ Սարկաւազը: Շնորհալի Պատրիարքը լիովին արժեարեց իրեն տրուած նոր անունը:

Գ. ՃԱՐՏԱՐ

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն Գ Ի Ծ Ե Ր

ՀՈԳԵԼՈՅՍ Տ. ՇՆՈՐՀԻՔ ՊԱՏՐԻԱՐԻՔ ԳԱՆՈՒՍՏԵԱՆԻ

Տ. Շնորհք Պատրիարք Գալուստեան, աւագանի անունով Արշակ, ծնած է Իյոյէ (Կեսարիա) 1913ին: Մանուկ հասակէն որբանալով՝ 1920ին կը մտնէ Քալասի Ամերիկեան որբանոցը, ատեն մը ետք փոխադրուելով Նագարէթի Ամերիկեան որբանոցը: 1927ի ամբան կ'ընդունուի Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանը, ուր աչքի կը զարնէ իր ուշիմութեամբ ու աշխատասիրութեամբ: 1932ին, աւարտելով վարժարանի ընթացքը, Սարկաւազ կը ձեռնադրուի Քորգոմ Պատրիարքէն եւ կ'անցնի Ընծայարանի բաժինը: Անոր եռամեայ ընթացքն ալ յաջողապէս աւարտելով, 4 Օգոստոս 1935ին, Վարդապետի տօնին, Նոյն մեծագործ Պատրիարքէն կը ձեռնադրուի կուսակրօն Քահանայ, իրեն օժակից ունենալով Արթուն Արղ. Հատիտեանը (ապա կարգաթող):

Նորընծայ արեղայի վանուցս մէջ վարած պաշտօններէն առաջինը կ'ըլլայ փոխ Տեսչութիւնը Ժառ. Վարժարանին եւ Ընծայարանին (1936 - 1937): Նոյն ատեն կ'ըլլայ Գաւազանակիրը իր հոգեծնողին ու կը ստանձնէ դասեր զոյգ վարժարաններուն մէջ: 1937ին կը ստանայ Վարդապետական աստիճան ու կը նշանակուի Տեսուչ Ս. Յակոբեանց Տպարանին եւ փոխ Խմբագիր «Սիոն» պաշտօնաթերթին, ուր կարելի է հանդիպիլ իր ստորագրութեան՝ կրօնական յօդուածներու ներքեւ: 1940ին կը հեռանայ Ս. Քաղաքէն, նախ Հայֆա, ուր տարի մը կը վարէ հովուական պաշտօն, եւ ապա Անթիլիաս, ուր երեք տարիներ կը վարէ Տեսչութիւնը Մ. Տ. Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեմանին: Բ. Համաշխարհային Պատերազմի զինադադարին զինք կը գտնենք Լոնտոն, իրբւ Լոգօնոր Տեսուչ: Լոն եւս երեք տարիներ մնալէ ետք կ'անցնի Սմերիկա, հրաւերովը Առաջնորդ Տիրան Եպս. Ներսոյեանի: Լոն նախ կը հովուէ Փէթըրսընի եւ շրջակայից հայութիւնը (Նիւ Ճըրզի) եւ ապա, 1950ին, փոխադրուելով Նիւ Եորք, կը ստանձնէ Խմբագրութիւնը Առաջնորդարանի «Հայաստանեայց Եկեղեցի» պաշտօնաթերթին: 1952ին կը ստանայ Մայրագոյն Վարդապետութեան աստիճան եւ կը փոխադրուի Լոս Անճելըս, ընտրուած ըլլալով Առաջնորդ Գալիֆորնիոյ Քեմին: Երեք տարիներ ետք Ս. Էջմիածնի Մայր Տաճարին մէջ կ'ընդունի եպիսկոպական Օծում՝ նորընտիր Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսէն: 1956ին կը վերադառնայ Ս. Աթոռ, կը վերստանձնէ դասաւանդութիւնը Ընծայարանէն ներս եւ, 25 Մարտ 1957ին, Տիրան Արքեպս.ի Պատրիարք ընտրուելէն հինգ օրեր ետք, կ'ընտրուի Լուսարարապետ Ս. Աթոռոյ:

1960 տարւոյ Ամանորի վաղորդայնին, Տ. Շնորհք Եպեկ., Տ. Քորգոմ Վրդ. Մանուկեանի եւ Տ. Վազգէն Վրդ. Գրպրսյեանի (այժմ կարգաթող) հետ, Յորդանանեան իշխանութեանց հրահանգով կը հեռացուի Երուսաղէմէն: 11 Հոկտեմբեր 1961ին, վախճանեալ Գարեգին Պատրիարք Խաչատուրեանի իր յաջորդ, կ'ընտրուի Պատրիարք Կ. Պոլսոյ Աթոռին: Քահ կը բարձրանայ 1962 տարուան երրորդ օրը:

Երեք տասնամեակներու մօտեցող իր Պատրիարքութեան շրջանին, Շնորհք Արքեպան հովուական այցելութիւններ տուած է աշխարհի տարածքին ջրուած բազմաթիւ հայ գաղութներու, մխիթարելով եւ ամրապնդելով տարասփիւռ իր ազգակիցները եւ մխիթարուելով ինքնին: Եւ այս՝ հակառակ իր առողջական վիճակի գրեթէ մնայուն փափկութեան: 1985ին տօնուած է իր Քահանայութեան Յիսնամեայ Յօրեկանը. պատշաճ շուքով ու հանդիսութեամբ:

Արքեպանին անշնչացած մարմինը Ս. Էջմիածնէն բերուած է Իսթանպուլ, ուր 18 Մարտի Կիրակիին կատարուած է վերջին Օծումը եւ յուղարկուորութիւնը, նախագահութեամբ Մայր Աթոռոյ Դիւանապետ Ներսէս Արքեպս. Պօզապալեանի:

Մաղթներ որ Տէրը լայն բանայ իր արքայութեան դռները վաստակաշատ Պատրիարքի հոգւոյն զիմաց եւ արժանաւոր յաջորդ մը յարուցանէ Պոլսոյ թափուր գահին:



Երջանկայիշատակ
Տ. ՇՆՈՐՀԻ Ա. ԱՐԲ. ԳԱԼՈՒՍԵԱՆ
Պատրիարք Հայոց Թուրքիոյ



Երջանկայիշատակ
Տ. ՏԻՐԱՆ Ա. ԱՐՔ. ՆԵՐՍՈՅԵԱՆ
Նախկին Ընտրեալ Պատրիարք Ա. Երուսաղէմի

Տ. ՏԻՐԱՆ ԱՐՔԵՊՍ. ՆԵՐՍՈՅԵԱՆ

(ՆԱԽԿԻՆ ԸՆՏՐԵԱԼ - ՊԱՏՐԻԱՐԿ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ Ս. ԱԹՈՒՆ)

Անցնող տարուան Սեպտեմբերի մուտքին, Տ. Եղիշէ Պատրիարքի վախճանումէն ճիշդ հինգ ամիսներ առաջ, Նիւ Եորքի մէջ իր աչքերը յաիտենապէս փակած է Հայ Եկեղեցւոյ Եպիսկոպոսական դասուն երկու եռիցագոյն անդամներէն մին՝ Տ. Տիրան Արքեպս. Ներսոյեանը, իր ծննդեան շնորհ տարեդարձը տոնելէն քանի մը օրեր ետք:

Ծնած Այնթապ, 23 Օգոստոս 1804ին, քահանայական ընտանիքէ, փոքրիկն Ներսէս Թաւուրճեան Առաջին Աշխարհամարտին ընտանեօք կը բռնէ տարագրութեան փշոտ ճամբան մինչեւ Սիրիոյ անապատները: 1919ին ընտանիքը կը վերադառնայ Այնթապ:

1921ին, Այնթապի հերոսամարտի աւարտին, պատանին Ներսէս կը զրկուի Երուսաղէմ, աշակերտելու նոր վերաբացուած Ժառանգաւորաց Վարժարանին, որուն ընթացքը յաջողութեամբ աւարտելէ ետք 1926ին կը ձեռնադրուի Սարկաւազ Տ. Եղիշէ Դուրեան Պատրիարքէն եւ կը ստանձնէ դասեր ժառ. Վարժարանի մէջ: Ընծայարանի ընթացքն ալ բոլորելէ ետք, 22 Յուլիս 1928ին, Վարդապետի տօնին, կուսակրօն Արքեպս. կը ձեռնադրուի նոյն մեծաշնորհ Պատրիարքէն, իրեն օծակից ունենալով իրեն տարեկից ու հայրենակից Նորայր Արքեպս. Պողարեանը (այժմ Արքեպս.), որուն հետ նոյն տարին կը զրկուի Անգլիա, ուր երկու տարիներ կը հետեւի աստուածաբանական դասընթացքի, նախ Եօրքշաբի եւ ապա Լոնտոնի մէջ:

Երուսաղէմ դարձին՝ դասեր կը ստանձնէ Ժառանգ. Վարժարանի եւ Ընծայարանի մէջ: 1931ի գարնան, «Սիոն»ի Խմբագրապետ Բարզէն Եպս. Կիւլէսէրեանի Մ. Տ. Կիլիկիոյ իբր Աթոռակից Կաթողիկոս Լիրանան մեկնումէն ետք, մինչեւ նոյն տարւոյն վերջը՝ Թորգոմ Պատրիարքի ընտրութիւնը, կը ստանձնէ Խմբագրութիւնը Ս. Աթոռոյ պաշտօնաթերթին, իսկ 1932ին՝ Ժառանգ. Վարժարանի եւ Ընծայարանի Տեսչութեան կարեւոր պաշտօնը, զոր կը վարէ մինչեւ 1937ի Մարտ ամիսը: Իր Տեսչութեան օրով Վարժարանը ապրեցաւ իր փառքի օրերը, չըսելու համար իր ոսկեդարը: 1938ին Տիրան Վրդ. կը մեկնի արտասահման հովուական պաշտօնով: Տարի մը կը մնայ Փարիզ, իբր օգնական՝ Առաջնորդ Վառձապուհ Սրբազանին: Տարի մը ետք կ'անցնի Լոնտոն, ուր կը մնայ Բ. Աշխարհամարտի ծանր օրերուն, իբրեւ հովիւ եւ Առաջնորդ Անգլիոյ Հայ գաղութին: Ընտրուած ըլլալով Առաջնորդ Ամերիկահայոց, 1944ի աշնան կը մեկնի Նիւ Եորք, իսկ յաջորդ ամբան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ կ'ընդունի Եպիսկոպոսական Օծում՝ ձեռամբ նորընտիր Տ. Տ. Գէորգ Զ. Զէօրէքեան Կաթողիկոսի: Մինչեւ 1954, մօտ տասը տարիներ մեծ ձեռնհասութեամբ եւ օրինակելի վարչագիտութեամբ հովուեց արտասահմանի մեծագոյն հայ գաղութը, վերընտրուելով երկիցս: 1951ին նոյն Վեհափառէն կը ստանայ Արքութեան տիտղոս:

1955 Սեպտեմբերին հրաժարեալ Առաջնորդը կը վերադառնայ իր Հոգեւոր Տունը եւ յաջորդ տարի կ'ընտրուի Տեղապահ Երուսաղէմի Առաք. Աթոռի Պատրիարքութեան իսկ 1957 Մարտ 20ին Պատրիարք — 1949ին. Կիրեղ Բ. Պատրիարքի անժամանակ մահէն ի վեր Թափուր մնացած գահին: Սակայն Յորդանանի կառավարութիւնը (որուն իշխանութիւնը այդ օրերուն կը տարածուէր նաեւ արեւելեան Երուսաղէմի վրայ) ոչ միայն կը մերժէ ճանաչման հրովարտակը շնորհել Ընտրեալ-Պատրիարքին, այլեւ 30 Օգոստոս 1958ին կ'արտաքսէ զինք Ս. Երկրէն: Ու քաղմահմուտ Սրբազանը կը վերադառնայ Ամերիկա, ուր կը մնայ լման 31 տարիներ (աւելի քան կէսը քահանայական իր կեանքին), հետո՛ւ՝ հովուական կամ վարչական պաշտօններէ, հետամուտ սակայն իր կեանքին հայթայթելու Տիրոջ այգիին հիմը դնելով այդ նպատակին համար Ս. Ներսէս Աստուածաբանական ձեմարանին:

Տ Ի Բ Ա Ն Ա Ր Ք Ե Պ Մ . Ն Ե Դ Մ Ո Յ Ե Ա Ն Ի Մ Ա Հ Ո Ւ Ա Ն Ա Ռ Ի Թ Ո Վ

Ո՞րն է մարդու մեծութեան ամենէն ճշգրիտ չափանիշը, հարց տուած եմ յաճախ ես ինծի: Եթէ չեմ սխալիր, դրական վկայութիւնն է ան, աւելի ճիշդ՝ հաստատուած քարձր արժանիքներուն ու նկարագրի ուղիղ գիծերուն՝ որ կու գայ իր թշնամիէն ու հակառակորդէն: Այս պարագան կը ճշմարտուի ինչպէս շատ մը բնածն մարդերու՝ այնպէս ալ հանգուցեալ Տիրան Արքեպոս. Ներսոյեանի վրայ: — Անձամբ լսած եմ իրեն ընդդիմադիր հոսանքի պարագլուխներէն իր մասին եղած հետեւալ քարձրանպատ արտայայտութիւնները. «Հանճարային միտք ունի, բացառիկ ուշիմութիւն մը», «Կազմակերպչական զօրաւոր տաղանդ ունի, վարչական անվիճելի կարողութիւն»: Լիովին կը բաժնեմ անոնց կարծիքը:

Ճանչցայ զինք մօտէն 1955-58 թիվոցին: Հաճոյքով ու հիացումով կը լսէի իր քարոզները, որոնք կու գային աստուածաբանական գիտելիքներով ճշմարտացած միտքէ մը ու քրիստոնէական մեղրացած սիրով ակադճուն սիրտ մը կրող անձնագոյն հոգեւորականէ մը: Իր խօսքերով գիտէր չպիլ մը սրտին ու զգացումներուն, որոնք յոգնած էին գաղափար ծամողներու աժան ու տափակ քարոզներէն կամ քարոզը բնացանցութեամբ կամ իմաստասիրական տեսութիւններով խճողել փորձողներու սեթեթեայ ու դժուարամարս խօսքերէն:

Ուզեց հոգեին ծառայել մեր վանքէն ու գաղութէն ներս, մօտ տարի ու կէս տևող իր փոթորկայտոյղ (ընտրեալ) պատրիարքութեան շրջանին: Ընել լաւ ու մեծ բաներ, օգտակար ու հայուն վարկն ու արժանապատուութիւնը քարձրացնող բաներ: Բայց բարի կամեցողութիւնը չ'արժեարուիր առանց խաղաղութեան բարիքին:

Վանական այլ հաստատութիւններու շարքին, ուզեց Տպարանը ևս բարեկալ: Գել: Այդ միջոցին, Տեսչին հրահանգով, ես էի ստանձնած հաշուեկանութիւնը մեր Տպարանին: Պատրիարքարան կանչեց զիս օր մը, հաշուետմարներով միատեղ, ու թևալարեց գործադրել հաշուական նոր մէթոտ մը, զոր իր հետ էր բերած Ամերիկայէն: «Ամտուն վերջը ա՛յս սիւղէմով հաշիւ կ'ուզեմ քեզմէ, գիտեմ թէ բաւարար ուշիմութիւնը ունիս գայ ընելու», բաւ քիչ մը լուրջ ու խստարիբ: Ճիշդ ըսեմ՝ զող մը մտաւ սիրտս: Ետտ բան չէի հասկցած մօտ կէս ժամ տևող իր բացատրութիւններէն: Քսանմէկերորդ օրս էր ամտուն ու հեռու չէր ժամկէտը: Ամիսը չվերջացած՝ հեռացուած էր երկրէն: Թեթեւութիւն մը բարեխառնել ջանաց արտար պատահարէն պատճառուած ծով վիշտը:

Ափսո՞ս որ չկրցանք զինքը տեսնել — աւելի ճիշդ՝ իր ներկայութիւնը վայելել — համազգային վշտի ու կորանքի այդ սև օրէն ասդին: Մեկնումներ կան՝ որոնք մահու չափ ծանր կը կշռեն:

Գ. Ծ.

Տիրան Սրբազան անմասն չէ մնացած նաեւ զրական աշխատանքէ: Իր «Պատարագամտոյց»ը, Ամերիկա լոյս տեսած Հայերէն եւ Անգլերէն լեզուներով, մեր Պատարագին համն ու վեհութիւնը օտարին մատուցակող ամենէն յարմար հրատարակութիւնը կը մնայ ցարդ: Իր «A Christian Approach to Communism»ը, Անգլիա հրատարակուած եւ գերագնացօրէն բարձրորակ Սնգլերէնով գրուած, իր տեսակին մէջ եզական եւ քիչերու մատչելի գործ մըն է: Ունի նաեւ «Վարդապետական Դիրքը Հայց. Եկեղեցւոյ», «Եկեղեցւոյն ներսէն Համաշխարհային Խորհուրդը» եւ քանի մը ծիսական մանր գործեր:

Տէրը թող իր առատ լոյսերուն մէջ հանգչեցնէ տառապած հոգին իր Եկեղեցւոյ այս վաստակաւոր ու ծառայաշատ պաշտօնէին:

Տ. ՅԱՐՈՒԹԻՒՆ Ծ. ՎՐԴ. ՄՈՒՇԵԱՆ

(1918 — 1990)

Տիրան Սրբազանի եւ զոյգ Պատրիարքներու մահէն ետք, Հայց. Եկեղեցին դժբախտութիւնը ունեցաւ Մարտ ամսու ընթացքին կորսնցնելու նաեւ երկուքը իր վաստակաւոր ու նուիրեալ պաշտօնեաներէն:

Անոնցմէ առաջինն է Ս. Ուխտիս վարդապետական դասուն երիցագոյն անդամ Տ. Յարութիւն Ծ. Վրդ. Մուշեանը, որ իր աչքերը փակեց Արժէնթինի մայրաքաղաք Պուէնոս Այրէսի մէջ, ուր կը մնար 1952էն ի վեր իրրեւ հովիւ, կրթական տեսուչ եւ ապա իրը Առաջնորդական Փոխանորդ: Մահը պատահած է 10 Մարտի Շաբաթ օրը:

Աւագանի անունով Սարգիս, ան իր աչքերը բացած է Տարսոնի մէջ՝ 1918ին: Հանրնցի իր ծնողքը կը փոխադրուի Ալէքսանտրէթ, ուր կը յաճախէ Մանկապարտէզ: Իսկ նախակրթութիւնը կը ստանայ 1927էն սկսեալ Գըրըզիսանի մէջ. Սիւրիա: 1934 Օգոստոսին կու գայ Երուսաղէմ, ուր կ'ուսանի եօթ տարիներ, առաջին չորսը ժառ. Վարժարանի մէջ — որոնց աւարտին (1938) կը ձեռնադրուի Սարկաւագ՝ Տ. Քորզոմ Պատրիարքէն — եւ վերջին երեքը՝ Ընծայարանի բաժնին մէջ: 24 Օգոստոս 1941ին կուսակրօն Գահանայ կը ձեռնադրուի Տ. Մեսրոպ Պատրիարքէն, իրեն օժակից ունեւալով Իսահակ Արդ. Ղազարեանը (ապա Մ. Վրդ. եւ վախճանած Ամերիկա 1985ին):

Երիտասարդ արեղան նախ կը կարգուի Գաւազանակիր իր հոգեծնողին եւ Հանդերձապետ: Յաջորդ տարի կը զրկուի Ամման, իրրեւ Հովիւ Անդր-Յորդանանի հայութեան եւ Տեսուչ (եւ ուսուցիչ) տեղւոյն Հեթումեան ազգային Նախակրթարանին եւ երեք տարիներ, մինչեւ 1945, կը մնայ նոյն պաշտօնին վրայ: Յետոյ մէկական տարի կը վարէ Տեսուչութիւնը Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին եւ Բեթղեհէմի Ս. Ծննդեան վանուց: Անկէ ետք զանազան մանր պաշտօններ կը ստանձնէ Մայրավանքէն ներս ու Սերովրէ Վրդ. Մանուկեանի Ամերիկայի Նուիրակութեան միջոցին առժամաբար կը վարէ Տեսուչութիւնը Ս. Քարգմանչաց Վարժարանին:

Սակայն Յարութիւն Վրդ.ի հոգեւոր-կրթական գործունէութեան ամենէն րեւոյուն դաշտը հանդիսացած է Հարաւային Ամերիկան, ուր անցուց իր կեանքին մեծագոյն կէտը, լման 38 տարիներ: Երկար տարիներ կը վարէ Տեսուչութիւնը Պուէնոս Այրէսի Արայանեան վարժարանին, կրթական շնորհընկալ գործին առընթեր հրատարակելով կրօնի եւ մայրենի լեզուի դասագիրքեր: Կը խմբագրէ «Հայ Կեդրոն» Տարեցոյցը: 1956ին կը ստանայ Մայրաքոյն Վարդապետութեան աստիճան:

Յարութիւն Վարդապետ անմասն չէր նաեւ զրական զգայարանքէն: «Մուշեանց» կը ստորագրէր իր քերթուածները, որոնք հատորի մը բախտին չարժանացան: Հեղինակն է «Վասակի Խղճմտանքը» (որ բեմադրուած է Երուսաղէմի մէջ) եւ «Անտէրին Տէրը» թատերական գործերուն, եւ «Երուսաղէմ Աղէտեալ» ու «Մաղկեալ Հայաստան» արձակ հատորներուն:

24 Մարտ, Շաբաթ օր, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, հանգուցեալ Հօր համար կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ նախագահութեամբ Գերշ. Տեղապահ Ս. Հօր: Պատարագին էր Պ. Այրէս պաշտօնավարող Տ. Գիսակ Վրդ. Մուրատեանը:

Հոգեշնորհ Հայրը տէր չէր տոկուն առողջութեան, մանաւանդ իր կեանքի վերջին տարիներուն:

Մուշեան Վարդապետի մահով կ'անհետանայ երախտաշատ հոգեւորական մը, որ մօտ կիսադարեան տեւողութեամբ անսակարկ նուիրումով ծառայած է Հայց. Եկեղեցիին եւ Հայ ժողովուրդին: — Օրհնեալ ըլլայ իր բարի յիշատակը:

Տ. ՎԱԶԳԵՆ ԱՐՔԵՊՍ. ՔԵԾԻԾԵԱՆ

(1935 — 1990)

Վերջին անհետացողը Հայց. եկեղեցւոյ թատերարեմէն: Համեմատաբար երիտաւարդ էր տարիքով: Կանատայի Հայոց Առաջնորդ Վազգէն Արքեպս. Քէշիշեանն էր ան, որ մահը գիմաւորած է Մոնթրէալ, Առաջնորդարանի սրահին մէջ, Երկուշաբթի օր, 26 Մարտին, երբ նոր էր վերադարձած Իսթանպուլէն, մասնակցելէ ետք Թրքահայոց Պատրիարք Շնորհք Արքազանի յուղարկաւորութեան:

Հանգուցեայը, Նուպար անունը առած աւազանէն, ծնած է Իսկէնտէրուն՝ 1935ին: Հոգեւորական դառնալու միտումով եղած է Անթիլիաս եւ, կարճ ատեն մը (1958), Երուսաղէմ: 1959ին, Գահիրէի մէջ ձեռնադրուած է արեղայ՝ Եգիպտահայոց Առաջնորդ Մամբրէ Արքեպս. Սիրունեանէ եւ ղրկուած իրր Հովիւ Եթովպիոյ Հայոց: Ապա քահանայազործած է Ֆրանսայի եւ Հիւս. Ամերիկայի Արեւելեան Քեմին մէջ:

Վազգէն Արքազանը Երուսաղէմ գանուած միջոցին վարած է հաշուակալութիւնը Ս. Աթոռոյ Տպարանին եւ բրած է ըրթողական փորձեր: Հրատարակած է երկու փոքրիկ հատորներ հոգեւեր խորհրդածութեանց եւ բարեզնկերու:

1984ին օծուած է Եպիսկոպոս, իսկ 1987ին ստացած է Արքութեան տիտղոս: Արքազան Հօր վերջին Օծումը կատարած եւ յուղարկաւորութեան նախագահած է Ֆրանսայի Հայոց Առաջնորդ Գիւտ Արքեպս. Նազգաշեանը, իրրեւ ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին:

Կ'աղօթենք որ Աստուած Իր լոյսերուն մէջ հանգչեցնէ հոգին սրտի տազնապի հետեւանքով մեզմէ յեղակարծօրէն բաժնուող Գանատայի առաջին Առաջնորդին:

ԱՄԱՆՈՐԻ ՀԱՆԻՒՆՍ ԺԱՌԱՆԵՒ. ՎԱՐԺԱՐՍԱԵ ԵՒ ԸՆԾԱՅԱՐՍԱՆԻ

13 Յունուար, Շարաթ երեկոյեան ժամը 7ին, Ժառանգաւոր Սաներ և Ընծայարանի Սարկաւազներ, Ամեն. Ս. Պատրիարք Հօրմով գլխաւորուած Միտարանութեան անդամներուն և ուսուցիչներուն հետ, Վարժարանի ճաշասրահին մէջ և շքեղազարդ սօնածառին շուրջ գիմաւորեցին նորածաճան 1990 տարին:

Հանգէսը սկսաւ «Միտա ի սիրտ» ժառանգ. Վարժարանի քայլերգով, որմէ ետք գործադրուեցաւ սեղմ բայց հաճելի յայտագիր մը: Տեսուչ Հոգչ. Տ. Մեարտի վրդ. Առողջեանի բացման խօսքէն ետք, Յովհ. Թումանեանի «Հին Օրհնութիւն»ը յստակ առողջանութեամբ արտասանուեցաւ ժառ. սան ժագ Թէրզեանի կողմէ: Փոքր ժառանգաւոր սաներ խմբերգեցին «Ղարաբաղի Եղնիկ»ը: Բարչ. Սարգիս Սրկ. Պետրոսեան հանգէս եկաւ Ամանորը գիմաւորող խնամեալ ուղերձով մը: Ժառ. Հրայր Եղեկի՛լեան ապրումով և հասկացողութեամբ արտասանեց Եղիշէ Պատրիարք Գուրեանի «Հովուուկը»: Ժառանգ. սաներ խմբերգեցին «Տալուրիկի Զուակ»ը: Վերջին աստուծոյը եղաւ ժառ. Հրայր Տաղլեանը, որ արտասանեց պահին ա՛յնքան պատշաճ Եղիվարդի «Ոսկի կամբը», իսկ վերջին խմբերգը՝ «Արփա-Սեան»ը: — Հաս կ'արժէ գնահատանքի խօսք ընել Պր. Վահէ Գալաճեանի, որ դաշնակի վրայ կ'ընկերանար երգեցողութեանց և որ երկար տարիներէ ի վեր Եւրոպական Զայնագրութեան (Սօլ-Ֆէժ) զաստատուն է վարժարանէն ներս:

Քանի մը վայրկեան տևող դաղարէ ետք, «Զանգակներ, զանգակներ» ծանօթ երգի ուրախ շեշտերուն հետ սրահ կը ժամանէ կաղանդ Պապուկը, իր շարժուձևերով խինդ ու ծիծաղ սփռելով իր շուրջը: Ան նախ կարգաց մեծ հիւմորով պատրաստած բանաւոր իր կաղանդչէքները, որոնք մթնոլորտը աւելի ելեքարականացուցին: Իր նիւթական կաղանդչէքներն ալ բաշխելէ ետք փակման խօսքը ըրաւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, խօսելով ժամանակի դաղափարին շուրջ, և «Պահպանիչ»ով ու «Տէր կեցո» մաղթերգի երգեցողութեամբ փակեց հանգէսը:

Գ Ա Մ Բ Ա Ն Ա Կ Ա Ն (*)

Վշտակիր հոգևոր եղբայրներ ու սգակիր հաւատացեալներ,

Մահուան ցուրտ նուագը կու գայ ուժգնօրէն փոթորկելու մեր հոգին ու նոր արցունքներ խլելու մեր աչքերէն, մեր սրտի խորերէն: Ան կու գայ զաղբեցնելու երգը ծովուն, երգը աստղերուն, ու խորտակելու պողպատեայ կամփք մարդուն:

Մահաշունչ ժամին, իր հարուածով ուժգին, եկեր մարեր է ճրագը մեր սիրեցեալ Պատրիարքի արև կեանքին ու սուգի սև շղարշով ծածկեր զահը արժանընտիր մեր Գահակալին:

Ոչ ևս է Հայ եկեղեցւոյ արթուն պահակը, մեծ բեմբասացը, հայ գրի և դրպարութեան անխոնջ սպասարկուն: Մարեր է հայ լեզուի, հայ հաւատքի ճարտար երգիչին բոցավառ շունչն ու լոբը՝ անոր քաղցրալուս ձայնը: Ան այժմ մահուան քողէն կը նայի անմահութեան:

«Պոէտ, երէկ երդ էիր աշխոյժ ու կրակ, ինչպէ՞ս մեռւմ ես սառ հոգերի տակ»: Մեծատաղանդ բանաստեղծը եղիվարդ իր եղեգնեայ գրչով կերտեր է լուսն ու անցեր, իր շունչն ու ոգին թողելով դարերուն, հայ մարդերուն:

Տարիներու փոշիները պիտի չկարենան երբեք թաղել բազմավաստակ բանաստեղծ գրագէտին կոթողական գործը: Դարերու մորիկները պիտի չկարենան երբեք սրբել սիրուած, քննատուած գրչին քաղցր և անժողաց յիշատակը:

Պատրիարք Հայրը շունչ մըն էր թանկագին, որ սպասեցաւ տարիներու մեծ ճիգէն, կեանքի մեծ պայքարէն:

Իր կեանքի վեպը, ռափ մը հոգի պատմութիւնը՝ աւարտած անձնդիր մշակի դամբարանը պիտի դառնայ անպայման ներշնչարանը զալիք հայ սերունդներուն: Նորահաս հայ սերունդներ պիտի գան վաղը, եղիվարդի գրական անգաստանէն ներս պարզելու իրենց մտքի ու հոգիի առագաստներն ու բանաստեղծի սակի բաժակէն ըմպելու ցեղին քաղցրութիւնները:

«Փառք նրան որ թողել է կեանքում յիշատակի կրակ»: Քանի որ թողել է կեանքում յիշատակի կրակ:

Մեծ այս կորուստին առիթով, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետ Նորին Ս. Օծուցիւն Տ. Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին, ընդունեցէք, Բարձրապատիւ Տեղապահ Սրբազան Հայր և Երուսաղէմի ուխտեալ Միաբանութիւն, մեր խորագգած վշտակցութիւններն ու սրտալից ցաւակցութիւնները:

Լոյս յաւիտենակա՞ն՝ վախճանեալ Պատրիարքի տառապակոծ հոգւոյն ու արևշատ, վարդաբոյր օրեր՝ լի ազգաշէն գործունէութեամբ, նուիրեալ, հաւատաւոր Միաբանութեանդ:

(*) Երանաշնորհ եղիշէ Պատրիարքի յուզարկաւորութեան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը ներկայացնող Գերշ. Տ. Սահակ Արքեպիսկ. Այվազեանի Հանգուցեալի շիրմին արտասանուած այս խօսքը մեր ձեռքը ուշ հասած ըլլալուն՝ չկրցանք զնել իր տեղին:

Հ Ե Ռ Ա Գ Ի Ր Ն Ե Ր

Ամանորի և Ս. Ծննդեան տօներուն առիթով, Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէ
Եկեղեցւոյ Սրբազան Պետերուն յղուած են հետեւեալ շնորհաւորական հեռագիրները.

Երուսաղէմ, 23 Դեկտեմբեր 1989

Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա.

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Ս. Էջմիածին

Նոր Տարւոյ և Ս. Ծննդեան տօներուն բարեբաատիկ առիթով, խոնարհաբար կը
ներկայացնենք Ձերդ Սրբոյ Օծութեան մեր և Սրբոց Յակօբեանց Միաբանութեան
սրտագին շնորհաւորութիւնները, խնդրելով Բարձրեալն Աստուծոյ որ շնորհէ Ձեզ
յաջողութիւններով լի երկար և առողջ կեանք, և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին՝ ան-
սասանութիւն և բարգաւաճում:

ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
Պատրիարք Հայ Երուսաղէմի

Երուսաղէմ, 23 Դեկտեմբեր 1989

Նորին Սրբութիւն

Յովնաննէս - Պօղոս Բ. Պապ

Վատիկան

Ս. Ծննդեան և Նոր Տարւոյ տօներուն բարեբաատիկ առիթով, յարգանքով կը
ներկայացնենք Ձերդ Սրբութեան մեր սրտագին շնորհաւորութիւնները, մաղթելով
Ձեզ շարունակական առողջութիւն և Ձեր մեծ Եկեղեցիին՝ բարգաւաճում: Թող Ամե-
նակարողն Աստուած յաջողութեամբ պսակէ Ձեր բարի ջանքերն ու ծրագիրները:

ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
Պատրիարք Հայ Երուսաղէմի

Երուսաղէմ, 23 Դեկտեմբեր 1989

Ն. Ամենապատուութիւն Պիմէն

Պատրիարք Համայն Ռուսիոյ

Մոսկուա

Ս. Ծննդեան և Ամանորի տօներուն առիթով, կը ներկայացնենք Ձեզ մեր եղբայ-
րական և քերթ շնորհաւորութիւնները, սրտագին մաղթանքներով Ձերդ Սրբութեան
առողջութեան և բարգաւաճ գործունէութեան համար:

ԵՂԻՇԷ ԱՐՔԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
Պատրիարք Հայ Երուսաղէմի

ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

ԼՈՒՐԵՐ ԾԱԹՐԱԳՈՅՆ ԱՐՆԻՆԵԼՔԵՆ

Խարպինի (Մանչուրիա) Հոգ. Հովիւ Տ. Ասողիկ վրդ. Ղազարեան, իր Ս. Պատրիարքին ուղղած 10 նոյեմ. 1939 թուականի յամակով ի միջի այլոց կը գրէ.

«Աշխարհի արդի քաղաքականութեան տեսական տաքնապնները կ'երեւակայիմ թէ որքան ծանրօրէն կը ճնշեն նաև Ս. Աթոռոյս ելևժտից և այլ կարելիութեանց վրայ, որմէ կը տառապի համայն մարդկութիւնը ամէնուրեք, և մանաւանդ Եւրոպայի սրտին վրայ արդէն իսկ ծայր տուած անաւոր պատերազմին արհաւիրքը, որ կը սպառնայ ճարակիլ ամբողջ աշխարհի վրայ, կը ջլատեն մարդոց աշխատելու և յառաջդիմելու կարողութիւնները և եռանդը, մարդոց կեանքը վաղուան անստուգութեան և անապահովութեան առջև դնելով:

«Մայրաքոյն Արևելքը, ուր արդէն աւելի քան երկու տարիներ առաջ ծայր տուած էր Զինո-Ճարտական անվերջանալի պատերազմը, այժմ հորիզոնը աւելի պայծառ չէ, այնպէս որ այլևս կը զգուշանամ շարունակական ճամբորդութիւններէ: Մայիսին երբ Շանհայ էի, տեղւոյն ազգայինները զգացուցին ինձի Շանհայի համար առանձին հոգևորականի պէտքը. վասնզի այսօր Հեռաւոր Արևելքի Հայ գաղութին կարևոր մէկ մասը հոն ծուարած է աւելի քան 300 հոգի: Կը պատահին յաճախ անակնկալ դժբախտութիւններ, մահեր, և ես չեմ կարող ժամանակին հասնիլ, վասնզի բաւական հեռու է: Քսանչորս ժամ ցամաքով, քառասունութ ժամ ալ ծովով պիտի ճամբորդեմ հոն հասնելու համար, և երբեմն ալ երկու օր նաևու պէտք է սպասել, որ անպատեհութեանց առջև կը դնէ զմեզ և ստիպուած կ'ըլլան Ռուսաց դիմել: Այս կերպով մեր ժողովուրդը կը սառի իր Եկեղեցիէն և կը յարի Ռուսաց կամ Լատիտիսաց, ինչ որ ցաւալի է»:

(«Սին», 1940, ժ. Դ. Տարի, Յուն. - Փետր., Թիւ 1 - 2, էջ 40):

Տ Ա Ր Ե Լ Ի Ց Մ Ա Հ Ո Ւ Ա Ն

ԵՐԱՆԱՇՆՈՐԷ Ց. ԹՈՐԳՈՄ Ս. ՊԱՏՐԻԱՐՔԻ

Փետր. 11ի կիրակին ամբողջութեամբ յատկացուած էր Ս. Աթոռոյս մեծանուն հանգուցեալ Պատրիարքի մահուան տարելիցի հանդիսութեանց:

Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ բազմաձայն երգեցողութեամբ: Պատարազեց մեծ հանգէսով Եգիպտոսի թեմին Առաջնորդական Փոխանորդ Գերշ. Տ. Մամբրէ Եպս. Սիրունեան, որ երկու այլ աշխարհական ներկայացուցիչներու՝ Տիար Մ. Զրաքեանի և Տքթ. Սողիկեան Պէյի հետ՝ յատկապէս եկած էր Եգիպտոսայութեան սուգն ու յարգանքը յայտնելու իրենց երբեմնի մեծ առաջնորդի գէթ մահուան տարելիցին առթիւ, քանի որ պարագաներու բերումով իրենց զլացուած էր պատեհութիւնը հանգուցեալի յաղարկաւորութեան և թաղման ներկայ գտնուելու: «Հայր մեր» էն առաջ քարոզեց պատարազիչ Սրբազանը:

Քարոզէն վերջ կատարուեցաւ հոգեհանգստեան վեհաշուք պաշտօն հանդիսապետութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

Ս. Պատարազէն անմիջապէս վերջ, ամբողջ Միաբանութիւնը և աշակերտութիւնը, ի գլուխ ունենալով Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, երկարածիգ թափօրով, որուն կը հետևէր ժողովուրդի հոծ բազմութիւնը, ուղղուեցան Ս. Փրկչի գերեզմանատունը, յուխտագնացութիւն Լուսահոգիի հողակոյտին:

Կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտամունք Լուսահոգիի գերեզմանին վրայ, որ թարմացած էր ծաղկեպսակներով, նուիրուած ի միջի այլոց, Եգիպտոսայ գաղութի և Գուշակեան ընտանիքի կողմէ, որուն երկու անդամները՝ Պր. Զգօն Գուշակեան և Տիկին Սիրարփի Խաչատուրեան փութացած էին Եգիպտոսէն իրենց մեծ հօրեղբօր շիրմին վրայ ևս վճարելու իրենց յարգանքի և արցունքի տուրքը: Տ. Բարգէն Արեղայ կարգաց Լուսահոգիի յիշատակին ձօնուած իր քերթուածը:

(«Սին», 1940, ժ. Դ. Տարի, Մարտ, Թիւ 3, էջ 78):

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ԵՕԹՆԵԱԿԸ

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԷՁ

Այս տարի ևս, Յունուարի վերջին կիրակիներուն միջև ինկող եօթնեակի ընթացքին (21-28 Յունուար), Բրիտանիայի զանազան եկեղեցիներէ հոգևորականներ, ամէն երեկոյ տարբեր աղօթաՎայրի մը մէջ քով քովի եկան, միասնաբար աղօթելու և Ընդհանրական եկեղեցւոյ մարմինն վրայ բացուած խոցերը ըստ կարելոյն զարմանելու գերազնիւ նպատակին համար:

Անկլիքաններու Սէյնթ Ճօրճ, Հայոց Ս. Յակոբեանց, Լուսերականներու Ս. Փրկիչ (Redeemer), Ֆրանչիսկեաններու Ս. Փրկիչ (St. Saviour), Սիոն լեռան վերջին Ընթրեաց Վերնատունը, Հապէշաց (Արևմտեան Երուսաղէմի), Ռուսաց Ս. Աղեքսանդր (Russian Compoundի մէջ) և Յոյն-կաթոլիկներու (Մելքիթ) Աւետման եկեղեցիները յաջորդաբար հաւաքովաբար հանդիսացան սոյն աղօթածոզովներուն, յոր և նման նախորդ տարուան: Ասոնցմէ զուրս, այս գեղեցիկ շարժումին իրենց մասնակցութիւնը բերին նաև Ասորկան և Սկոպտական (Presbyterian) եկեղեցիները:

Յիշեալ աղօթածոզովներուն մեր ներկայացուցիչներն էին Գերշ. Տ. Դուլիթ Եպս. Սահակեան, Հոգշ. Տ. Գուսան Վրդ. Ալճանեան և Տ. Ռազմիկ Վրդ. Պօղոսեան:

Բացառիկ խորհրդաւորութիւն մը ունէին մեր և Սիոնի վերնատան աղօթածոզովները: Մեր մօտ Անգլիքանով խօսք առաւ Ս. Մննդեան ասոնի առթիւ մեր մէջ գտնուող Հոգշ. Տ. Հայկազուն Վրդ. Մելքոնեանը, իր գոհունակութիւնը յայտնելով վերջին տասնամեակներուն Բրիտանիական եկեղեցւոյ զանազան հատուածներուն միջև տիրող յարգանքի և համագործակցութեան ոգիին համար, ինչ որ հետեանք է այսօրինակ հանդիպումներու: Սիոնի վերնատան պատմական բարձունքին, Երբայախօս (նորադարձ) տեղական փոքր համայնքն ալ բերաւ իր մասնակցութիւնը յայտագրին: Յետոյ բոլորն ալ բարձրացան Ս. Հոգւոյ իջման աւանդական վայրը:

Ասոնցմէ զատ, Եօթնեակի բացման օրը, կէսօրէ ետք, Թանթուրի Էջուճենկի կեդրոնին մէջ, Հայր Պօուէն Ֆրանսերէնով խօսեցաւ անցնող տարուան ընթացքի միջկեղեցեական մարզին մէջ իրագործուած յաջողութեանց մասին: Իսկ վերջին օրը, կէսօրէ առաջ ժամը 11ին, Ֆրանչիսկեաններու Մայր Տաճարին մէջ, տեղացի Լատին համայնքի Հովիւ Հայր Մարուն Եունան հանդիսիւ պատարագեց և կուռ քարոզով մը մասնանշեց սէրն ու աղօթքը իբրև հատու զէնքեր, որոնցմով պիտի կարենանք յաղթահարել այս մարզին մէջ մեր առջև ցցուող դժուարութիւնները:

Նկատելով որ Անկլիքաններու և Ասորեաց Եպիսկոպոսները բացակայ էին Ս. Քաղաքէս (մեկնած էին կիպրոս, մասնակցելու համար Միջագոյին եկեղեցեական Խորհուրդի յոյժ կարևոր նստաշրջանին), Յոյն-կաթոլիկներու եկեղեցւոյ մէջ կայացած եզրափակիչ հաւաքովի աւարտին, Հայերէնով կարճ ու պատշաճ մաղթանք մը ընելէ ետք Գերշ. Տ. Դուլիթ Սրբազանն էր միայն որ, համայնքապետ Լուիթի Լահիամ Եպս.ի կողքին իր օրհնութիւնը տուաւ ժողովուրդին՝ եկեղեցւոյ դասէն:

Ուրախութիւն է մեզ համար հաստատել ինչ որ թէ հակառակ այս տարուան բացառաբար խիստ ձմրան եղանակին, մեծ էր թիւը աղօթատուններ լեցնող հաւատաւորներու, մեծ թէ փոքր, այր թէ կին, հոգևորական թէ աշխարհական:

Սղուճը, անջատուճը, հերձուճը, բաժանուճը միշտ ալ դիւրին են նման քանդումին, մինչդեռ վերամիացումը ունի գծուարութիւնը կերտումին: Ասով է որ յստակ կը դառնայ մեզի (բոլոր քրիստոնեաներուս) սպասող դժուարութեանց հետ նաև ու մանաւանդ անզուգական վսեմութիւնը հետապնդուած նպատակին:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Հ Ե Ռ Ա. Գ. Ի Ր

Ս. Վարդանանց տօնին առիթով (22 Փետր.), որ անուան տօնն է ազգիս Վեհափառ Հայրապետին, հետևեալ հեռագիրը յղուած է Մայր Աթոռ. —

Երուսաղեմ, 21 Փետրուար 1990

Ն. Ս. Օձուրին Տ. Տ. Վազկե Ա.
Կարողիկոս Ամենայն Հայոց
Ս. Էջմիածին

Ձերդ Սրբութեան անուանակոչութեան ճօնին ուրախ առիթով, կ'աղօթեմ որ Տէր օճուրէն Ձերդ Սրբութեան երկար կեանք, լի իրագործումներով եւ խաղաղութեան, Աստուծոյ փառքին եւ մեր հայրենիքին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարգաւաճման համար:

ԹՐԴՆՈՄ ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
Պատրիարքական Տեղապահ

Ե Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն Ի Ք - Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ի Ք

● Ուր. 5 Յուն. — Ամեն. Ս. Պատրիարք Հայրը բացառաբար կատարեց Աւագ Տօներուն, նախագահելով Մայր Տաճարին մէջ պաշտուած հանդիսաւոր նախատօնակիրն եւ ապա Թափօրական գնացքով ելաւ Պատրիարքարան:

● Եր. 6 Յուն. — Ս. Դաւիթ մարգարէին եւ Յակոբայ Տեառնեղբայր առաքելոյն (Տօն Առաքելական Ս. Արոճոյս Երուսաղէմի): Ըստ սովորութեան, Վառք ի բարձունսի ատեն, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը զգեստաւորեալ բարձրացաւ Տեառնեղբոր Աթոռի պատուանդանին: Վերստուս Աստուած մեր աղօթքի ընթացքին, Լուսարարապետ Սրբազանը մասնաւոր բարեմաղթութիւններ քրաւ Ն. Ամեն. կենաց արեւշատութեան համար: Օրուան հանդիսաւոր Ս. Պատրիարքը Աւագ Սեղանին վրայ մատոյց, ընկալեալ սովորութեան համաձայն, Պատր. Փոխանորդը՝ Գերշ. Տ. Կիւրեղ Սպաս: Յատու Ս. Պատրիարքի կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ Ս. Աթոռոյս հանդուցեալ գահակալներու հոգիներուն համար: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Դաւիթ Սպաս:

● Կիր. 7 Յուն. — Ս. Պատրիարքը մատուցուեցաւ ի Ս. Գարութին, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Անուշաւան շաւաղեալ Մայր Տաճարին ու Ս. Թ. Վարդապետներուն առջեւ պատրիարքը մատուցուեցաւ աւանդատան ակազ սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան:

— Նախատօնակիրն ի Ս. Յակոբ նախագահեց Ամեն. Ս. Պատրիարք Հայրը: Տօնին բուրվառակիր Հայրերն էին Հոգշ. Տ. Տ. Անուշաւան եւ Վանիկ Վարդապետները:

● Բշ. 8 Յուն. — Ս. Սեփաղոսի ցախավայրին: Ս. Աթոռոյս 3 Սարկաւազներն ու 3 Ուրարակիրները, առաջնորդութեամբ երկու բուրվառակիր վարդապետներուն, ուրիշ տարիներունման պանծացուցին յիշատակը իրենց մատուցարին, առաւօտեան ժամերգութեան ատեն կատարուած Սարկաւազաց Հանդէսի ընթացքին: Հանդիսապետն էր Ամեն. Ս. Պատրիարք Հայրը: Իսկ Ս. Պատրիարքը մատուցուեցաւ աւանդատան ակազ սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան:

— Նախատօնակիրն ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Սեփաղոսի:

— Երեկոյեան, Սարկաւազաց տօնին առիթով, ժառնգ. Վարժարանի սեղանատան մէջ տեղի ունեցաւ Միաբանական ընթերց. որուն ընթացքին յորդորական խօսքերով հանդէս եկան Ամեն. Ս. Պատրիարք Հայրը եւ Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ. Չղջանեան:

● Գշ. 9 Յուն. — Ս. Առաքելոյն Պետրոսի եւ Պողոսի: Ս. Պատրիարքը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Պետրոսի վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վանիկ Վրդ.:

● Դշ. 10 Յուն. — Կէսօրէ կտք, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը շրջապատուով ի շաւ Մայր Տաճար, ու նախատօնակէն ետք Թափօրական գնացքով բարձրացաւ Պատրիարքարան:

● Եշ. 11 Յուն. — Տօն Ս. Որդոցն Որոման եւ Բարեկեցեաց Ս. Ծննդեան պահոց: Մայր Տաճարի Ս. Գլխադրի մատրան մէջ օրուան հանդիսաւոր Ս. Պատրիարքը մատոյց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս: Ապա կատարուեցաւ եռագործ մեծահանդէս Թափօր Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր որ մայնօլանի տակ, Կենաց Փայտի մատուցելով կ'որնէր ժողովուրդը: Ցետոյ շարականի երգեցողութեամբ, բոլորն ալ բարձրացան Պատրիարքարան, ուր Պատրիարքի Սրբազանը նշխար բաժնեց բոլորին:

● Եր. 13 Յուն. — Ս. Բարդիի հայրապետին: Ս. Պատրիարքը մատուցուեցաւ ի Ս. Գլխադրի: Ժամարարն էր Հոգշ. Տ. Մեթրոպ Վրդ.:

● Կիր. 14 Յուն. — Նոր Տարի, Կազանի ըս Հին Տոմարի: Կէս գիշերին, Յունեան եւ Հայոց զանգերը զուարթ զօղանջներով կը դիմաւորեն 1990ը: Ժառնգ. սաներ եւ Սարկաւազներ, Մայր Տաճարի քիւին տակ քաղցրաւոր կ'եղանակեն Վառք ի բարձունսը: Լուսարարապետ Սրբազանը քրաւ քանի մը խօսք: — Առաւօտուն, Մայր Տաճարի Աւագ Սեղանին

Վրայ պատարագեց, ըստ սովորութեան, ժամօրհնող Հոգը: Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան, որ գրութիւն մըն ալ կարգաց իբրև քարոզ: Ապա Միաբանութիւն և ժողովուրդ Օրհնեցէք զՏէր, շարականը երգելով բարձրացան Չատուրտէզի փոքրիկներէն մին, ծաղկեփունջի ձեռին, խնամուած ուղեբնով մը աշակերտութեան շնորհաբերութիւնները մատոյց Ամեն. Ս. Պատրիարք Հօր, որ քանի մը խօսք ընելէ ետք նարինջ բամբեց բուրբին:

● Ել. 18 Յուն. — ճրագալոյց Ս. Ծննդեան: Առաւօտեան ժամը 1 լին, Ամեն. Ս. Պատրիարք Հօր գլխաւորութեամբ, Միաբանութիւնը ճամբայ ելաւ զէպի Բեթղեմէմ: Պայծառ էր երկինքը ու հովը մեղմ: Ծամբու ընթացքին զիմաւորութիւնները կատարուեցան նախընթաց տարիներու նման: Կային նաև հեծեալ ստականներ: — Ս. Ծննդեան հրապարակին վրայ, զպիւրներ թափօր կաղձած՝ առաջնորդեցին Ն. Ամեն. և Միաբանութիւնը Ս. Ծննդեան Տաճար ու բարձրացան մեր Տեղապարտ, ուր զիմաւորութեան եկողներ հիւրասիրուեցան:

— Կէսօրէ ետք ժամը 2 ին, Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահակեանի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը Վերաշափառուով մուտք գործեց Ս. Ծննդեան Տաճար և ուխտի իջաւ Ս. Այրը, ուր մեր բամբին մէջ պաշտուած ձրադալոյցի արարողութեանէն ետք Գերշ. Հանդիսապետ Սըբրազանը մատոյց Ս. Պատարագը և ապա նախագահեց Ս. Ծննդեան նախատեսակին: Ապա թափօրով բարձրացան վանուց ճաշարանը:

— Ժամը 10:30 ին կր սկսի ժամերգութիւնը Տաճարի մեր բամբին մէջ:

● Ուր. 19 Յուն. — ԾՆՈՒՆԿ և ԱՍՏՈՒԱՆԱՅՈՒՅՏՆՈՒԹԻՒՆ: Կէս գիշերին, խորհրդաւոր զանգարանութեմէ մը ետք, Ամեն. Ս. Պատրիարք Հօր գլխաւորութեամբ, Միաբանութիւնը իջաւ Ս. Ծննդեան այրը, ուր կատարուած արարողութիւնը, 45 վայրկեան, ձայնասփռուեցաւ Իսրայէլեան աստիակայանէն: Արարողութեան ներկայ եղան Երուսաղէմի և Բեթղեմէմի Քաջաքապուտները և Բեթղեմէմի Չինուորական կառավարիչը: Ասկէ անգին մատուցուեցան զոյգ Պատարագներ, առաջինը Տաճարի մեր բամբին մէջ մատոյց Արժ. Տ. Գուրգէն Բնյ. Ուրբանեան, իսկ երկրորդը՝ Սուրբ Այրին մէջ Գերշ. Տ. Մեարոպ Եպս. Մուրթեան: Պատր. Փոխանորդ Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. նախագահեց Ջրօրհնէքի սրտագրաւ կարգին:

— Նախաճաշէն ետք, արեամազին, Միաբանութիւնը բռնեց վերադարձի ճամբան:

● Երուսաղէմի մէջ, ձրադալոյցի կարգէն ետք, Ս. Պատարագը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ մատոյց Հոգը: Տ. Վանիկ Վրդ.: Նախատեսակին նախագահեց Տաճարին Տեսուչը՝ Գերշ. Տ. Վաղարշ Եպս. Խաչատուրեան:

— Իսկ Ուրբաթ առաւօտ, ի Ս. Յակոբ հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց և Ջրօրհնէքի

կարգին նախագահեց, ըստ սովորութեան, Ս. Հրեշտակապետաց վանուց Տեսուչը՝ Գերշ. Տ. Սևան Եպս. Ղարիպեան:

— Երկու օրերուն ալ, տեղացի զպիւրներ վարեցին երգեցողութիւնները:

— Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Դաւիթ Եպս.:

● Եր. 20 Յուն. — Յիւստակ մեղեց: Ս. Պատարագը մատուցուեցաւ զարձեալ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Պատարագեց, ըստ սովորութեան, Աւագ Թարգմանը՝ Հոգը: Տ. Ռազմիկ Վրդ. Գողոսեան: Հոգեհանգստեան կարգին նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս.:

● Կիր. 21 Յուն. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարն մէջ: Ժամարարն էր Հոգը: Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան:

● Ել. 25 Յուն. — Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Տիրայր Արքեպս.:

● Ուր. 26 Յուն. — Անուանակոչութիւն Տեան: Առաւօտեան ժամը 8:40 ին, զլիւսաւորութեամբ Գերշ. Տ. Տիրայր Արքեպս. Մարտիրոսեանի, Միաբանութիւնը Վերաշափառուով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր Գերշ. Հանդիսապետ Սըբրազանը մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ և ազգայնաշունչ քարոզ մը խօսեցան: Վանք զարձին, Հայոց Թաղի մուտքէն, Միաբանութիւնը Վոյս ի լուսոյ, շարականը երգելով յառաջացաւ և բարձրացաւ Պատրիարքարան: Իրեն հետեւեցաւ ժողովուրդը: Հոն, Լուսարարապետ Սըբրազանը նախագահեց Տէօր. Նէքի արարողութեան: Ներկայ էր Ամեն. Ս. Պատրիարք Հայրը: Երգուեցան Ծննդեան և Մկրտութեան շարականներ: Յետոյ ժամօրհնող Հայրը գլխաւոր անցաւ թափօրի մը, որ ուղղուեցաւ վանուց սեղանատունը, օրհնելու համար, ի միջի այլոց, օրուան հերթէի ճաշը:

— Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Սևան Եպս.:

● Եր. 27 Յուն. — ԾՆՈՒՆԿ Յովհաննու Կարպեթի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Ս Կարապետի խորանին վրայ: Ժամարարն էր Հոգը: Տ. Կոմիտաս Վրդ. Եէրպէթեան:

● Կիր. 28 Յուն. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, Ս. Աճաճնայ խորանին վրայ: Ժամարարն էր Հոգը: Տ. Ռազմիկ Վրդ. Գողոսեան:

● Եր. 3 Փետր. — Հայրապետաց Արանսի և Կիւրղի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Զիլադի: Ժամարարն էր Արժ. Տ. Գուրգէն Աւագ Բնյ. Մուրատեան:

● Կիր. 4 Փետր. — Բաբելոնեաց Առաքաւոր պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատարն մէջ: Ժամարարն էր Հոգը: Տ. Գուսան Վրդ. Ալեանեան:

● Եր. 10 Փետր. — Ս. Սարգսի զօրավարին: Այս տօնը Ս. Պատրիարք շօր մանուան սուգին պատճառաւ յետաձգուած ըլլալով յաջորդ շարժուման, յետօրուան Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր շոգը. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան:

● Կիր. 11 Փետր. — Յուդարկաւորութիւն և վերջին Օձուձ Տ. Եղիշէ Պատրիարքի:

● Ուր. 16 Փետր. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տեղապահ Ս. Հայրը:

● Եր. 17 Փետր. — Իսանակայ Պարբիի հայրապետին: Ս. Սարգսի տօնը այսօրուան յետաձգուած ըլլալով, Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Սարգսի մատրան մէջ: Ժամարարն էր շոգը. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան: Գերշ. Տեղապահ Սրբազանը նախագահեց Սարգսի Կիւլպէնկեանի հոգւոյն համար կատարուած տարեկան հոգեհանգստեան պաշտամունքին:

● Կիր. 18 Փետր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր շոգը. Տ. Մեքրոպ Վրդ. Ասողկեան:

● Դշ. 21 Փետր. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տեղապահ Ս. Հայրը:

● Եշ. 22 Փետր. — Ս. Վարդանանց զօրավարաց մեռոց 1036 վկայիցն (Յիւսասկ մեռելոց եւ Տօն ազգային): Ըստ սովորութեան, Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ Ս. Պատարագը մատոյց ժառ. Վարժարանի և Ընծայարանի Տեսուչը՝ շոգը. Տ. Մեքրոպ Վրդ. Ասողկեան, որ խօսեցաւ իր անդրանիկ քարոզը և Ս. Հարորդութիւն տուաւ ժառ սաներուն: Ապա կատարուեցաւ շոգը յապետական Մաղթանք: Ամենայն շայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա. ի անուան տօնին առիթով, իսկ Ս. Պատարագէն ետք՝ հոգեհանգստեան պաշտօն՝ երկուքն ալ նախագահութեամբ Գերշ. Տեղապահ Ս. Հոր:

● Ուր. 23 Փետր. — Ըստ իրաւական սովորութեան, Ս. Պատարագ մատուցուեցաւ Ասորոց Ս. Մարկոս Աւետարանի եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր շոգը. Տ. Կոմիտաս Վրդ. Եէրպէթեան: Երթուղարմի թափօրները իրաւաւորեց և քարոզեց Գերշ. Տ. Դաւիթ Եպս. Սահակեան: Ապա Միաբանութիւնը պատուասիրուեցաւ Ասորոց Եպիսկոպոսին կողմէ:

● Եր. 24 Փետր. — Կ. Պոլսոյ Ս. Ժողովոյն (381): Ս. Պատարագը Ս. Գլխադիր մատրան մէջ մատոյց շոգը. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան: — Երեկոյեան ժամերգութեան ընթացքին, Մայր Տաճարի խորաններն ու գլխաւոր սրբանկարները վարագորութեան:

● Կիր. 25 Փետր. — Բուն բարեկեցանց: Փակեալ-խորանի Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր շոգը. Տ. Գուսան Վրդ. Ալանեան: Ապա, համաձայն վիճաբառ Հայրապետի հրահանգին, հոգեհանգստեան պաշտան կատարուեցաւ Չորավար Անդրանիկի ծննդեան 125ամեակին առթիւ, նախագահութեամբ Գերշ. Տեղապահ Ս. Հոր: Լուսարար-

պետ Սրբազանը զրուստեց պայծառ յիշատակը ազգային ներսին:

● Բշ. 26 Փետր. — Տեսուչնապետ յիշման հանգէս նախատօնակին և անոր յաջորդող առաջին Անդատանին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տեղապահ Ս. Հայրը:

— Գիշերասկիզբին, հոն պաշտուած յեկեցեի և Հսկման կարգերուն նախագահեց Գերշ. Տ. Սեան Եպս.:

— Բաղաքական գրութիւնը այս տարի ևս արգելք եղաւ Տէրընտեաի կրակի վառումին:

● Դշ. 27 Փետր. — Տեսուչնապետ: Սրբուան հանդիսաւոր Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց Գերշ. Տ. Սեան Եպս. Զարիպեան:

● Դշ. 28 Փետր. — Սկիզբ կարգաց Մեծի պահոց: Առաւօտուն, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Արեւազայի՝ իսկ կէսօրէ ետք՝ Վարդապետանի առաջին ժամերգութիւնը:

● Եշ. 1 Մարտ. — Երեկոյեան, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Մեծ Գահոց առաջին Հսկումը, որուն նախագահեց և քարոզեց Գերշ. Տեղապահ Ս. Հայրը:

● Ուր. 2 Մարտ. — Նախատօնակը պաշտուեցաւ Մայրավանքի Ս. Թորոս եկեղեցւոյ մէջ (Ձեռագրատուն): Հանդիսապետն էր Ձեռագրատան Տեսուչը՝ Գերշ. Տ. Նորայր Արքեպս. Պողարեան:

● Եր. 3 Մարտ. — Ս. Թէոդոսի զօրավարին: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Թորոս: Ժամարարն էր շոգը. Տ. Ռազմիկ Վրդ.:

— Կէսօրէ ետք, Գերշ. Տեղապահ Ս. Հօր գլխաւորութեամբ, Միաբանութիւնը շոգը պատուով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր մեր վերնամատրան մէջ պաշտուեցան ժամերգութիւն և նախատօնակ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր շոգը. Տ. Գուսան Վրդ. Ալանեան:

● Կիր. 4 Մարտ. — Արսաման: Գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր շոգը. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան: Ապա կատարուեցաւ եռադարձ մեծահանգէս թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին և Պատանատեղւոյն շոգը, գլխաւորութեամբ Գերշ. Տեղապահ Ս. Հոր: Թափօրականք կ'երգէին Այլակերպութեան շարականները:

● Դշ. 6 Մարտ. — Իրիկուան Հսկումին նախագահեց Գերշ. Տ. Դաւիթ Եպս.:

● Եշ. 8 Մարտ. — Իրիկուան Հսկումին քարոզեց Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս., մեկնարանելով Անուանի առակը:

● Եր. 10 Մարտ. — Կիւրղի երեսուցիմացոյն: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի

աւանդատան Ս. Կիւրղի սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վանիկ Վրդ.:

● Կիր. 11 Մարտ. — Անառակին: Քառասունքը Հոգեւոյն Պատրիարքին (տես էջ 44):

● Գշ. 13 Մարտ. — Հսկումին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Սեան Եպո.:

● Եշ. 15 Մարտ. — Հսկումին ի Ս. Յակոբ քարոզեց Գերշ. Տ. Կիւրղի Եպո.:

● Եր. 17 Մարտ. — Յովնանու երեսօղիմացոյն: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիբ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Մեծորոյ Վրդ. Ասողեան:

— Կէսօրէ ետք, Գերշ. Տ. Վահան Եպո. Թօփայեանի գլխաւորութեամբ, Միարան Հայրեր ինքնաշարժերով բարձրացան Ձիթենեաց լեռ, ուր Համբարձման սրբավայրին վրայ կատարուեցան ժամերգութիւն և նախատունակ: Իսկ ճաշեալ արարողութիւնները դանց սունուեցան, քաղաքական կացութեան պատճառաւ:

● Կիր. 18 Մարտ. — Տեսեթին: Առաւօտուն, դարձեալ Գերշ. Տ. Վահան Եպո. ի գլխաւորութեամբ, Միարանութիւնը ինքնաշարժերով բարձրացաւ Ձիթենեաց լեռ, ուր Համբարձման սրբավայրին վրայ, յետ շրջափառի կարգին, եպիսկոպոսական խոյր ի գլխի պատարագեց Հոգշ. Տ. Գեղամ Ծ. Վրդ. Զաքարեան:

● Գշ. 20 Մարտ. — Հսկումին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Տաթև Եպո. Դարիդեան:

● Եշ. 22 Մարտ. — Հսկումին ի Ս. Յակոբ քարոզեց Գերշ. Տ. Դաւիթ Եպո., մեկնարանելով Տեսեթի աւետարանական առակը:

● Եր. 24 Մարտ. — Ս. Քառասուն ճանկանցն Սերափոյ: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիբ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գիսակ Վրդ. Մուրատեան: Վերաբերումը կատարուեցաւ 40 մանկանց նկարին դիմաց յարգարուած շարժական սեղանին վրայէն, որուն դիմաց կ'երեւի 40 կանթեղ պարունակող կաթսան:

— Կէսօրէ ետք, Ամեն Ս. Պատրիարք Հօր գլխաւորութեամբ, Միարանութիւնը շրջափառով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար: Ս. Գերեզմանի և Խաչգիւտի այրի ուխտերէն ետք, վերջնոյս կից Ս. Լուսաւորիչ եկեղեցոյ մէջ պաշտուեցան ժամերգութիւն և նախատունակ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Թափօրպետն էր Հոգշ. Տ. Գուսան Վրդ. Ալեանեան:

● Կիր. 25 Մարտ. — Դաստարին: Գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ս. Լուսաւորիչ: Իսկ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատուցուեցաւ Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ: Պատարագեց և քարոզեց Ամեն Ս. Պատրիարք Հայրը և ապա նախագահեց Ս. Գերեզմանին և Պատանատեղւոյն շուրջ կատարուած եռադարձ թափօրին որ վերջացաւ Ս. Լուսաւորիչ եկեղեցոյ մէջ:

● Գշ. 27 Մարտ. — Հսկումին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Աղան Եպո. Պալիօզեան:

● Եշ. 29 Մարտ. — Հսկումին ի Ս. Յակոբ քարոզեց Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան:

● Ուր. 30 Մարտ. — Նախատունակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Դաւիթ Եպո.:

● Եր. 31 Մարտ. — Ս. Գր. Լուսաւորիչ (Մուսի Վիսպ): Առաւօտեան ժամերգութեան աւարտին, Ս. Լուսաւորիչ մատուցաւ թափօրով սոխազրուեցաւ Աւագ Սեդան, մեծամբ Գերշ. Տ. Դաւիթ Եպո. ի Իսկ Ս. Պատարագը մատուցուեցաւ Նոր Երեսուղէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցոյ մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Դուրէն Վրդ. Յովակիմեան: Քարոզեց Գերշ. Տ. Հմայեակ Եպո. Ինդոյեան:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Գշ. 2 Յուն. — Ս. Ուխտի Միարան Գերշ. Տ. Համայեակ Եպո. Ինդոյեան ժամանեց Ս. Աթոռ Մայմիէն (Ճորտոյ), տունական օրերը մեր մէջ անցրելու համար:

● Գշ. 9 Յուն. — Նոյն նպատակաւ Ամերիկայէն ժամանեցին Հոգշ. Տ. Գեղամ Ծ. Վրդ. Զաքարեան և Հոգշ. Տ. Բարդէն Վրդ. Անուշան:

● Գշ. 10 Յուն. — Նոյն նպատակաւ Պուրէշէն ժամանեց Ռուսմանիոյ և Պուլկարիոյ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Տիրայր Արքեպոս Մարտիկեան:

● Ուր. 12 Յուն. — Նոյն նպատակաւ Իսթանպուլէն ժամանեց Գերշ. Տ. Մեծորոյ Եպո. Մութաֆեան, ուստաւորաց խումբի մը հետ:

● Գշ. 16 Յուն. — Նոյն նպատակաւ Ամերիկայէն ժամանեցին Հոգշ. Տ. Պարէտ Ծ. Վրդ. Երէցեան և Հոգշ. Տ. Հայկազուն Վրդ. Մելքոնեան, իսկ Մայր Հայրենիքէն՝ Խոր Վիքայի վանահայր Արժ. Տ. Գուրգէն ԳՅ. Մուրատեան:

● Գշ. 23 Յուն. — Ժառ. սաներ իրենց ուսուցիչներուն հետ պտոյտու հանելի օր մը անցուցին էլ Համա (Յորդանանի գետի հովիտ):

— Սպանական Հիւպատոսը հրամեշտի այցելութիւն մը տուաւ Ամեն Ս. Պատրիարք Հօր:

● Եշ. 1 Փետր. — Կէսօրէ առաջ, Ամերիկայէն ժամանած ձիթիլեան Գրամանատան Յանը, նախաժամը անգամներ այցելեցին Պատրիարքարան, բայց ու Ամեն. անհանդիստ ըլլալով չկրցաւ ընդունիլ զիրենք:

● Բշ. 12 Մարտ. — Ժառ. սաներ և ուսուցիչներ — հոգեւորական թէ աշխարհական — պտոյտու հանելի օր մը անցուցին Եաֆա:

● Եշ. 22 Մարտ. — Ընտրութիւն Գերշ. Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանի Պատրիարք Ս. Աթոռոյ (պիտի անդադառնանք յաջորդի):

● Բշ. 26 Մարտ. — Երեկոյեան, Երէզուան Յունաստանի Անկախութեան 119րդ տարեգարձին առթով, Հէլլէն Ընդհ. Հիւպատոսին կողմէն էլ շրջապատ պանդակի մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Գերշ. Տ. Դաւիթ Եպո., Հոգշ. Տ. Ռազմիկ Վրդ. և Տիրար Գէորգ Հինդիկեան:

Ս. ԱԹՈՒՈՅՍ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴՈՐԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ
ՍՏՈՅԱՆ Է ՀԵՏԵԻԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- Մեր Պատարագը — Վազգէն Վրդ. Պալճեան: (Բ. Տպագրութիւն): Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1989, էջ 119:
- Գալիքի Տեսիլքով — Վազգէն Կաթողիկոս Պալճեան: (Ուսումնասիրութիւններ, Յօդուածներ, Ուղեգրութիւններ) (1935-1954): Ս. Էջմիածին, 1988, էջ 329:
- Եկայք Շինեսցուք — Պրոֆ. Վարազդատ Յարութիւնեան: Ս. Էջմիածին, 1989, էջ 197:
- Զուարթնոց — Վարազդատ Մ. Յարութիւնեան: Հայկական ՍՍՀ Պատմութեան և Կուլտուրայի Յուշարձանների Պահպանութեան Ընկերութիւն: Երևան, «Հայաստան» Հրատ, 1985, էջ 6 և նկարներ:
- Նաւը Լերան Վրայ — Կոստան Զարեան: Երևան, Հայպետհրատ, 1963, էջ 543:
- Քաղաքական Նոր Մտածողութիւն Միջազգային Յարաբերութիւններում — Սպարտակ Բազդասարեան: Երևան, Սփիւռքահայութեան նեո Մշակութային Կապի Կոմիտէ — Հայկական ԽՍՀ «Գիտելիք» Ընկերութիւն, 1989, էջ 23:
- Ճանապարհ — Զորի Բալայեան: Հրապարակախօսական էսէյ: Երևան, 1989, էջ 605:
- Ակնարկներ Հայ-Բուլղարական Բարեկամութեան Պատմութեան — Գէորգ Բ. Ղարիբջանեան: Երևան, Հայկական ԽՍՀ ԳԱ Հրատ., 1989, էջ 250:
- Ճակատագիրն Հայոց — Սուրէն Այվազեան: Հայ Պատմագէտ: Երևան, 1989, էջ 654:
- Հանրագիտակ Օրացոյց — Հայկ Խաչատրեան (Կազմող): Երևան, 1989, էջ 160:
- Երկեր — Գրիգոր Զօհրապ: Երևան, 1989, էջ 649:
- Վշտի եւ Արիութեան Օրեր — Ս. Բարլուսեան, Մ. Կրուչինսկի և Ա. Պրօցէնկօ: Երևան, «Հայաստան» Հրատ., 1989, էջ 142:
- Պատկերազարդ Պատմութիւն Հայոց — Ռաֆայէլ Իշխանեան: Գիրք Առաջին: Երևան, «Արևիկ» Հրատարակչութիւն, 1989, էջ 156:
- Հայաստանի Լեռներու Սրնգահարը — Համաստեղ: (Պատմուածքներ, Վէպ և Թատերգութիւն): Երևան, 1989, էջ 702:
- Ռեթէոս Պէրպլերեան — Փիլիսոփայական եւ Հասարակական-Քաղաքական Հայեացքները — Ալեքսանդր Մ. Թևոսեան: Երևան, 1989, էջ 289:
- Ան-ժամանակը ժամանակին մէջ — Գարեգին Բ. Կաթողիկոս Սարգիսեան: Անթիլիաս, Տպ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1989, էջ 181:
- Պատմութիւն Իմաստասիրութեան — Շահան Ռ. Պէրպլերեան (1891-1956): Անթիլիաս, Տպ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1977, էջ 293:
- Հայատրոփ — Ժազ Ս. Յակոբեան: Հայագէտ, Սրտակցութեամբ իր Հնգամեայ Հայ-Կահին: Պէրսութ, Տպարան Շիրակ (Սփիւռք), 1970, էջ 412:
- Անարատ Սիրոյ Վախճանը — Կարօ Մխիթար: Պէրսութ, Տպ. Արագ, 1988, էջ 333:
- Ժողովուրդին Հետ — Արամ Արքեպս. Քէշիշեան: Պէրսութ, Տպարան Էրեբունի, 1989, էջ 291:
- Հայկական Կիլիկիոյ Բերդերն ու Բերդաքաղաքները — Հ. Միքայէլ Վրդ. Յովհաննէսեան: Վենետիկ, Ս. Ղազար, 1989, էջ 629:
- Տեսիլք Յաւերժական — Ներսէս Վանական (Միտրան Մայր Աթոռ Ս. Էջմիածին): Վենետիկ, Ս. Ղազար, 1989, էջ 108:
- Նիւթեր Եգիպտոսի Հայոց Պատմութեան Համար — Արտաշէս Հ. Գարտաշեան: Գ. — Պատմութիւն Եգիպտոսայ Բարբարոսներու և Կրթական Հաստատութիւններու: Վենետիկ, Ս. Ղազար, 1987, էջ 606:
- Խմբերգներ (Նուագակցութեամբ Երգահօռի) — Եղուարդ Յակոբեան: Գահիրէ, Նուպար Տպագրատուն, 1989, էջ 30:
- Մեներգային Ստեղծագործութիւններ, Մշակումներ — Հեղինակ վայր և տպ. նոյն: 1988, էջ 93:
- Ժամանակակիցները Կոմիտասի Հմայքին Տակ — Նոյն ըստ նախորդին: 1989, էջ 92:

- Գերշ. Տ. Թորգոմ Արքեպս. Մանուկեան, նորընտիր Տեղապահ Հայ Երուսաղէմի - Վաչէ Ծ. Վրդ. Իգնատիոսեան: Մարտէյլ, 1990, էջ 12:
- Մաշտոցեան Մեղեղիներ - Յակոբ Մոմճեան (Հեղինակեց, ձեռագրեց, գունազարդեց) Մոմճորանսի, Տրանսա, 1989:
- Ապրումներ - Ս. Ք. Զանգու: Բանաստեղծութիւններ, Փարիզ, 1990, էջ 24, [158]:
- Բացիկներ - Արծազանգներ - Մատուր Պէրպէրեան: Փարիզ, Տպ. Բօրեպա, 1990, էջ 11:
- Ռուբէն Սեւակի Անուան Յիշատակի Տուն - Ռուբէն Սեւակի Գաղափարականը - Ռուբէն Սեւակի Անուան Գրական Մրցանակ - Յովհաննէս Զիլիկեան: Ռ. Սեւակի Անուան Մշակութային Հիմնարկի Հրատ., թիւ 9: Փարիզ, 1989, էջ 45:
- Մէկ Քարով Երկու Գարուն - Զահրատ: (Քերթուածներ): Հրատ. Ալեք Մանուկեան Մշակութային Հիմնադրամի: Իսթանպուլ, Մուրատ Օֆսեթ, 1989, էջ 192:
- Քահանայական Ձեռնարկութեան 50-ամեակ - Թորգոմ Արքեպս. Մանուկեան, Նիւ Եորք, Ամերիկայի Հայոց Առաջնորդարան, 1989:
- Թորգոմ Արք. Մանուկեան (Քահանայական Ձեռնարկութեան 50-ամեակ) - Խաժուրդ. Պարսամեան, Նիւ Եորք, 1990: [64]
- Հայրիկ Զան - Շէն-Մահ: Նիւ Եորք, Ամերիկայի Հայոց Առաջնորդարան, 1990. էջ 11:
- Մեր Առաջնորդը - Թորգոմ Արք. Մանուկեան, Նիւ Եորք, Հայ Դպրոցներու Կրթ. Կան Կեդրոն, 1989, էջ 12:
- Մոմակալի Դասընթացը Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ (Հայերէն և Անգլերէն): Հայկազուն Վրդ. Մելքոնեան: Նիւ Եորք. Տպ. Ս. Վարդան, 1983, էջ 56:
- Յուշամատեան Նիւ Եորքի Թէքէեան Մշակութային Միութեան (Հիմնադրութեան 20-ամեակի առթիւ) - Յակոբ Վարդիվառեան: Նիւ Եորք, Պայքար Հաստ., 1989:
- Դէպի Նոր Դիրքեր - Արմէն Պաղտոյեան: Պոստոն - 1989: Լոս Անճելոս, Տպարատ Ծիրակ, 1989, էջ 234:
- Լիբանանի Քաղաքացիական Պատերազմը եւ Մայրիներու Համանուզը - Վահան Ծանազան: Լոս Անճելոս, «Հայ Կեանք» Մատենաշար, թիւ 2, 1989, էջ 200:
- Աւագ Շաբաթը Հայ Եկեղեցւոյ մէջ - Փօլա Ճուրիկեան: Թարգմ. Գրիգոր Ոսկանեան: Նիւ Եորք, Հրատ. Կրօն. Դաստիարակութ. Բաժանմունքի, 1990, էջ 17:
- Նիւ Եորք - Լուսիկ Մելիքեան: Քալիֆօրնիա, «Տրիմ Բրինժիկ», 1988, էջ 233:
- Քարոզներ - Բարդէն Թօփճեան: Բ. Հատոր: Մոմթրէալ, Տպ. Տիգրան Մանուկեան, 1989, էջ 103: [էջ 408]
- Յերեկուան Լոյսով - Պերճ Թ. Մոմճեան, Մոմթրէալ, «Բիւպլիքատիօն Տաթե», 1989:
- Երկու Շահեկան Դասախօսութիւններ - Սարգիս Յ. Կիւլիւճեան: (Հայերէն և Սպաներէն): Թարգմ. Վարդան Մաթիոսեան: Պ. Այրէս, 1989, էջ 108:
- Ապրելու Արուեստը - Հեղինակ՝ նոյն: Պ. Այրէս, Սիւ Տպագրութ., 1983, էջ 224:
- Փանթուրքիզը եւ Ազրպէյճանի Հարցը - Սղուանք կամ Կովկասեան Սլայանիա - Պատմական Ակնարկ (Ըստ Բազմազգի Պատմաբաններու): Աթէնք, Հրատ. Հայկական Ժողովրդային Ծարժման Մամուլ Բաժանմունքի, 1990, էջ 90:
- Օրհնութեան Անձրեւներ - Վեր. Գրիգոր Տէմիրճեան: Աթէնք, «Նոր Աշխարհ» Ծարթաթաթերթի Խմբագրութիւն, 1989, էջ 320:
- Պաղուկ մը Սէր - Թադէոս Եսայեան: (Քերթուածներ): Աթէնք, Հրատ. «Նոր Աշխարհ» Ծարթաթաթերթի, 1987, էջ 95:
- Օրագիր ... Սիւրբազան Ուսուցիչի Ի Հայաստան - Զաւէն Գ. Գրիգորեան: Աթէնք, Հրատ. ըստ վերնոյն, 1985, էջ 181:
- Պատասխաններ Հրատապ Հարցերու - Աթէնք և Պէյրութ: Հրատ. Հայ Ժողովրդային Ծարժումի, Հոկտ. 1989, էջ 18:
- Վերակառուցում Հայ Ժողովուրդի Պատմութեան մի քանի Հարցերի - Վալդեա Բարխուդարեան և Լենգրուշ Խուրշուզեան: Աթէնք և Պէյրութ, Հրատ. ըստ վերնոյն, Նոյ. 1989, էջ 35:

- Il Dialogo delle Leggi dei Paesi* — Bardesane. Introduzione, traduzione e note a cura di Giorgio Levi Della Vida. Roma, 1921, pp. 51.
- The Eastern Christian Churches* — Ronald G. Roberson. A Brief Survey. Roma, Pont. Institutum Studiorum Orientalium, 1988, pp. 43.
- La Mère de Dieu (Théotokos)* — Vatché Iknadiossian (Archimandrite). Venise (Italie), Saint-Lazare, 1990, pp. 61.
- Sorhul* — Documents of Armenian Architecture - Documenti di Architettura Armena, Vol. 20. Milano, Oemme Edizioni, 1989, pp. 111.
- Muhrak* (Collana) — Giovanni Battista Boetti. Che Sotto Il Nome di Profeta Mansur, Conquistò l'Armenia, Il Kurdistan, La Georgia e la Circassia, e Vi Regno Sei Anni Quale Sovrano Assoluto. Milano, Oemme Edizioni, 1989, pp. 191.
- The Question of Karabagh* (In Greek) — Yousef G. Kassesian. Athens, Armenian Popular Movement, 1990, pp. 295.
- Flowers* (In Russian & English) — M. Sarian. Moscow, 1987, pp. 270.
- Akdamar (Aghtamar Kilisesi)* — Prof. Dr. Gonul Oney. Kultur Bakanligi Yayinlari: 1075. Ankara, Sevinç Matbaasi, 1989, pp. 73.
- 75 Jahre Deutsch-Armenische Gesellschaft - Festschrift* — Mit Beitragen: Haçik Gazerian, Hermann Goltz, Margrit Haghazarian, Peter Hauptmann & Peter-Frank Roseler. Germany, 1989, pp. 135.
- Los Armenios en la Argentina* — Eva Tabakian. B. Aires, 1988, pp. 210.
- Le Lectionnaire de Jérusalem en Arménie: Le Casoc. I. Introduction et liste des Manuscrits* — Charles Renoux. Tome 44 - Fasc. 4 - No. 200 du «Patrologia Orientalis» par F. Graffin. Turnhout/Belgique, Diffusion Mondiale, Brepols, 1989, pp. 415-551.
- The Gospel According to Saint Luke in the Revised Version* — The Clarendon Bible. With Introduction and Commentary by the Rev. Henry Balmforth. Oxford, the Clarendon Press, 1949, pp. 176.
- Justice, and Only Justice* — Naim Stifan Ateek. A Palestinian Theology of Liberation. Maryknoll, New York, Orbis Books, 1989, pp. 229.
- The Story of Orchestral Music and Its Times* — Paul Grabbe. Drawings by John C. Wonsetler. New York, Grosset & Dunlap, 1942, pp. 216.
- A Song for Uncle Harry* — David Kherdian. Illustrated by Nonny Hogrogian. New York, Philomel Books, 1989, pp. 76.
- Armenag's Story* — Arthur & Phebe Gregorian. Newton, Mass., Lower Falls Publishing Company, 1989, pp. 191.
- The New Testament With Old Testament References* — Authorized Version. Philadelphia, Published by Million Test. Campaigns, 1977, pp. 647.
- A Course in Modern Western Armenian (Exercises and Commentary)* — Thomas J. Samuelian. New York, The Armenian National Education Committee, 1989, pp. 851.
- The Same* — Dictionary and Linguistic Notes. New York, 1989, pp. 269.

ՍԱՀՄԱԿ ԳՍԼԱՅՁՅՈՒՆ

Վարձուկար Գրասենյակաբան

(Շարունակելի)

Ն Ի Կ Ե Ն Գ Ա Կ Ո Ի Թ Ի Ի Ն

- Հանգիստ Ամեն. Տ. Եղիեկ Պատրիարք Տերտրեանի
- ՓՈՒՆԱՆ ԽՐԱՆԳՐԱԿԱՆՆԵՐ**
 - Սիրիին խաւարք ՔՈՐԳՈՄ ՊՏՐՔ. ԳՈՒՇԱԿԵԱՆ
- Կենսագրական գիծեր Հոգելոյ Տ. Եղիեկ Պատրիարք Տերտրեանի ԵՂԻՎԱՐԴ
- Իսկն հայր մեքի, հոգիի ... (հերբուած) ԳԱՐԵԳԻՆ ԱՐԲԵՊՍ. ԳԱԶԱՆՃԵԱՆ
- Պերնախոս Կարոզիչը ՀՄԱՅԵԱԿ ԵՊՍ. ԻՆԳՈՅԵԱՆ
- Ողջերբի ընթրիք ԿԻՐԻՆՆՆ ԵՊՍ. ԳԱՐԻԿԵԱՆ
- Ս. Տեղեայ իբաւանց նախանձախնդիր պահապանը ԳԱԻԻԹ ԵՊՍ. ՍԱՀԱԿ ԱՆ
- Հանգուցեալ Եղիեկ Պատրիարքը ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ
- Մարդ դու ... (հերբուած) Ե.
- «Որդին Որոման» ԳՈՒՍԱՆ ՎՐԻ. ԱԼՃԱՆԵԱՆ
- Մշտուողական ՎԱՐԳԱՆ ՍՐԿ. ՊՈՒՐՃԷՔԵԱՆ
- Եղիվարդը (հերբուած) ՄԱՏԹԷՍ ՍՐԿ. ԻՓՐԱՃԵԱՆ
- Ինչպէ՞ս նանչցալ Եղիեկ Պատրիարքը ՔՈՐԳՈՄ ՓՈՍԹԱՃԵԱՆ
- Մրի սեր մարդը՝ Եղիվարդ Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
- Տխուր անըզանց Գ. ՃԱՐՏԱՐ
- Գրագէթ ԳԷՈՐԳ ԼԻՆՎԵԱՆ
- Եղիեկ Պատրիարքի մեծամ բեան մեք
- Վախնան եւ բաղում Երանաւորն Տ. Եղիեկ Պատրիարքի
- Հոգեմեղիսին եւ բաղումին ներկայ եղողներ
- Մաղկեպակ զրկողներ
- Ցաւակցական հեռագիրներ
- Քառասուննի հանդիսուրիներ
- Ուրախութեան եւ զղումի յիւսակներ ՔՈՐԳՈՄ ԱՐԲԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
- Հայկական Երուսաղէմի ախոյեան ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱՔՈՂԻԿՈՍ
- Ընտրութիւն Պատրիարքական Տեղապանի
- Երանաւորն Պատրիարքի բաղման մասնակցող հոգեւորականներ
- Ամեն. Տ. Շնորհ Պատրիարքի մահուան առիթով ԿԻՐԻՆՆ ԵՊՍ. ԳԱՐԻԿԵԱՆ
- Շնորհալի Պատրիարք Գ. ՃԱՐՏԱՐ
- Կենսագրական գիծեր Հոգելոյ Տ. Շնորհ Պատրիարք Գալուսեանի
- Կենսագրական գիծեր Հոգելոյ Տ. Տիրան Արեւպա. Ներսայեանի
- Տիրան Արեւպա. Ներսայեանի մահուան առիթով Գ. Ճ.
- ՅԵՐՈՒՆԻ**
- Տ. Յարութիւն Մ. Վրդ. Մուշեան
- Տ. Վազգէն Արեւպա. Քեթեօեան
- Ամանորի Հանդէս ժառ. Վարժարանի եւ ընծայարանի
- Գաւթանական (խօսուած Տ. Սահակ Արեւպա. Այվազեանէ)
- Շնորհաւորական հեռագիրներ՝ յղուած Ս. Արոտկն
- ՅԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ**
- Լուրեր Մայրապոյն Արեւելիէն
- Տարեկն մահուանի Երանաւորն Տ. Քորգոմ Ս. Պատրիարքի
- Եկեղեցիներու Միութեան եօթնեակը Երուսաղէմի մեք Գ.
- Ս. ՅԱՆՈՒՆ ՆՐՄԱՆ**
- Հեռագիր
- Եկեղեցական - Բեմական
- Պատեօնական
- Ցանկ՝ Կիրակնկեան Մասնագործանի կողմէ ստացուած գրեթու